

ԽԱԶ ՎԵՐ ԹԱՅ
ԵՐՄՐԻԻ



«Պիր Ծիմսէ... զանուն խօսէ կիւրեալի-
յիննէ, քանու նախ օլմազ» Ը Տիմ. 2. 5.

ՄԻՒԵԼ, ԵՖԻ
Ա. Գ. ՍԵՎԵՐԵԱՆ

ՄԱՐԴԱԹԱ ՄԱԹՎԱԱՍ

Հ. Ա. Ե. Պ

• ՅՅ • ՅՅ • ՅՅ • ՅՅ •

18838

Printed in Syria

Հայութական համալիրում
Հ. Բ. Ը. Մ. - Նորի Պատմութեալ
Խորապես քաջական է այս
ԽԱԶ ՎԵ ԹԱՅ Գործադրութեան
Է ՕՄՐԻ Ի



18838

«Պիտ իբժակ... զանուն իւզեւ կիւրեմէ-
յիննէ, քանա նախ օրմազ»: Բ Ցիւ. 2. 5.

Մ Ի Ւ Ե Լ Լ Ի Ֆ
Ա . Գ . Ս Կ Ֆ Ե Ր Ե Ա . Ն



ՄԱՐԱՆԱԹԱ ՄԱԹՊԱԱԾ

Հ Ա Լ Ե Պ

ՄԱՍՏԵԼՔԻՆ ՖԻՀՐԻՑԹԻ



Բէոմ վէ թարիփի

Պիբ գաչ սեզ

6

Պիբննի զրմ — Ք. Մուգաստեսէ խաչար

Խաչըն մանաւը — Խաչ ճիւմլէ իշխւն 9

Եկտի խաչար — Եւվլերիլէ 12—54

1. Թէղեինաթ եա բէսմիյէթ խաչը 12

2. Թապիի խաչ եա էլէմ 13

3. Կիւնահըն խաչը եա էլէմի 16

4. Պաշտալարըն խաչը եա էլէմի 20

5. ԷՇԻ պէյթաէն խաչ էլէմ 24

6. Նէֆօտէն խաչ եա էլէմ 30

7. Ցիսուսըն խաչը, Ցիսուս իշխւն էլէմ 43

Խաչ թարմազ 55—65

Խաչըզգ խրիսթիան օլմա — Սիւս իշխւն խաչ
թաշըմա — Էլին իլէ խաչ եափմա — Խաչընը
տէյիշտիրմէ — Խաչը բէտտ էթմէ — Խաչա
պուխուր եադմա — Վագթընտան էվլէլ խաչ-
լանմա — Խաչը սօնրայա պրադմա — Էնճամ
խաչըն թաճա թէպտի օլաճաղընը պիլ,

Ցիսուսըն խաչըն խրսմէրի 66—98

Խաչ՝ Արմա — Թէրազի — Պայրագ — Փռ-
նար — Մէսքէն — Նէրտիպան — Թէյյարէ:

Իիիննի զրմ — Ք. Մուգաստեսէ թանլար

Թաճըն մանաւը — Պազը նուրլար 99—121

Եկտի թանլար վէ շարթլարը 122—206

1. Տիքէն թաճ վէ շարթլարը 123

2. Ֆանի թաճ վէ շարթլարը 133

3. Հայաթ թաճը վէ շարթլարը 142

4. Մալահ թաճը վէ շարթլարը 152

5. Մէսէրրէթ եա իֆթիխար թաճը 164

6. Ալթուն եախօտ Միւլիւքեանէ թաճ 176

7. Ճէլալ թաճը վէ շարթլարը 188

ԹԵՍՏԻՆ ԹԱՐԻՖԻ

Ա. Աշոմիք Ք. Մուզավետ:

1. Ք. Մուգատտէսի ինմալ էտէր իսէք, պիր թարափտա կիւնահըն կէթիրտիյի աղը, աճը, մուզայագա, տէրտ, էտէմ, խաչ վէ էօլիւմ հադդընտա սէօլէտէր:

2. Տիկէր թարափտա ինայէթին կէթիրտիյի հայաթ, սէլամէթ, պէրէքէթ վէ թաճլարը պէյան էտէր:


Բ. Մէլէբէր, Մէլէքէր տօղրու եղլտա խաչ թաշըյանլարա մուհափըզ տըր, Ղօւկ. 22. 43:

1. Պիր մէլէք պիր թարափտա Քիթապտան խաչլարը կէօսթէրիյօր:

2. Տիկէր մէլէք ոլ պիր թարափտա Քիթապտան թաճլարը կէօսթէրիյօր.

Գ. Եւսի խաչլար վէ եւսի թանլար:

- | | |
|---------------------|------------------|
| 1. Թէզեինաթ խաչը, | 1. Տիքէն թաճ, |
| 2. Թապիի խաչ, | 2. Ֆանի թաճ, |
| 3. Կիւնահըն խաչը, | 3. Հայաթ թաճը, |
| 4. Պաշգալարըն խաչը, | 4. Սալահ թաճը, |
| 5. Էհլի պէյթէն խաչ, | 5. Իֆթիխար թաճը, |
| 6. Նէֆստէն խաչ, | 6. Ալթուն թաճ, |
| 7. Ցիսուսըն խաչը, | 7. Ճէլալ թաճը. |



ԽԱՉ ՎԵ ԹԱՅ ԷՕՄՐԻՒ

ՊԻՐ ԳԱԶ ՍԵ ՕԶ

Խաչ վէ բան եօմրիւ պիրի պիրինէ մուշ
խալիֆ կէօրիւնէն, ամմա եէքտիկէրինին
միւթէմմիմի օլան իքի մուհիմմ մատաէլէր
տիր: Զիրա խաչսըզ թաճ օլամազ, քէզա
թաճըն իւմիտի օլմազսա խաչ թաշըմագ
միւշըիւ տիր: Անճագ խաչ՝ ատէմի մէփ-
թուր էտէր, լաքին ճէլալ ու թաճ իւմիտի
միւմինի ճէսարէթլէնտիրիր: Բօմ. 8. 17:

Իմտի խաչլար վէ թաճլարը պիրլիքտէ
մէշգ էտէն՝ զէմինտէ մուվագգաթ էլէմլէ-
րի, քէզա սէմատա էպէտի ճէլալը պիր-
լիքտէ կէօզ էօնիւնէ ալարագ ամէլի պիր
եօմր փրօղրամը եափար, քի անտէ եիւ-
րիւյն մէփթուր օլմազ, իշթէ պու քի-
թապ պու փրօղրամը պէյան էտէր:

Պու մատաէ սէնէլէրճէ մէշգիմ օլուպ,
1916 սէփէրպէրլիքտէ իւք ըէսմ իլէ չէքիէ
գոյժուշըմ: Անըն մէշգի ֆարգլը վազթ-
ւարաչ չօգլարա պէրէքէթ օլմը տըր:
1941-42 աէ Մարանաթատա թապ իլէ
քիթապ հալընտա տախի նէշը էտիյօրըզ:
Տոււ էտէլիմ քի Շապա անը տահա չօգ-
ւարա պէրէքէթ էյլէյէ:

(Պիրինձի գլուց)

Ք. ՄՈՒԴԱՏՏԷՍՏէՍՏ ԽԱՉԼԱՐ

«Խաչընը ալըպ արտըմճա կէլմէյէն պանա
լայլք տէգիւ տիր»: Մատթ. 10. 38:

Թապիի ինսանլըդտա աղլայլը վի կիւ-
լիւշ, քէտէր վէ մէսէրրէթ օլտուզը կիպի,
ըռւհանի էօմրտէ տտխի խաչլար վէ թաճ-
լար, էօլիւմ վէ միւքեափաթ վար տըր:
Ալլահըն քէլամընտան անլէրի տողրու ան-
լամագ իչիւն շու ըէսմ իլէ ճվէլա. խաչ-
լարը, պատէհու թաճլարը մէշգ էտէլիմ:

Խաչըն մանար: Խաչ տէնիլտիյի
կիպի խաթըլըմըզա Գողգոթա կէլիր, զէ
օրատա խաչա պագաբագ Քէլամտան շու
տէօրթ մանալարը պուլուրուզ:

1. Խաչըն իւք վէ տօզրու մանասը,
միւրահազգ օլան նէկայը չիմեկ տիր:
Խաչլանան խըրսըզլարտան պիրի պէօյլէ
տէյօր. «Պիզ հագգ իւզրէ մահքիւմ իզ,
զիրա ամէլլէրիմիզին ճէզասընը չէքիյօ-
րուզ»: Ղուկ. 23. 41: Ցիսուս տախի Քէն-
տիօի կիւնահուըզ իտի իսէտէ, մատէմ քի
կիւնահքեարլարը սէգտի, անլէրին միւս-
թահագգ օլտուզը ճէզայը չէքմէք իւզրէ
պէտէլ եա Փիտիյէ հալինտէ խաչլանտը,

2. Խաչըն իքիննի վէ թապիի մանասը , կիմ, եհեւր վէ մուզայագա տր: Յիսուս խաչանմաղա հազըրւանը իքէն , ելզէւա Դեթսեմանիտէ էլէմ չէքտի: Փաք վէ փարլագ եղեմ պաղչէսինտէն պաշայարագ ինսանա կէշիպ տիւնեայը տօլտուրմուշ օլան պիւթիւն կիւնահարը Յիսուս Գեթսեմանինին գարանըզ պաղչէսինտէ Քէնտի իւզերինէ ալըպ՝ ճանը էօլիւմ տէրէնչսինտէ փէք միւթէտտէր օլարագ էլէմինտէն գան թէրլէր տէօքմէյէ պաշատը: Մատթ. 26. 36—38: Ղուկ. 22. 39—46: Խաչըն պու մանասընը անլատարագ Րէսուլ տէյօր. «Եալընըզ Քրիստոսա իման էթմէք տէյիլ, անճագ անըն իչիւն էլէմ չէքմէք տախի սիզէ իհսան օլունտը»: Ֆիւպ. 1. 29: Ա. Պետ. 2. 12, 19, 20:

3. Խաչըն իւչիւննիւ մանասը , եզիյէք իիկ եօլիւրիւլմէն տր: «Էօտ իւէ գարըշմըշ սիրքէ վէրէրէք խաչա կէրտիլէր» Մթ. 27. 34: «Կիւնէշ պաթանա գատար էօլմէյէնլէրին ինճիւրինի գըրտըլար»: Յդ. 19. 31: Խաչըն պու մանասընը անլաթմագ իչիւն Յիսուս սօն վազընտա տէտի. «Ի՞թէ անըն իչիւն պէն սիզէ փէյդամպէրլէր իլէ հիւքէմա վէ իւլէմա երսալ էտէրիմ, վէ անլէրտէն պաղըսընը գաթէ էտիպ՝ խաչա կէրէնէքսինիզ, վէ անլէրտէն պաղըսընը

օխնաղօղլարընըզտա տէօյիւպ՝ չէհրտէն չէհրէ գովաճագսընըզ»: Մատթ. 23. 34:

4. Մրիսթիան քիլիսէլէր իչիւն խաչըն ասլ մանասը , Յիսուս Քրիստոսըն պիսուչ իին սուշլու տիւնեանըն եերինէ գուրպան օլմասը տր: Բ Կորն 5. 14—21: Հէմ տէ միւմինլէրին Քրիստոս իչիւն էլէմ վէ է-զիյէթ չէքմէսի տիր: Մարկ. 8. 34—38:

Խաչ եա եիմ նիւմիկ իչիւն տր:

1. Պիւթին պիեւրիյէր եիմ իչինէն տիր: Յոր տէյօր. «Ինսան քի նիսատան տօղմուշ տըր, էօմրիւ գըսա վէ տէրտ իլէ տօյմուշ տըր»: Յոր 14. 1:

2. Քեաֆթէի մախյուգար եիմ չիիյօր: Ռէսուլ տէյօր «Զիւնքի մախյուգըն քեաֆթէսի շիմտիյէ տէյին պիրլիքտէ ահ իլէ ալըը չէքտիյինի պիլերիզ» Բօմ. 8. 19—22:

3. Միւմինլէր պիյէ եիմ չիենինէլէր վէ տահա զիյատէ: Յիսուս տէտի. «Խաչընը ալըպ արտըմճա կէլմէյէն պանալայը տէյիլ տիր»: Մատթ. 10. 38: Միւմինլէր տախի տիւնեանըն չէքտիյի այնի էլէմլէրի հաթթա գաթ պէ գաթ ֆազլա-սըլէ չէքէրլէր, լաքին ֆարգ պու տըր քի տիւնեա էլէմլէրտէ սապը էթմէյիպ կիւնահա զարգ օլուր վէ միւքեաֆաթ եերինէ ճէզայա միւսթահագգ օլուր. միւմինլէր իսէ այնի էլէմլէրտէ խաչըն գանունըլէ

սապր ու թէհամմիւլ էտէրէք սօնատէք
սատըգ գալըպ միւքեաֆաթլանըրլար :

Ա. Խաչ եա էլիմին նեվլիրի :

Ծիմտիյէ գատար օլան մէշգլէրտէն ան-
լաշըըը քի էր ատէմին մութլագա խաչը
վար վէ խաչ թաշըմագ թապիի տիր : Իմ-
տի պիրտէ խաչըն նէվլէրինի մէշգ էտէ-
լիմ : Բէսմտէ եէտի խաչլար միւշահէտէ
օլունըր, նասուլքի բէսմտէքի քիթապտա
իսմէրի վէ խապաթլարը եազըւմըշ տըր :

1. Թէկեթնար եա րէսմիյէր խաչը . Բ Տիմ.

3. 5 :

2. Թապիի խաչ . Յոր . 14. 1 :

3. Կիւնահըն խաչը . Ղուկ . 23. 41 :

4. Պատգալարըն խաչը . Խուրճ . 32. 32 :

5. Էհի ի պէյրտէն խաչ . Միք . 7. 6 :

Ա Կորն . 7. 28—35 :

6. Նէֆսէն խաչ . Ռօմ . 7. 15—25 :

7. Ցիսուրըն խաչը . Մարկ . 15. 21 :

Ծիմտի պունդարը մէշգ էտէլիմ :

1. ԹէջեինԱթ եԱ ՐէՍՄԻՅէթ ԽԱՉԸ

(Բէսմտէ տիկէր խաչլարըն էթրափընտա շէ-
րիտ եա քօրտէլա իւէ շէք աւմըշ խաչ տըր),

«Տինտարըգ սուրէթինի կէսթէրիպտէ

գուզվէթինի ինքեար էտէր օլանագլար» :

Բ Տիմ . 3. 5 : Զօգլար իսմէն խրիսթիան

տըրլար, բէսմիյէթտէ խրիսթիան իտիք-

լէրինի պէյան էտէրլէր, լաքին գալպէն
խրիսթիանլըդն գուզվէթինի պիլմէզլէր :
Հաթթանիչէլէր, էլմաս, ինճու, ալթուն,
զի զըյմէթ թաշ վէ սահիր քէրէսթէլէրտէն
խաչ եափըպ շափգա, եագա, կէրտանլըգ .
էլպիսէ վէ սահիր կէօրինիւր եէրլէրինէ
սիւս վէ թէզեինաթ իչիւն գօրլար : Պուն-
լար Ցիսուր իչիւն խաչ թաշըմագ տէլիւ
տիր : Խաչըն մանասը էլէմ չէքմէք իսէ .
պունտա էլէմ եօգ տըր : Իլլա ատէմին
կէօլկէսին նէ իսէ, պու նէվ խաչլար տա
ասըլ խաչըն կէօլկէսի տիր քի պիր գըյ-
մէթի եօգ : Նիչէ տէֆալարտա իսէ, ասըլ
խաչըն գուզվէթինի ինքեար էթմէքլիյէ
սէզգ էտէր : Տինտարլըգ ինօանա սիւս եա
թէզեինաթ տէլիւ, իլլա շախսի հայաթ
օլմալը տըր : Խրիսթիանլըգ ատէմին սալթ
իսմինտէ տէլիւ, իլլա իչինտէ օլմալը :
Կէսութէրիշ իչիւն տէլիւ, իլլա եաշայըշ օլ-
մալը : Իմտի թէզեինաթ իչիւն խաչ թա-
շըմագ եախօտ իսմէն, բէսմէն խրիսթի-
անլըգ իւէ գանաաթ էթմէք պօշ տըր :
Տինտարլըդն սուրէթինի տէլիւ, իլլա
գուզվէթինի կէսութէրմէք լազըմ :

2. ԹԱՊԻԻ ԽԱՉ ԵԱ էլէմ :

(Բէսմտէ պէյոյիւք խաչըն ալթ գօլունտա) :

«Խնսան քի նիստան տօղմուշ տըր,

էօմրիւ զըսսագէ տէրտիլէ տօյմըշ տըր» :

Յոր 14. 1. ինսանըն տօղուշըյէ պէրա-
պէր տէրտ ու էլէմէէր պաշար, լաքին
ումումա մախսուս օլտուղընտան, անլէր
թապիի սայըլըյօր:

(ա) Թապիի խաչ եա կլեմիրին նելլիրի:
Ալրըյլէ տօղուպ տօղուրմագ: Թէք. 3. 19:
Ալն թէրիլէ եէյիպ իչմէք: Թէքվ. 3. 13:
Մատթ. 6. 25: Զօնուգլուգտան փիրլիյէ
գատար թապիի բահաթուըզլըզլար: Տիշ
ըզգարմագ, չիչէք, զըզամըգ, գատըն վէ
երքէւէրէ մախսուս նիչէ թապիի էլէմ վէ
բահաթուըզլըզլար: Թէքվ. 25. 22: Մէգ-
սիմ թէպէտտիւլիւ իլէ սընագ վէ սողուգ-
տան զահմէթ չէքմէք: Թէքվ. 31. 40:
Այրըւը, զարիպիկք: Թէքվ. 27. 41-45:
Ֆագիրլիք: Ղուկ. 16. 20, 25: Զէնկին-
մէք: Մատթ. 13. 23: Աղրըւար, խասթա-
լըգ, էնձամէօլիւմ: Յոր. 6. 1-4: 17. 1:

(բ) Թապիի խաչ եա կլեմ ումումա ախէ
սիր: էրքէք, գատըն, չօնուգ, իխթիյար,
զէնկին, Փագիր, ալիմ, ճահիլ, սալիհ,
Փասըգ ճիւմէսինէտէ սայքի այնի չէլէր
իխապէթ էտէր: Իմտի պու կիպի անվար
տիւնեանըն եախօտ ինսանիյէթին թապիի
էլէմէէրի տիր: Վահզ. 3. 14. 8. 14:

(գ) Ումումին ինսանիար պու հալլիր
իչինտէ թէկամմիւլ էտէմէյիպ թէշէքի
էտէրլէր վէ կիւնահա տիւշէրլէր: Ա.տատ.

21. 5: Տէմէք քի թապիի խաչը պիւէ
թաշըյամագ օլուրլար:

(դ) Միւմինլէր իսէ այնի հալլէր իչինտէ
սիւքիւթ, սապր ու թէկամմիւլէ, թէշէք-
քիւր էտէրլէր եաշարլար: Ղազարոս չը-
պանլար վէ Փագիրլիք իչինտէ Ալլահա-
մագպուլ եաշատը: Ղուկ. 16. 19—25:
Ինսանտան տօղանլարա պու կիպի հալլէր
թապիի օլուռզը կիպի (Յոր 1. 21), Բուհ-
տան տօղանլարա պունլար իլէ պէրա-
պէր Յիսուս իչիւն թէտտի կէօրմէք տա-
խի թապիի տիր: «Յիսուս Քրիստոսատա
թագվա իւզրէ էօմր կէլիրմէք իսթէյէնլէ-
րին ճիւմէսի տախի թէտտի կէօրէնէք
տիր»: Բ Տիմ. 3. 12:

(ե) Պազլըլարընա պու նէվ էլէմէէր Բապպ
թարաֆընտան մէվհիպէ տիր: Ֆագիրլիք
Ղազարոսա, միւնզէվիլիք նղիս վէ վաֆ-
թիզ էտիճի Յովհաննէսէ, շօլ խասթալըգ
Յորա սայքի մէվհիպէ սայըլըլար:

(զ) Պունլարըն ճիւմէսի էլէմ իսէտէ,
տօղըուտան Յիսուս իչիւն խաչ թաշըյագ
տէյիլ տիր, զիրա այնի հալլար կիւնահ-
քեարա տախի վուգու պուլապիլիյօր:
Ղաքին պու հալլէր իմանըն, հայտթըն,
իմթիհան վէ իզհարաթընըն փօթասը ո-
լուպ՝ սատագաթըլ իզհար էտէրլէր:

(է) Միւմինլէր իչպու թապիի էլէմէէրէ

սապր ու թէհամմիւլ էտիպ, խօշ խաթըր-
լէ բազի օլարագ միւքեաֆաթլար ալէմի-
նէ րէվան օլուրլար: Վահ. 14. 13:

Յիսուս թապիի էլէմլէրէ տիւչար օ-
լուպ՝ չէքտիյի էլէմլէրտէն իթաաթ էօյ-
րէնտի: Իպր. 5. 8: Ֆագիրիք, աճլրգ,
եօրլունլրգ, աղրլւար վէ էօլիւմ իշխնտէն
կէչտի վէ սատրգ պուլունտը: Իմտի խաչ
եօլունտաթիլէր տախի այնի եօլտան Յի-
սուս իլէ կէչխպ սատրգ օլմալը տըրլար:
Պիզի Քրիստոսըն մուհապպէթխնտէն քի՞մ
այըրաճագ տըր, էլէմմի, մուզայագա՞մը,
աճլրգ մը, ըրփւագլը գմը . . .» Բօմ. 8. 35:

3. ԿԻՒՆԱՀՐՆ ԽԱԶԼ ԵԱ ԷԼԷՄԻ

(Քէսմտէ պէօյիւք խաչըն սալ զօլունտա)

Խաչլանան խըրսըզլարտան պիրի տէ-
յօր: «Պիզ հազգ իւզըրէ մահքիւմիզ, զի-
րա ամէլլէրիմիզին չէզասընը չէքիյօրըզ»:
Ղուկ. 23. 41:

1. Ճիւմլէ խաչլարըն, եախօտ հէր նէվ
էլէմլէրին էսասը կիւնահ տըր: Պէշէրիյէ-
թէ կիւնահ կիրմէզսէ իտի, էլէմ, աղըը,
մուզայագա վէ կէօզ եաշը, հաթթա էօ-
լիւմ օլմայաճագ իտի: Կիւնահ պիր միք-
րօպ կիպի տիր քի կիրտիյի եէրէ տէրտ ու
էլէմ վէ էնճամ էօլիւմ կէթիրիր: Յակ.
1. 15: Իմտի ատէմ կիւնահ էտիպ շէրը

իշէտիյի իշիւն էլէմչէքէր, հաթթա խաչ-
լանըր: Ա Պետ. 2. 12, 20:

2. Կիւնահա ճէզա մրւաթահագգ վէ
մուհագգագ տըր: Եզկ. 18. 4: Ղկ. 23. 41:

(ա) Թապիիաթա գարըը օլան կիւնահա
թապիիաթ ճէզա վէրիր: Էմս. 6. 27. 28:

(բ) Վիճտանա գարըը օլան կիւնահա
վիճտան թազիր էտէր: Յովկ. 8. 9: Բօմ.

2. 16: Ա Յովկ. 3. 19:

(գ) Ատէմլէրէ եա հիւքիւմէթէ գարըը
օլանա հիւքիւմէթ ճէզա վէրիր: Բօմ.

13. 3-5:

(դ) Վալիտէյնէ օլան կիւնահը վալի-
տէյն թէքտիր էտէր: Ատատ 12. 14:

(ե) Քիլիսէյէ գարըը օլանը քելիսէ
թէքտիր էտէր: Մտթ. 18. 17: Բ Սէլ. 3. 14:

(զ) Քէլամ Ուլլահա գարըը օլանը Քէ-
լամ հիւքմ էտէր: Յովկ. 12. 48:

(է) Ալլահա գարըը օլան կիւնահա Ալ-
լահ ճէզա վէրիր: Վահ. 20. 11-15:

Պազը կիւնահլար վագթընտա վէ տէր-
հաւ ճէզալանըր: Կայէն, Թէք. 4. 1-17:

Պազըլար տա սօնրա, կէճ ամմա էնճամ
ճէզալանըր: Ա. քաար: Գ Միւլ. 22. 20-23:

Պազըլար կիւնահընը հիսս էթմէյէրէք
եինէ տէ թէքտիր օլուր: Թէք. 19. 24-28:

Պազըլար թէքտիր օլմազսա, կիւնահ
տէյիլ իմիշ զանն էտէրլէր: Մէզ. 50. 21:

/ 8838

Ա ՏԵՇԻ Ա ՏԵՇԻ

Պազրլար ճէզասընը չէքէր իքէն, եինէտէ կիւնահա տէվամ էտէրլէր, Խոա. 1. 5:

Պազրլար հէմ կիւնահ էթմէք, հէմտէ ճէզա կէօրմէմէք իսթէրլէր: Ալլահ քէրիմ տիր՝ տէյէրէք, Ալլահըն մուհապէթ վէ ինայէթինի եանլըշ անլարլար: Ալլահ կիւնահըն ճէզասընը իմհալ էտէր, ամմա իհամալ էթմէզ: Ռօմ. 2. 5—11:

Պազրլար տախի կիւնահալարընը տէրինն ճէ հրսս էտիպ՝ ճէզայա միւսթահագդ իտիքլինի իգրար էտէրլէր: Ղուկ. 23. 41:

3. Կիւնահըն խաչ եա ճէզասընը եա կիւնահ իւլէյն չէքէմէք, եատա անըն եէրինէ պաշգասը չէքմէլի, անէպա քիմ:

Ատէմ կիւնահը քէնտիսի իշլէր, ամմա քէնտիսի գալտըրամազ: Թէք. 4. 13:

Ատէմ կիւնահը եալընըզ իշլէմէսի քի եալընըզ գալտըրա: Ինսան Շէյթան իւէ պիրիփտէ կիւնահ իշլէր: Շէյթան իսէ կիւնահը իւլէտիր, ամմա գալտըրամազ, հաթթա աղըրլաշըրմագ իւզրէ իւզէրինէ չէօքէր: Հէր ատէմ կիւնահ քեար տըր, պաշգասընա պէտէլ վէ ֆիտիյէ օլամազ:

4. Կիւնահըն խաչընը անճագ Յիսուս գալտըրը, զիրա Քէնտիսի կիւնահըզ տըր: Յովհ. 1. 29:

Թէվակէքեարս աՓկւըզ վէրիլիյօր իսէ, տէյիւ քի կիւնահալարը ճէզասըզ կէչտի,

իլլա թազմինաթ վէ ֆիտիյէ իլէ, քէնտինին չէքէճէյի ճէզայը Րապպ Յիսուս չէքմիշ տիր: Ա. Պետ. 2. 24:

Թէվակէքեար քէնտի կիւնահընը վէ անըն խաչ ճէզասընը տէրին մահքիւմիյէթլէ հրսս էտիպ, թէվազու վէ իմանլէ գապուլ էտէր քի Յիսուս քէնտիսի իշիւն վէ քէնտինին եէրինէ խաչլանըպ էօլտիւ: Խոա. 53: Պէօլէճէ կիւնահըն խաչընտան ազատ օլուր: Ռօմ. 8. 1—11:

Միւմին օլտուգտան սօնրա օլան կիւնահար իշիւն տախի էլէմ չէքմէք վար:

5. Միւմինին էօյլէ կիւնահալարը օլապիւիր քի քէնտինի էպէտի հայաթտան մահրում էտէպիւիր: Պունլարա հօլիւմէ սէպէպ օլան կիւնահալար տէնիւիր: Ա. Յովհ. 5. 16: «Արքիտաս» տէնիւիր: Իպր: 6. 4—6: «Գատսէն կիւնահօ տէնիւիր: Իպր. 10. 26—29: Պունլարը Յիսուս տախի գալտըրմազ, զիրա Յիսուսը թէքրար խաչլամազ ինապ էտէր: Իպր. 6. 4—6:

6. Միւմինին էօյլէ խաթալարը օլապիւիր քի Ալլահտան եա հայաթտան մահրում էթմէզ, ամմա պէօյիւք միւքեափաթլարտան մահրում էտէր. Թէս. 3. 25—27: Ատատ 20. 12: Պու տախի միւմինէ պիր էլէմ տիր:

7. Միւմինին պազը կիւնահ վէ խաթաւ-
լարը օլուր քի Ալլահ տիւնեատա թէքտիր
վէ էլէմ վէրիր։ Օլ էլէմլէր իչիւն միւ-
քեաֆաթ մէմուլ օլունմազ, զիրա օ միւս-
թահագգ օլտըզը էլէմ տիր։ Ա. Պետ. 2. 20։

Լաքին կիւնահ իչիւն մէշագգաթլարա
տիւչար օլտըզընտա, թէվազու իլէ թէ-
համմիւլ էտէրսէ, օլ զէման կիւնահ վէ
էլէմի իչիւն տէյիլ, իլլա օլ էլէմլէր իչիւ-
տէ Ալլահըն էլինէ տիւշիւպ սատրգ գալ-
տըզը իչիւն միւսթէճապ գըլընըր։ Միք.
7. 9. Բ Միւլ. 16. 5—13. 24. 10—17.

4. ՊԱՇԴԱԼԱՐԸՆ ԽԱԶԸ

(Մէսմէտէ պէօյիւք խաչըն սօլ գուընտա)

Պազէն ինսանա էօյլէ քէտէր, էլէմ վէ
մուզայագա իսապէթ էտէր քի նէ քէնտի-
նին կիւնահընտան նէտէ միւսթահագգ օլ-
տուղընտան, իլլա պաշգալարըն կիւնահը
սէպէպինտէն անլէրին միւսթահագգ օլ-
տուղը ճէզայա տիւչար օլուր։

Մէսէլա Աքարըն կիւնահը սէպէպինտէն
պիւթիւն գավմ մաղլուպ վէ միւզթարիպ
օլմուշ։ Յեսու. 7. 1—26.

Խօրայէլին կիւնահը սէպէպինտէն Յեսու
վէ Քաղէր քըրգ սէնէ չէօլտէ տօլաշմա-
ղա մէճպուր օլմուլար։ Ատատ 14. 1—38։

Դաւիթին կիւնահը սէպէպինտէն իս-
րայէլտէ թառուն զուհուր էտիպ վուրուլ-
մըլլար տըր։ Բ Միւլ. 24. 1—17։

Իմտի էլէմէրտէն պիր գըսմըտա պաշ-
գալարըն խաչը տըր, եախօտ պաշգալար
սէպէպինտէն էլէմէ տիւչար օլմագ, եա
պաշգալար իլէ խաչ, էլէմ թաշըմագ տըր։

1. Գըսմէն հիսսէսի օլարագ։ Սողոմ Գօ-
մոր իֆրաթ տէրէճէտէ կիւնահարը իչիւն
աթէլէ կիւքմ օլունույօր. պու միւսթա-
հագգ տըր։ Լաքին սալիհ թէսմիյէ օլու-
նան Ղովտ տախսի օլ էլէմէ տիւչար օլուպ՝
պէօյիւք զարար չէքտի։ Զիւնքի գըսմէն
քէնտինին տախսի գապահաթը վար իտի,
իմտի Ալլահ ումուլմ թէքտիր էտէր իքէն,
պազէն միւմինլէրինտէ կէչմիշտէքի կիւ-
նահարը իչիւն օլ թէքտիրէ զըսմէն
հիսսէտար էտէր, եինէտէ ինսափլէ էսիր-
կէր։ Թէք. 19. 15—29. Բ Պետ. 2. 7. 8.։
Երեմ. 10, 24։

2. Հիշ զապահարը եօգ իմէն, պաշգա-
լարըն եէրինէ, հաթթա անլէրտէն ըէտտ
օլունարագ էլէմ չէքմէքտէ վար։ Խօրայէլ
Ալլահատան սափմըշ, Հեղինին օլուլարը
ֆէսատա վարմըշ, Իմտի Ալլահ անլէրի Ֆի-
լիսթիէրէ թէսլիմ էտէրէք վուրմուշ տըր։
Վէ միւսթահագգ տըրլար։ Լաքին պիզ-
զաթ Ռապպըն թապութ իւլ ահտը պու

սէպէպտէն, էսիր կիթմիշ: Թագպութ իւլ
ահարն նէ՛ գապահաթը վար, լաքին
Թագպ միւսաատէ էտիյօր: Ա Միւլ. 2—6
պապլար:

Յովսէփ Ալլահա մագպուլ տըր, լա-
քին պիրատէրլէրինին քէօթիւլիւլիւ ի-
շիւն էլէմէրէ տիւչար օլույօր: Սօնրա ան-
տառւը քի պիրատէրլէրինին խայրը իշիւն
իմիշ, Թէքվ 50. 19.

3. Միլլի ելեմլիրէ ինիսեար օլմազ վար:
Իսրայէլ Ալլահա իսեան էթտիյի իշիւն է-
սարէթէ կիտիյօր, պու միւսթահագգ տըր:
Լաքին Ալլահա մագպուլ օլան Դանիէլ,
Սեղրաթք, Միուաք վէ Արեգնագով տախի
պէրապէր էսիր օլույօրլար: Զիւնքի օլ
միւլէթին իմթիյազլարընա չէրիք օլտուգ-
ւարը կիպի, էլէմինէ տախի չէրիք օլմաւը
տըրլար: Դան. 1. 1—7: Քէզա Ակիւզաս
վէ Պրիսկիզա Ալլահ էվլատը իքէն, պիւ-
թիւն եէնուտիլէր իլէ Բօմատան մուհաճիր
օլմուցլար: Ամալ. 18. 2:

4. Մուհապէրտէն պազգալարըն խաչ
եա ելեմիրի եիւլինմէն տէ վար: Ալլահ
Մովսէսէ տէյօր. «Պու գավմ սէրքէշ տիր,
պրագ անլէրի թէլէֆ էտէյիմ, վէ սէնի
պէօյիւք պիր միւլէթ էտէյիմ, լաքին Մով-
սէս գավմը սէվտիյի իշիւն պիւթիւն է-
լէմլէրինի թաշըմաղա բազի օլուպ՝ Ռապ-

պա նիյազլէ, «էյէր կիւնահլարընը աֆվ
էտէրսէն էթ, եօգ իսէ բէճա էտէրիմ,
եազտըլըն Քիթապտան պէնի մահվ էյէ»
տէյօր: Խուր. 32. 9—12, 32:

Դաւիթ ասը օղլու Արխողոմ իշիւն
պու մուհապէթլէ աղլայօր: Բ Միւլ. 18.
33: Պօղոս պու մուհապէթլէ՝ Ագրապամ
եէրինէ պէն քէնտիմ մահրում օլայըմ՝ տէ-
յօր: Բօմ. 9. 3: Միւմինլէր, պու մու-
հապէթլէ պիրիպիրինին աղըրլըգլարընը
թաշըյաճազլար: Գաղ. 6. 2:

5. Պազգալար իշիւն ելեմ չեմիկի Ռապպ
վէրիր: Բապպ խուսուսի քիմսէլէրէ խու-
սուսի մատէլէր եիւքլէտիր: Երեմիա
գավմը իշիւն աղլայան փէյզամպէր տիր: Եզե-
կիէլ գավմա վուզու պուլաճագ չէլէրէ
ալամէթ օլան փէյզամպէր տիր: Եզեկ.
4.4. 12.1—11: 24.15—19: Պօղոս քիլիսէ
իշիւն էլէմ չէքէր: Գաղ. 6.17: Բ Կորն.
11. 28: Կոլ. 1. 24: Յիսուս զաթէն ճիւմ-
էմիզին էլէմլէրինի եիւքլէնտի: Եսա. 53:

Յիսուս պազգալարըն եախօս ճիւմէ-
նին սէպէպինտէն, ճիւմէ իլէ, ճիւմէ ի-
շիւն վէ ճիւմէնին եէրինէ էլէմ չէքտի:
Իմտի միւմինլէր տախի այնի եօլտան կէ-
չէրէթ, ումում իլէ կէլէն էլէմէ, քէնտի-
նինտէ գապահաթը օլսա եա օլմազս,

բազի օլուապ թէհամմիւլ էթմէլի։ Պաշգաւարըն եխքիւնիւ թաշըմաղա վէ կիւնահւարընը հիսու իլէ անլէր իջիւն էլէմչէքիպ տուա էթմէլի։ Խաչ եա էլէմինի թաշըմը քիմսէլէրէ մուհապէթլէ էյի էօրնէք օլմաւը, քի անլէրի խաչլանմըն Քըրիստոսա գըւադուզլայապիլէ։

5. էջի Պէթթօթէն ԽԱԶ, էլէՄ
(Իւսմտէ պէօյիւք խաչըն թէփէսինտէքի խաչ)

Պիր ինսան իչիւն տիւնեատա թապիր էլէմլէր վէ քէնտի կիւնահւարընըն թէքտիրինի չէքմէք, հէմտէ պաշգալար սէպէպինտէն մուզայագայա տիւչար օլմագ մէմուլ օլունըր։ Լաքին իւթ պազըշտա քէնտի էհւի պէյթինտէն էլէմչէք դայրի թապիր կէօրիւնիւր։ Հիւնքի մուհապէթլէ էվլէնմիշ, սէվէրէք չօնուգ պէօյիւթմիւշ, պիրի պիրինէ խըտմէթ էտէնլէր օլմաւը տրըլար։ Լաքին տիկէր թարաֆտան ֆամիլեա էլէմլէրի տահա չօգ օլույօր։

(ա) Մուրլագա վի զարուիր օլան իշիմիր վար։ Բէսուլ տէյօր։ «Պու քիմսէլէր (էվլէնէնլէր) ճէսէտնէ մուզայագա չէքէնք-էր տիր»։ «Էվլի օլան զէվճ զէվճէսինի, զէվճէ տախի զէվճինի խօշնուտ էթմէք իջիւն տիւնեայա միւթէալլըգ շէյլէր հազգընտա էնտիչէ էտէր»։ Ա. Կորն. 7. 28—

35։ Ֆամիլեա ալագասընտա զէվճ զէվճէ, վալիտէյն էվլատ, պիրատէր հէմչիրէ եա սաիր թէալլուգաթ արտսընտա զարուրի օլան աղըը վէ աճըլար, ճէսէտնէ մուզայագալար օլուգա օլուպ՝ պիրի պիրինին խասթալրոգ, էլէմ վէ նօգուանլարընը թաշըրլար։ Քէզա կէչիմնէ էքմէք, էլպիսէ, էվ վէ սաիրէ իչիւն, ֆամիլեանըն հալը հազըը վէ միւսութագէլ իտարէսի, մէքթէպ, մէշ-զուլիյլթ վէ սաիր արլէ զարլէսի՝ հէր պէյթին մութլագ վէ զարուրի մատտէսի տիր, եինէ տէ հէր ատէմ պունլարը պի-լէրէք խօշ խաթըրէ հէր շէյէ րազի օլուպ՝ ֆամիլեա թէշըիլ էթմէք իսթէր, հէմ տէ հօյլէ օլմաւը։

(բ) Անենիսիզլիք սկպէպինտէն կիլեն հ-իկիւր վար։ Պիր ֆամիլեատա թապիաթ, մէզագ, սէօյլէցիշ, եաշայըշ, եկմէք վէ կիյմէքտէ ուսուլլար պիրի պիրինի թութմազուա, քէզա տօզրու եա եանլըշ եէք-տիկէրինտէն մէմուլլար եէրինի պուլմազուա, իսթէր իսթէմէզ ահէնկսիզլիք մէյտանա հէլիպ՝ պիրի պիրինէ էլէմ մատաէսի օլուրէար։ Նարազ վէ Արիգեա պու նէվ-տէն իտիլէր։ Ա. Միւլ. 25 ինձի պապ։

Պունըն չարէսի, (ա) եա պիրի պիրինէ թէմամէն ույմալը, (բ) եա հէր իքի թա-ըափտա տախի թէմամ եա գլոմէն թէպ-

տիւլաթ օլմալը, (գ) Եա տա պիր թարափ
տիկէրինտէն աքսի հալլարը մէծուլ էտէ-
րէք, սիւքիւթ վէ սապր իլէ թէհամմիւլ
էտիպ ու էլէմի թաշըմալը:

(դ) Պիր խանեն միւմին օլան վէ օլմա-
յանլար պիրի պիրինե կիւնլիւլ վէ կիմ օ-
լուրլար, Միւմինը պազը ղարիպ հալլա-
րը, նիչէ չէյլէրի կիւնահ սայըպ եափմա-
մասը, պազը չէյլէրտէն քէնտի քէնտինի
մահրում էթմէսի ֆամիլեատա քէնտինի
սէքնլէրէ էլէմ վէրիր, Տրկէր թարափ-
տան, միւմին օլմայանլար միւմինին րու-
ճանի թէճրիպէ ի շախսիյչոխի անլամա-
ռըզլարը իչիւն, կէօյա եանլըլ եօլա կի-
տիյօր իմիչ զաննըյլէ, հէմ տէ կէօյա սէվ-
տիւէրի իչիւն սազընտըրմագ իսթէյէրէք,
միւմինէ զահմէթ վէ էլէմ վէրիրէր: Պա-
զէն տէ միւմին օլանըն սըգըւտըրզընը պիւ-
մէյէրէք, պիգայտըրգ իլէ էօյլէ մուամէ-
ւէր օլուր քի անլէր անլամագ, լաքին
միւմինէ էլէմ օլուր: Պազէն տէ միւմինին
նէհալէթ վէ եանլրւարը իլէ վէրտիյի սէ-
պէպիյէթտէն հագգ իւզըէ իթիրազ եա
թազիւէր օլուր քի հէմ անլէր միւմին-
իինէ եագըւտըրմազլար, հէմ տէ միւմին
օլան մահմուպ օլուպ էլէմ չէքէր:

(է) Մուխալէթիր վէ ատավիքտեն մեյտ-
ան կիլին ելիմ վար: Կայէն պիրատէրի

Հաբէլին Ալահա մագպուլ օլտըղընը կէօ-
րէրէք, պուղզ էտիպ զահմէթ վէրէրէք
էնձամ էօլտիւրտիւ: Թէք. 4. 1—13:
Յովսէփին պիրատէրէրի անըն տինտար-
լըգ իլէ պուլտըզը մէվգիյէ հասէտ էտիպ
էլէմ վէրտիլէր: Յոր զէվճէսինտէն պու-
նէգ մուխալէթէթ վէ էլէմ չէքիյօր իտի:
Յոր 2. 9, 10: Դաւիթ՝ Սաւուղտան վէ
ողլու Աբիսողոմտան պու նէվ մուխա-
լէթէթ վէ ատավէթլէ էլէմ չէքիյօր ի-
տի: Պօղոս սախթէ պիրատէրէրտէն վէ
իշնիլէրտէն պէօյլէ էլէմ չէքիյօր: Բ Կորն.
11. 26: Փիլա. 1. 15, 16: Փէյղամպէր
սէօյլէտի: Միք. 7. 6: Վէ Յիսուս թէք-
րարլատը քի «Ատէմին տիւշմէնլէրի քէն-
տի խանէսի խալզընտան օլաճագ տըր»:
Մատթ. 10. 10. 36: Ղուկ. 12. 51—53:
Լաքին պունլարըն ճիւմէսինէ ղալէպէ
միւմքին տիր. նասըլ քի վէրիւէն էօրնէք-
լէրի մէշգ էտէր իսէք, ճիւմէսի տէ ղա-
լիպ օլմըշլար:

(է) Խանեն խալզընըն թէվպէսիզ հալը
միւմինէ կիմ օլուր: Հէմ տէ ասլ էլէմ
պու տըր: Միւմին վալիտէյն օլուպտ տա
էվլատլարընըն կիւնահ թեար կիտիյի,
միւմին էվլատ օլուպտ տա փէտէր վէ վա-
լիտէսինին խէլաստան մահրում օլմալարը,
միւմին պիրատէր վէ հէմշիրէլէրինին հէ-

ւաք եօլունտա եաշամալարը՝ ոլ միւմին
օլանա ազիմ քէտէր վէ պէօյիւք էլէմ տիր:

Դովտ պիլէ հաթթա քէնտի թէալլու-
գաթընտան օլմայան Սոգոմլըլարըն ֆի-
ճուրը սէպէպինտէն տէրտմէնտ օլուպ՝
սալիհ ճանընա ազապ չէքէր իտի՝ տէյու
օգույօրըզ ԲՊետ. 2. 7, 8: Եա միւմին
պիզզաթ քէնտի թէալլուգաթընըն ճէկն-
նէմէ տօղրու կիթտիյինի կէօրիւր տէ էլէմ
չէքմէզ մի:

Պունըն իշխւն տիր քի Պոլոս տէյօր.
«Պիրատէրլէրիմ, եանի թէնճէ ագրապամ
իշխւն ազիմ հիւզնիւմ վէ գալպիմտէ տիւ-
քէնմէզ տէրտիմ վար տըր»: Բօմ. 9. 2,
3: Իմտի կէրէք տիր քի հէր միւմին քէն-
տի խանէսի խալզընտա օլան գըյմէթի
վէ սէվկիւլիւ ճանլարըն բուհանիճէ սէ-
ֆիլ հալլարը իշխւն էլէմ չէքսին:

(զ) Պիր խանէտէ միւմին միւմինէ ելիմ
օլուր: Իւթ պագըշտա միւմինին միւմինէ
էլէմ օլմասը հիչ մէմուլ օլունմազ, լա-
քին թէճրիպէ ի շախսիյէտէ վուգու պու-
տան շէյլէր տիր:

Միւմին Մովսէս՝ նէպիյէ թէսմիյէ օ-
լունան հիմլիրէսի Մարիամտան վէ քէն-
տի էլիյլէ քեահինի ազամ օլմագ իւզրէ
թախսիս էթտիյի պիրատէրի Ահարոնտան
էլէմէ օլրատը: Անլէր՝ Ալլահ իլէ եիւզ

եիւզէ կէօրիւշիւպ գօնուշան պիրատէրլէ-
րի Մովսէս ալէյհինտէ սէօյլէնտիլէր: Հալ
պու քի Ալլահ քէնտիլէրի թաստըգ էթ-
մէտի: Ատատ. 12. 1—15:

Միւմինէ Մարիամ քէնտինին միւմինէ
հէմշիրէսի Մարթա թարաֆընտան չէքվա
օլունույօր: Հալ պու քի Յիսուս Մարիա-
մը թաստըգ էտիյօր: Ղուկ. 10. 38—42:

Յովհաննէս վէ Յակոբոս Յիսուստան
տահա եիւքսէք մէվզի թալէպ էթտիթէ-
րի իշխւն տիկէր օն շայիրտւէր կիւճէնի-
յօրլար: Մատթ. 20. 20—27:

Պու խաչ եա էլէմմի թաշըմանըն եօլու
զիքր օլունան էօրնէքլէրտէ կէօրիւլտիւ-
յիւ իւզրէ, անլէրէ գարըզ սէօյլէնմէյէրէք
սիւ քիւթ էտիպ՝ մէսէլէյի Ռապպա հէվաւէ
էթմէք տիր: Պէօյլէլէր իշխւն Ռապպ թէն-
տիսի ճէվապ վէրիր: Այսի գըթալարը օգու:

(է) Պէյրի ելիմլէրէ միւմինին մէվզիսի:

Տիգգաթ էթ քի սէն էլէր պէյթինէ
խաչ եա պիհուտէ եէրէ էլէմ սէպէպի օլ-
մայասըն: Ճէհալլէթին իլէ խաչ եափմա-
յասըն: Հէր հաւ օլանագ կիւճլիւթէր պի-
լէ սէնին անէլէն իլէ վագթընտան էլվէտ
կէլմէսին:

Անլէրին մուխալէֆէթ եա թէատտի-
սի սանա կիւծ կէլմէսին: Անլէրէ մու-
գապէլէ էտիպ տէ խաչընը աղըրւաշըը-

մա, Խաչ թաշրյուրն կիպի կէօրիւնմէ, էլէ մինի պաշտալարա սէօյլէմէ, իլլա տուա վէ իմանէւ թաւը: Տէրտ վէ կէօզ եաշլարնը Ալլահա կէօթիւր: Ա. Միւլ. 1. 9, 10: Անլէրէ իսէ թէպէսիւմէ, զիյատէ մու հապպէթ վէ խըտմէթ էյլէ: Թէք. 43. 24—30:

Էհլի պէյթիյին կիւնահընը սէն էթմիշին կիպի անլէրին ճանլարը իշիւն է- լէմ չէք: Անլէրի գալպին իւզէրինտէ թա- ւը, Թապպա կէօթիւր: Անլէրին Յիսուս- ուզ հալընը վէ րուհանի իհթիյանլարընը մատտէ էտիպ տէրիննէ տիւշիւն, սիւ- քիւթիէ տուա էյլէ, ամէլի էօմր վէ մու- հապպէթիէ խէլասլարը իշիւն ճէհա էյլէ:

6. Նկանակ և կէլէմ

(Քէսմտէ պէօյիւք խաչըն օթասընտաքի խաչ)

Նէֆս՝ ինսանըն շախսիյէթի տէմէք տիր, եախօս ատէմ քէնտիսի տէմէք տիր: Իմտի դարիպ կէլմէզմի տէր իսէք քի չօգ տէֆա ատէմ քէնտի քէնտինէ խաչ վէ էլէմ տիր: Ինսան խարինտէն, հաթթա էն եագըն խըսմ, տօսթ վէ էհլի պէյթինտէն պիրէ էլէմ, էզիյէթ վէ մուխալէֆէթ մէ- մուլ էտէպիւր, լաքին քէնտի քէնտին- տէն տիւշմէնլիք մէմուլ էտէր մի: Պու միւթէլաս դայր ի թապիի կէօրիւնիւր ի-

սէ տէ, հագիգաթ տըր քի ատէմին էն պէօյիւք տիւշմէնի քէնտիսի տիր: Պունը պիր ազ անլայաւըմ:

Ա. Ալլի Ենթս:

Եվկէլա Ալլահ ինսանը խալգ էյլէտիյին- տէ րուհ, ճան վէ ճէսէտլէ խալգ էյլէտի քի պունըն իւշիւնէ պիրլիքտէ ինսանիյէթ, շախսիյէթ եախօս նէֆսի ինսան տա- խի տէնիլիր քի հաթթը զաթընտա լիահի, փաք օլուպ էպէտի տիր: Նէֆսիմիզ պի- զիմ մէքնուատիյէթիմիզ օլուպ՝ զէմինտէ վէ սէմատա պագի տիր: Այնի վազթաա ինսանըն նէֆսի քէնտինէ այրը գալամազ, եա Ալլահ իլէ եատա Շէյթան իլէ պիրլէշմէլի: Ալլահ զաթէն հէր ատէմի թէնտիսի իշիւն խալգ էթմիշ տիր, վէ իս- թէմէզ քի պիր քիմսէ հէլաք օլուուն: Մթ. 18. 10—14: Իսթէր քի հէր ատէմ Քէն- տինէ պիրլէշմին: Ա. Տիմ. 2. 3: Տիկէր թարաֆտան Շէյթան տախի հէր քէսի թէնրիպէ էտէր իսէտէ, հիշ պիր քիմսէյի զօր իլէ ճէհէննէմէ կէօթիւրէմէզ: Էյլէ իսէ ինսանլար նիշիւն ճէհէննէմէ կիտիպ հէլաք օլույօրլար: Զիւնքի քէնտի նէֆս- լէրինի հիւսն ի ըիզա իլէ Շէյթանա վէ Փըսգ ու Փիճուրա թէսլիմ էտիյօրլար: Եփես. 4. 17—19: Պէօյլէնէ ինսան քէնտի քէնտինին տիւշմէնի օլուուշ օլույօր:

Բ. Կիւնահնեարըն նեմսի:

Կիւնահքեարըն նէֆսի՝ քի Շէյթան իլէ պիրէշիպ էսքի ատէմ օլուուշ տըր, քէնտի սահիպինէ խաչ վէ էլէմ վէրիր: Եւաքէնտի նէֆսինտէ Շէյթանտան ալտանմալէ իղվայա տիւշտիւ վէ ճիւմլէ էլէմլէրին տախի զալիտէսի օլտու: Քէզա «Հէր քէս քէնտի շէկվէթինտէն ճէզպ օլունուպ ալտանմասըլէ իղվայա տիւշէր: Պատէնու շէկվէթ համիլէ օլուպ՝ կիւնահ տօղուրուր, վէ կիւնահ քէմալընը պուլտըգտա էօլիւմ տօղուրուր»: Յակ. 1. 14, 15:

Կիւնահըն խաչը հագգընտա մէշգ էթտիք: Լաքին սու կիւնահը իշլէյէն նէֆստիր: Հէր ատէմ իշլէտիյի կիւնահըն ճէզպաընը չէքէճէք, հէմ պու տիւնեատա հէմ ախրիթտէ: Շայէտ պու տիւնեատա օլմազսա, ախրիթտէ մութլագա չէքէր:

Ինսանըն նէֆսի՝ շէյթանի, ինսանի, զէմանի վէ զէմինի շէյէրէ ճէզպ օլունտարագ նախօշ չէյլէր եափար իսէ, իթաաթուզ, եալանճը, քիւքրպազ, սէրխօշ, գառթէլ օլուր իսէ, քէօթիւ նէֆսին պէլա, ճէզա վէ էլէմինի չէքէճէք տիր: Թազիր օլունըր, թէտիպ վէ թէքտիր օլունուր, մահպուս օլուր ճէրիմէ վէրիր, ամմա իսահ օլմազ: Պէօյլէլէրտէն Ալլահ վէ ինսան

երւգ չէվիրիր, քէնտի քէնտինտէն պիլէ պիզար օլուր: Անըն իչիւն տէրէր. «Աէֆին նէֆսին սէպէպինտէն սէֆիլ տապան նէլէր չէքէր»: Նէթիճէ, քէօթիւ նէֆսին արգասընա սիւրիւքէնէնլէր էնճամ ճէհէննէմէ զատար եռովարլանըպ էպէտի էւլէմ վէ ազապա տիւչար օլուրլար, քի արթըգ գուրթուլուշ օլմազ:

Լաքին պէօյլէլէր իչիւն զէմինտէ ի-քէն շիմտի գուրթուլմագ միւմքին տիր: Իմտի կիւնահքեար նէֆսին էլէմինտէն գուրթուլմանըն եօլու,

(ա) Քէնտի քէնտինտէն, եախօտ կիւնահքեար նէֆսինտէն իքրահ էթմէք տիր: «Քէօթիւ մէսլէյինիզի վէ զայրի սալիհ ամէլլէրինիզի խաթրա կէթիրէճէքսինիզ, վէ իսեանլարընըզ վէ մէքրուհաթընըզ իշիւն քէնտի քէնտինիզտէն իքրահ էտէճէքսինիզ»: Եղեկ. 36. 31: Ատէմ կիւնահուան վէ քէնտի քէնտինտէն իքրահ էթմէտիքճէ գուրթուլմագ:

(բ) Նէֆսի կիւնահուան վէ Շէյթանտան այըրմագ լազըմ տըր, տահա տօղրուսը Ալլահա թէսլիմ օլմագ լազըմ տըր: Կիւնահ էսիր օլան ինսան քէնտի քէնտինի գուրթարամագ, պաշգա հիչ պիր եօլ իլէ տախի գուրթուլամագ: Կիւնահընտան վէ քէնտի սէֆիհ կիտիշլէրինտէն նէ զատար-

տա իքրահ էթոէ, Փախտէսիզ տիր: Զիւն-
քի էսիր տիր: Նէֆսինին իտարէսի քէնտի
էլինտէ տէյիլ: Շէյթան վէ կիւնահ անը
կիթտիքնէ բէզգիլ էտէր: Նէ գատար զա-
րարլար էթոէ, եինէ ազըլլանմազ, օչու-
գուրա թէքրար եռովարլանըր: Նէ գատար
գարարլար էթոէ, վատ ու եէմինլէր էթոէ,
նաֆիլէ տիր, եինէ պօզուլուպ տիւշէր:
Ամմա քէնտի քէնտինի, նէֆսինի Ռապպա
թէսլիմ էտէր իսէ, Բապպ անը Շէյթան-
տան վէ կիւնահտան այըըըը, վէ քէօթիւ
նէֆսին էլէմլէրինտէն խէլաս էտէր:

Իմտի ատէմ կիւնահքեար նէֆսինին
էլէմէրինտէն գուրթուլմազ իչիւն, թէվ-
պէ էտէրէք Ալլահա թէսլիմ օլմալը:

Գ. Թէվայիեարըն նէֆսի:

Թէվայէքեարըն նէֆսի տախի նիչէ
ոըրալարտա էլէմ վէրիր: Հալա թէվպէ
էթմէք նիյէթինէ կէլինճէ, ատէմ քէն-
տինին թամմ հալինի անլայըպ, կիւնահ-
ւարլնտան վէ քէնտի քէնտինտէն իքրահ
էտէրէք, գալպի գըրըլըպ թէվազու իլէ
իքրարլարա պաշայաճաղը վազթ նէֆս
պրազմազ քի գըրըլա: «Պէնի խրիսթիան
օլմաղա ճիւզի իգնա էտիյօրսըն» տէր վէ
բազի օլմազ քի թէմամ իգնա օլա: Տիկէ-
րի իլլամ օլարազ զիյատէսիլէ գորգար
իքէն, «Շիմտիլէք գալսըն» տէր: Ամալ.

26. 28, 29: 24. 25: Պաշգա պիրի իզ-
գէթ ի նէֆսինի տիւշիւնէրէք թէվպէ, իզ-
րագ վէ տուա էթմէյի քիւչիւթիւք կէօ-
րիւպ՝ եա խէլաստան վազ կէչէրլէր, եա
տա օլ նէֆստէն չօգ զահմէթ չէքէրլէր:

Պազըլարընտա իսէ նէֆս տինտարլըգ
սուրէթի ալըպ՝ ատէմի սալահ վէ էյի
շէյլէր իլէ շիշիրիր վէ քէնտի քէնտինիլէ
թէքէպպիւր էթտիրէրէք, զուրուր ուչ-
րումլարլնտան եռովարլար: Շոլ քէրիսի
պու նէֆստէն մազլուպ իտի: Ալլահտան
զիյատէ քէնտի նէֆսիլէ մէշղուլ տըր:
«Պէն սախրէր կիպի տէյիլիմ, պէն օրուն
թութարըմ, պէն իւշը վէրիրիմ»: Ղուկ.
18. 11, 12: Պու նէֆս տախի սահիպինէ
չօգ զարար վէ էլէմ սէպէպի օլուր:

Պիր ազ տահա իլէրի կիտէրէք, պիզ-
զաթ հազիգի թէվպէ էթմիշ օլանլարտա
պիլէ նէֆս նիչէ եանլըշար իլէ էլէմ վէ-
րիր, Ունութմայալըմ քի նէֆս հէր ատէմ-
տէ զար: Հագիգի թէվպէ նէֆստէն գուր-
թուլմազ տէյիլ, իլլա նէֆսի գուրթարմազ
տըր: Պազըլար զանն էտէրլէր քի թէվպէ
էտէր իքէն կիւնահլար իլէ պէրապէլն նէֆս
տախի զալտըըլըըր: Պու եանլըշ տըր:
նէֆս ատէմին շախսիյէթի, վարլըզ, քէն-
տի քէնտիսի տիր: Օ գալտըըլըըրսա,
ինսան մէվձուտիյէթտէն տուր օլուր:

Լաքին կիւնահքեարըն նէֆսի իլէ թէվապէքեարըն նէֆսինտէ Փարգ զար: Կիւնահքեար Շէյթանա թէսլիմ օլարագ զէ իսթէյէրէք կիւնահք արայըպ պուլուր: Թէվպէքեար իսէ, կիւնահտան գաչար իգէն, թէճրիաէ օլունըպ՝ իսթէմէյէրէք ամմա թէճրիպէտէ մաղլուպ օլարագ կիւնահ իշլէր: «Իսթէմէտիյիմ քէօթիլիյիւ ինձա էտիյօրըմ» տէր: Բօմ. 7. 15-25: Լաքին նէ տէ օլսա, մատէմքի եանլըշ եափըյօր, էլէմ վէրիր: Հաթթա թէվպէքեար քիմսէ կիւնահքեարտան զիյատէ նէֆսինտէն էլէմ չէքէրէք, «Պէն նէ պիչարէ ատէմիմ» տէյիւ Փէրեատ էտէր:

Թէվպէքեարըն նէֆսի պազէն մաղլուպ կէօրիւնիւր, սիւքիւթ օլուր, «այքի եօդ կիպի, լաքին տիգգաթ էտիլմէզ իսէ, մէմուր օլունմայան պիր վագթտա եանլըպ միւմինի միւզթարիպ էտէր: Պետրոս տէյօր: «Եա Ռապպ, սէնին իչիւն ճանլըը ֆէտա էտէրիմ»: Յովհ. 13. 27: Լաքին ազ սօնրա պիր ճարիյէ էօնիւնտէ նէֆսի քէնտինի շաշըրտը զէ Ռապպընը ինքեարա զատար տիւշիւրիւպ, աճը աճը էլէմ չէքմէսինէ սէպէպ օլտու:

Նիչէ թէվպէքեար միւմինլէր, քէնտի նէֆսիէրինի իտարէ էթմէյի պիլմէտիքլէրինտէն, նէ չօգ էլէմլէրէ տիւչար օլուր-

լար: Գալպէրի խալիս զէ մագսէտէրի տօղրու իքէն, նէֆսին գապարմասըլէ թէտպիրսիզ սէօյլէյէրէք, պէրէքէթի ղախպ էտէրլէր: Աւտատ 20. 10, Մէզ. 106. 32, 33: Նէֆստէն օլան եանլըշ պիր իպարէ եալուզիթլէ, նէֆսին աճէլէսինտէն եանլըշ պիր գարար եա ամէլ իլէ նէ գատար միւզթարիպ օլուրլար:

Նէֆս տօղրու եէրինի պուլմազ իսէ, հուտուտընը կէչիպ Ռապպա պիլէ շէքը վէրմէք իսթէր: Փէտէրտէն իլհամ ալան Պետրոս, քէնտի նէֆսինտէ Քրիստոսըն խաչլանմասընա րազի օլամայըպ՝ Ռապպը թազիր էթմէյէ գալգըւյօր: Անըն իշխն Յիսուս Պետրոսը թազիր էտիպ՝ Սէն ատէմէրէ ախտ օլան շէյլէրէ սարֆը էքքեար էտիյօրըն, էլէր արտըմճա կէլէճէք իսէն, թէրք ի նէֆս (ինքեար ը նէֆս) էտէրէք կէլ՝ տէյօր: Մատթ. 16. 10-24:

Պազըւար Ալլահըն՝ իշինի իշէր իքէն Քրիստոսը վազ էտէճէք եէրտէ, նէֆսլէրինի գարըշտըրըպ, քէնտի քէնտիէրինի վազ էտէրլէր, եախոս հազիգի իշմիլէրէ հասէտ էտիպ նիզա չըգարըրէար: Բ Կորն. 4. 4, 5: Փիլա. 1. 15:

Ատէմին նէֆսի իքի ուճլու էլէմ վէրիր: Կիւնահքեարը թէվպագույա, գըրըւմաղա, իզրարա պրագմայարագ էլէմ վէր-

ախյի կիպի, միւմինիտէ իֆրաթ տէրէծէ իգրարլար վէ թէվազու էթտիրէրէք, հաթթա տուա, չէհատէթ վէ պէշարէթլէրինէ պիլէ գարըշը՝ կիւղէլ էտիյօրսըն, սէնին կիպի քիմսէ եափամազ՝ տէյէրէք քէնտի քէնտինի թագմիյէ էթտիրիպ տիւշւրիւր, Բ Կորն. 10. 12: Պունը անլայան միւմին, կիւնահքեար նէֆուտէն զիյատէ սալիհն նէֆուտէն իքրահ էտիպ էլէմ չէքէր.

Իմտի նէֆու պու չէքլ վէ պօյալարա կիրտիյինտէ, նէ մախուֆ տըր, նէ գատար էլէմ սէպէպի օլուր: Օ հալտէ միւմին նէ՛ եափուն: Տիկէր ճիւմլէ խաչ վէ էլէմլէր տըշարըտան օլուպ՝ իճապընտա գուրպանլարա բազի օլարագ գաչմագ միւմքին տիր: Լաքին նէֆուն էլէմի իչէրիտէն տիր, էկը նէրէյէ կիթսէ պէրապէր տիր: Իմտի ատէմին էն աղըր էլէմի քէնտի նէֆունտէն տիր: Լաքին գուրթուլուշ հօգ մը, պիր տէ անը մէշգ էտէլիմ:

Ալլահա թէսլիմ օլունմըշ իքէն, արատա պիր սաղա եա սօլա սափարագ, վէ քիւչիւք եա պէօյիւք եանլըշլար եափարագ միւմինի միւզթարիպ էտէն նէֆուն էլէմլէրինտէն գուրթուլմագ իչիւն, նէֆու հագընտա էվզէլճէ վէրիէն իքի գանունւարը թէքէրրիւր էտէլիմ:

(ա) նէֆուն կիւնահլարընտան իքրահ

էթմէք: Նէֆու Յիսուսոսը հէր նէ չէքլէ կիրսէ, էյի եա քէօթիւ հէր նէ եափսա, անտէն իքրահ էթմէք լազըմ:

(բ) Ալլահա քեամիլ թէսլիմիէթէն նէֆուի Ծէյթանտան վէ կիւնահտան այըրմագ լազըմ: Պունլարա իլագէթէն,

(գ) Նէֆուի փաքլէմէք լազըմ: «Հէր քիմին Անտէ պէօյլէ իւմիտի վար իսէ, Անըն փաք օլտուղը միսիլիւ, քէնտի նէֆունի փաքլէր»: Ա. Յովհ. 3. 3: Պազըլար նէֆուն եանլըշլարընտան իքրահ էտէր իքէն, նէֆուի աէ էօլտիւրմէք, եախօս քէնտիւլէրտէն չըգարըպ տէփ էթմէք իսթէրէլէր: Հալպութի նէֆու նէ՛ էօլիւր նէ՛ տէ չըգար, էօյլէ պիր այէք եա էմր եօգ, լաքին նէֆու փաքլէնէպիլիր: Իմտի, քէնտի քէնտիւնի Շապպա թէսլիմ էտէն միւմին՝ տէրհալ նէֆուն էսքի ալըշտըղը չիրքին կիւնահլարտան փաքլէնմէլի: «Քէնտիմիզի (մեր անձերը) ճէսէտին վէ բուհըն հէր նէվ մուրտարլըղնտան փաքլէյէթէք, Ալլահ գօրգուսը իւէ գուտսիյէթի իքմալ էտէլիմ»: Բ Կորն. 7. 1: Քէզա նէֆուի քէնտի սաւահընտան տախի փաքլէմէք լազըմ: Փիլա. 3. 9: Տինտարլըգ սուրէթինտէն, ըուհանի փէրտէ ալթընտա եանլըշ մունիպէրտէն փաքլէմէլի, թէքէպիւրտէն օլտուղը գատար նէֆունի թէվազուտան,

ՆԷՓՍԻՆ ՄԷՆՓԱՄԹԸ, ՄԷՄԿԻԵԽՍԻ, ԽՂԳԷԹԻ
ՎԵ ԿԵՐ ՀԵյտէն փաքլէյէրէք, ԵԷՐԻՆԻ
ՊՈւլտուրմալը: Պէօյլէնէ պիր վազթ նա-
փաք, մէլուն վէ մէքրուհ օլան նէփս Քլ-
րիստոսա վէրիլէրէք Անըն գանընտա փաք.
մուգատատէս վէ միւպարէք օլապիլիր: Զի-
րա էնճամ Յիսուսա պէնզէր օլաճագ աըր:
Ա. Յովհ. 3. 2, 3:

(դ) ՆԷՓՍԻ Կիւնահա էօլիւ ամմա Ալլա-
հա տիրի ատտ էթմէլի: «Սիզ տախի քէն-
տիլէրինիզի (ձեր անձերը) կիւնահա էօլիւ
ամմա Բապպըմբզ Յիսուս Քրիստոսա
Ալլահա տիրի ատտ էյլէյինիզ» Բօմ 6.11:
Նէփս էօլմէզ վէ միւմինտէն չըգմազ, լա-
քին կիւնահա էօլիւ ատտ օլունապիլիր:
էօլիւ ատտ էթմէք չու աըր: Ֆիլան եան-
ւըշ եափապիլիր իքէն եափմամագ, հազ-
գը իքէն վազ կէչմէք, տօղրու սէօլ ի-
քէն սէօյլէմէմէք, կիւնահատան գաչմագ:
Այնի վագթտա սալթ էօլիւ ատտ էթմէք
իէ քեափի տէյիլ տիր: Զիրա նէփս էօլիւ
եա պօշ տուրմագ, իմտի Ալլահա տիրի
ատտ էթմէքտէ լազըմ աըր: Եանի ֆիլան
միւնասիպէթտէ Ալլահ նէ եափար իտի ի-
սէ անը եափմագ, եախօտ խայրէ չէրրէ
զալիպ օլմագ լազըմ աըր:

(ե) ՆԷՓՍԻ զապթ էթմէք լազըմ աըր:
«Բուհըն մէյվէսի... զապթը նէփս աիր»:

Գալ. 5. 22: Տէյիլ քի նէփսի խարին տէ-
յիւ ատտ էտիպ անը էօլտիւրմէյէ եա
գալտըրմազա չալըշմագ, իլլա փաքլէյիպ
զապթ էթմէք լազըմ: «Խայր հազզընտա
պիլէ սիւքիւթ էթտիմ»: Մէկ. 39. 2: Յոր
32. 6—22:

Դ. Քրիստոսա օլան նեխս:

Էզվէլա տէյէլիմ քի Քրիստոսա ատ-
խի նէփս վար իտի: Պէօյլէ եազըւմըշ աըր.
«Քրիստոս տախի նէփսինի խօշնուտ էթ-
մէտի»: Բօմ. 15. 3:

Եիւպհէսիզ Քրիստոսըն նէփսի փաք,
վէ մուգատտէս իտի: Օ եանլըշ պիր շէյ
եափմազ իտի: Հէր նէ եափսա, տօղրու
եափման ատտ էթմէտի: Եինէտէ «Նէփսինի խօշ-
նուտ էթմէտի» աէնիլիյօր: Եանի տօղրու
վէ էյի օլան շէյլէրի պիլէ սալթ խօշնուտ
օլմագ իշիւն եափմազ իտի: Իմտի կէրէք
տիր քի թագտիս օլունմըշ միւմինին նէփ-
սի տախի օ տէրէնէյէ եէթիչսին: Պունըն
իշիւն էզվէլքի զիքը օլունման գանուն-
լարա իլազէթէն.

(զ) Նէփսի հըֆզ էթմէք լազըմ: «Ալլահ-
տան թէվլիտ օլունան քիմսէ քէնտինին նէփ-
սինի հըֆզ էտէր վէ շէրիր անտ տօգուն-
մագ»: Ա. Յովհ. 5. 18: Նէփսի նէրէտէ
հըֆզ էտէլիմ քի շէրիր տօգունմայա վէ
կիւնահ իշէմէյէլիմ: Ճէվապ, կէօրտիւք

քի Քրիստոսաւ օլան նէֆս եանլըշ եափազ : Իմտի միւմին քէնտի նէֆսինի Քըրիստոսաւ հըֆզ էթմէլի : Յիսուս տէյօթ . «Պէնտէ գալընըզ» : Յովհ . 15 . 4-7 : «Հէր քիմ Անտէ գալըրսաւ կիւնահ իշլէմէզ» : Ա. Յովհ . 3 . 6 : Իմտի պիր գագթ չէրիրին , Եէթանըն էլինտէ էսիր զէ քիրւնմիշ օլան նէֆս՝ անտէն այրըւըպ Ռապպ Յիսուսա կէլմէքլէ , փաքլէնիպ Անտէ հըֆզ զըւնտըգճա , չէրիր անս տօգունամազ , իշթէ նէֆսին միւպարէք հալը : Պունտա իլավէթէն տահաւ միւպարէք հալ .

(է) Նէֆտի թէրք եա ինքեար էթմէք լազմա : Աէյէր պիր քիմսէ արազմճա կէլմէք իսթէր իսէ , թէրքի նէֆս (ինքեար ը նէֆս էտէրէք) , (բող իր անձը ուրանայ) խաշընը եիւքիւնիպ արարմ սըրա կէլսին» : Մտթ . 16 . 24 : Պու տէմէք տէյիլ տիր քի մէյուն , մէքրուն նէֆսի թէրք եա ինքեար էթմին , իլլա փաք զէ մուգատտէս նէֆտի թէրք զէ ինքեար էթմին : Դիր զըզ նասրլ քէնտի քէնտինի ճիւմէտ կիւնան , զապիլիյէթ , զուվզէթ զէ Փազիւթէրէրիւտ կիւվէյիսինէ հասր էտէր իսէ , հաթթա քէնտի իսմինի , բագապընը անընքինէ դարգ էտէր իսէ , թագտիս օլունմըշ միւմին տախի քէնտի փաք նէֆսինի , քէնտի քէնտինի Ռապպ Յիսուս Քրիստոսաւ էօյէ վագփ ու հասր

էտէր : Օլ վագթ տէյէպիլիր . աՊիզ քի գուվզէթիր իզ քէնտի նէֆտիմիզի խօշնուտ էթմէյիպ : Բօմ . 15 . 1 : Նասրլ քի Քրիստոս տախի Քէնտի նէֆտինի խօշնուտ էթմէտի : Եանի Յիսուսաւ տէտի . «Պէն քէնտիլիյման սէյլէմէմ , իշէմէմ , քէնտի իրատէթիմի իճրա էթմէմ , իլլա պէնի իրսալ էտէնին իրատէթինի իճրա էտէրիմ» : Պիզ տախի ինքեար ը նէֆս իլէ քէնտի իրատէթիմիզի Ռապպընքինէ մէրպութ գըլարագ տէրիկ . «Երթըշ պէն եաշամայօրըմ , անձագ Քրիստոս պէնտէ եաշայօր» : Գաղ . 2 . 20 : «Պիզտէն քիմսէ քէնտիսի իշիւն եաշամազ զէ քիմսէ քէնտիսի իշիւն էօլմէզ» : Զիրա եաշատըլըմզ հալտէ Ռապպ իշիւն եաշարըզ զէ էօլտիւյիւմրւզ հալտէ Ռապպ իշիւն էօլիւրիւզ : Իմտի եաշար իսէքտէ , էօլիւր իսէքտէ Ռապպըն իզ» : Բօմ . 14 . 7 , 8 :

7. ՅԻՍՈՒԽԸԸՆ ԽԱԶԼ , ԵՍԿՈՏ ՅԻՍՈՒԽ ԻՉԻՒՆ ԽԱԶ ԵԱ ԷԼԷՄ

(Ռէսմտէ պէյօյիւք խաչ քի ճիւմէտ խաչլար անտէ տիր) :

Ա. Յիսուս Փէնիսի խաչ քաքրյան եա ելեմ չէնին տիր : Ինասն էօմրիւ էլեմէր իլէ տօլու տըր . լաքին թէֆթիշ օլունըշ ի-

սէ, անլաշըւըր քի սէպէպի քէնտիսի տիր։
ինսան հէմ պիրիպիրինէ, հէմտէ քէնտի
քէնտինէ էլէմ սէպէպի օլուր։ Յիսուս իոէ
քէնտիսի իշիւն տէյիլ, իլլա ինսանլար
իշիւն վէ ինսանլարըն խաչ վէ էլէմինի
թաշրյան տըր։

Բէսմտէ կէօրիւլտիւյիւ իւզրէ ճիւմլէ
խաչլար Յիսուսըն խաչընտա թէրսիմ է-
տիմիշ տիր։ Պու անլատըր քի ինսանըն
ճիւմլէ խաչ վէ էլէմլէրինի Յիսուս Քէն-
տի իւզէրինէ ալըր։ Վէ ճիւմլէ խաչ վէ
էլէմլէրի թէնտիսի թաշըր։ Եվգէլճէ մէշգ
էթալիյիմիզ ալթը խաչլար տախի պու
մանատա Յիսուսա խաչ տըրլար։

(ա) Տինտարլըն գուզվէթինի ինքեար
էտիպտէ սուրէթինի կէօսթէրմէք իւզրէ,
սալթ թէզեինաթ օլուն իշիւն ալթուն,
կիւմիւց խաչ թաշրյանլար Յիսուսա էլէմ
վէրիրլէր։ Մատթ. 23. 14։

(բ) ինսանըն կիւնահը սէպէպիյլէ մէյ-
տանա կէլէն թապիի էլէմլէր, եանի աղ-
ըր, աճը, ֆազիրլիք, խասթալըգ Յիսու-
սա էլէմ վէրիպ Անըն շէֆդաթընը ույան-
տըրը։ Մատթ. 9. 35—38։ Մարկ. 8. 1-3։

(գ) ինսանըն քիւչիւք, պէօյիւք ճիւմլէ
կիւնահլարը Յիսուսա էլէմ վէրիպ խաչ-
լանմասընա սէպէպ օլմըշ տըր։ Եսա. 53.
1—12։ Ա. Պետ. 2. 24։

(դ) Միւմին պաշգալարտան խաչ եա է-
լէմ չէքէր իքէն, սատըգ գալամայլպ եա-
նըլտըղընտա քէնտիսիտէ Յիսուսա էլէմ
օլուր։ Ա. Կորն. 6. 6, 7։

(ե) Միւմին էլլի պէյթինտէն էլէմ չէ-
քէր իքէն, թէհամիւլ էտէմէյիպ թէտ-
պիրօրիգ հարէքէթ էյլէտիյինտէ, քէնտիսի
տէ թապպա էլէմ օլուր։ Ա. Մատ 20. 10—
13։ Ղուկ. 10. 40—42։

(զ) Միւմին չէնտի նէֆունտէն էլէմ
չէքէր իքէն, զապթ ը նէֆու էթմէյիպտէ
շաշըրըպ պօզուլարագ նէհալէթտէն հու-
տուտընը կէչէրսէ, զուրուր վէ քիւթահ-
լըզլէ եանլըշ, նախօս սէօզ, հարէքէթ վէ
մուամէլէտ պուլունըրսա, պունլար իւէ
Յիսուսա էլէմ օլուր։ Ղուկ. 22. 56—62։

Պէյլէճէ միւմինին ճիւմլէ խաչ վէ է-
լէմէլլի քէնտիսիյլէ պէրապէր Յիսուսա
խաչ վէ էլէմ տիր։ Պու մէշգ իւէ անլա-
րը քի միւմինին ճիւմլէ ահգալը սալթ
քէնտիսինտէ գալմազ, իլլա Յիսուս իւ-
զէրինէ կէչէր։ ինսան հարթա միւմին
քէնտի քէնտինէ ատլա խաչ թաշրյամազ,
իլլա ըասթ կէլտիյի ճիւմլէ միւշքիլաթ,
էլէմ վէ խաչլարը անճազ Յիսուսա կէ-
թիրմէքլէ, Անա իման էտիպ ճիւմլէ էն-
տիշէլէրինի Թապպա պըտդմազլէ զալիպ
ոլապիլիր։ Յիսուս տախի քէնտինէն իման

Էտէնլէրին ճիւմլէսինք ճիւմլէ էլէմլէրիւէ
Քէնտի իւզէրինէ ալըպ թաշըը:

Բ. Միւմին տախի Յիսուս իշխն խաչ
քաշըլըպ հիմ չեկեր, «Զիւնքի եալընըզ
Քիրիստոսա իման էթմէք տէյիլ, անճագ
Անըն իշխն էլէմ չէքմէք տախի սիդէ ին-
սան օլունտար», Փիլ. 1. 29: Յիսուս իշխն
խաչ թաշըլըպ էլէմ չէքմէք իքի նէվ տիր.
պիրի՝ տօլայըտան օլան էլէմլէր քի պաշ-
դալար տախի չէքէր, եախօտ ատէմ եան-
ւըւըգ իլէ չէքէր. տիկէրի՝ տօղրուտան
վէ անճագ Յիսուս իշխն էլէմ չէքմէք
տիր: Շոլ զիքը օլունտան ալթը խաչլար
տօլայըտան օլուպ՝ Յիսուս իշխն տախի
էլէմ չէքմէք սայըլըը, չէօյլէնէ: —

1. Թէզեինաթ խաչը: Եյէր պաշգալար
Յիսուսը ինքեար էտիպ Արիսթիան իտիք-
լերինի կիզէր իքէն, պիրի խաչ ալամէ-
թինի իւզէրինտէ կէսոթէրէպիլիր իսէ,
Յիսուս իշխն օլմըշ օլուր:

2. Թագիր էլէմ եա խաչ: Եյէր պաշգա-
լար ինսանա միւթէալըգ թէզրիպէլէրտէ,
ամըգ, չըփլագլըգ, խասթալըգ վէ էնգար
էլէմլէր իշխնտէ չէքվա էտիպ մըրըլտանըր
իքէն, միւմին էօմրիւն հէր ահվալընտա
խօշխաթրէէ, թէշէքթիւր, իթիմատ վէ
սատագաթլէ թագպտա սագիթ գալըը ի-
սէ: Յիսուս իշխն օլմըշ օլուր:

3. Կիւնահըն խաչ եա էլէմի: Եյէր միւ-
մին կիւնահարընը տէրիննէ կէօրիւպ,
անլէր իշխն պիսուչ Յիսուսըն խաչլան-
տըլընը վէ չէքախիի էլէմի հիսս էտէր ի-
սէ, քէնտիսի տէ Յիսուս իլէ պէրապէր է-
լէմ չէքէր վէ Յիսուս իշխն չէքմիշ օլուր:

4. Պաշգալարըն խաչը: Եյէր միւմին
Ռապպ իշխն պաշգալարտան կէլէն հէր նէվ
էլէմլէրէ սապը էտէրէք, Ռապպ իլէ պէ-
րապէր պաշգալարըն կիւնահընը տէրիննէ
հիսս էտիպ անլէրին եէրինէ քէտէրէնէ-
րէք ահ իլէ աղըը չէքիպ անլէրին խէլա-
սը իշխն տուա էտէն, բէճա իլէ պէշարէ-
թէ կիտէն օլուր իսէ, պու տախի Յիսուս
իշխն օլմուշ օլուր: Բ Կորն. 5. 14—23:

5. Ելի պէյթտէն խաչ: Եյէր միւմին
էլի ի պէյթինտէն կէլէն հէր նէվ էլէմլէր-
տէ, սապը, սիւքիւթ, վէ մուհապպէթլէ
թէհամմիւլ էտէրէք Ռապպ Յիսուս Քիրս-
տունը լէթափէթ, գուտախիյէթ վէ հայա-
թընը կէսոթէրիպ, անլէրի գազանապի-
լիր իսէ, պու Յիսուս իշխն էլէմ չէքմէք
օլուր:

6. Նէֆստէն խաչ: Եյէր միւմին նէֆ-
սինի խօշնուա էթմէյիպ քէնտինէ քեար
օլան չէյլէրի Քրիստոս իշխն զարար ատա
էտէրսէ, փաքլէնմիշ սալիհ նէֆսինի պիլէ
Քրիստոս իշխն ինքեար էտէրէք հէր նէվ

Խաչ թաշըյարագ թիսուսըն արտընճա կիւտէրսէ, պու Յիսուս իշիւն իլէմ չէքմէք օլուր: Մատթ. 16. 24: Փիլ. 3. 7, 8:

7. Շիմտի կէլիրիկ՝ տօղրուտան վէ անձագ Յիսուս իշիւն խաչ թաշըյը էլէմ չէքմէյէ: Միւմինին պիր չօզ ազըր խաչ վէ էլէմէրի օլուր, լաքին անճագ եէտիւտէ պիրի տօղրուտան Յիսուս իշիւն ազըր, քի չու գէճէլէ թէֆրիդ օլունըր:

(ա) Յիսուս Քրիստոսա իման էտիպ՝ Անը ատէմլէր հուզուրընտա իգրար էտէնլէր իշիւն էլէմ չէքմէք վար: Քրիստոսա իման էթմէք վէ Անըն իշիւն էլէմ չէքմէք պիրմաէ կիտէր: Փիլ. 1. 29: Նու քէօր Յիսուստան շիփա պուլազընտա, իմանլէ Անըն շայիրտի օլուուզընր իգրար վէ չէնատէթ էթտայիր կիպի, ճէմաթան իիրան վէ թարտ օլունմը: Յովհ. 9. 1-38: Զօդրւար Յիսուսա իման էտէրլէր, լաքին էլէմ չէքմէք իշիւն Անը իգրար էթմէզլէր: Յովհ. 12. 42, 43:

(բ) «Յիսուս Քրիստոստա թագվա իւզրէ էօմր կէշիրմէք իսթէյէնլէրին ճիւմլէսի տախի թէտատի կէօրէնէքլէր տիր»: Բ Տիմ. 3. 12: Տիւնետան այլըլըպ թէմամէն Յիսուսա միւթի վէ մէրպութ եաշայանլարա տիւնետ պուզզ էտէր: Յովհ. 15. 19:

(գ) Յիսուսը վազ էտէնլէր Յիսուս իշիւն

էլէմ չէքէճէքլէր: Յիսուսըն իսմինի, թալիմինի, իշիւնի, հայաթընը, շէհատէթ վէ վազ էթտիթլէրի իշիւն շայիրտլէր մահքէմէլէրէ ճէլա օլունըպ, թազիր, թէհտիտ, թէքտիր, թէտիպ օլունմուշլար, մահպէսւէրտէ գալրապ էնճամ գաթլ օլունմըշլար: Ամալ. 4. 3, 21, 5. 18, 28, 40:

(դ) Միւմինին կիւնան վէ խաթառը իշիւն Յիսուս թագիր վէ թէքտիր էտէրէք էլէմ վէրիր: Պետրոսա՝ Արտըմա չէքիւ, Ե՞յ Ծէյթան, պանա թէօքէզ սին՝ տէտիյինտէ, (Մատթ. 16. 23), Մարթայա՝ չօգ չէյլէր իշիւն էնտիշէ էտիպ պիհուզուր օլուրսըն՝ տէտիյինտէ, (Ղուկ. 10. 41), Թովմասա՝ իմանսըզ օլմա, անճագ միւմին օլ՝ տէտիյինտէ, (Յովհ. 20. 27), աճէպա անլէր նէ՛ գատար մահզուն օլուպ էլէմ հիսս էթտիէր:

(ե) Բապպ միւմինին իման, իթաաթ վէ մուհապէթինի իմթիհանլէ թէճրիպէ էթտիյինտէ, միւմին էլէմ կիսս էտէր: Բապպ Արբահամա՝ Օղլընը գուրպան էթ՝ տէտիյինտէ, (Թէք. 22. 1-14), Եզեկիլէ՛ կէօզիւյիւն սէվկիւլիսիւնիւ պիր աֆէթլէ սէնտէն ալանաղըմ տէտիյինտէ, (Եղեկ. 24. 16), Յիսուս շայիրտէրինէ՛ Զօպանը վուրաճաղըմ վէ սիւրիւնիւն գօյունլարը տաւըլաճագ տըր՝ տէտիյինտէ, (Մատթ. 26.

31), աճէպա գալպէրի նէ՛ գատար միւզ-
թարիպ օլուպ էլէմ չէքտիլէր:

(գ) Միւմին՝ Բապպա նիսպէթէն աճիզ,
նալյոգ վէ հիշ իտիյինի պիլէրէք էլէմ
հիսու էտէր: Իման փէտէրի Արբահամ Բապ-
պըն հուզուրընտա քէնտիսի իշիւն «Պէն
թօփրատ վէ քիւլ իմ» տէյօր: Խէք. 18.27:
Մովսէս, Բապպը կէօրտիւյիւնտէ «Աման
ետ Բապպ, պէն գուլըն իլէ սէօյլէշտիյին
վագըթտան պէրու քէլամ սահիպի տէյիլ
իմ» տէյօր: Խուրճ. 3. 10: Խորայէլ գավ-
մը՝ օլմայա քի էօլէլիմ տէյօրլար: Խուր.
20. 18. 19: Մանուէ՝ մութլագա էօլէ-
նէյիղ՝ տէյօր: Հաք. 13. 22: Եսայի՛ քէն-
տրնէ վայ օգույօր, Եսա. 6. 5: Պետրոս՝
Եհա Բապպ, պէնտէն այրըլ, զիրա պէն
կիւնահքեար ատէմ իմ» տէյօր: Ղուկ. 5. 8:

Իմտի պիր վագթ Շէյթանա էսիր վէ կիւ-
նահա գուլ իքէն ինայէթէ խէլաս պուլուպ
Բապպ Յիսուս Քրիստոսա եէքվինուտ վէ
Գուլունըն զէվճէսի օլմագ ինթիխապընա
ալընան պիզ միւմինլէր Անա ետքըշմազ ի-
տիյիմիզի վէ հիշլիյիմիզի հիսու էտէրէք նէ՛
գատար սրգըւրըզ: Ա. Յովհ. 3. 1—3.

(է) Պազէն տէ Բապպա տօղրու օլան
թացըն մուհապպէթին հասրէթլէրինին է-
լէմի օլուր: Աճանըմ Ալլահա, հայյ օլան

Ալլահա թէշնէ տիր. նէ՛ զէման կէլիպ՝
Ալլահըն հուզուրընտա կէօրիւնէնէյիմ»
տէյէն միւմին, (Մէզ. 42. 2), «Պէն ոււ-
յուրըմ, ամմա գալպիմ ույանըգ տըր»,
«Պէն մուհապպէթ խասթասը իմո, տէյէն
միւմին, (Ազն. 5. 2, 8), «Ինթիգալ էտիպ
Քրիստոս իլէ պէրապէր պուլունմագ ար-
գուստնտա իմը տէյէն միւմինլէր, Փիլապ.
1. 23: Բապպա թէզ գավուշմագ հասրէ-
թինին էլէմինի պէյան էտէրլէր:

Գ. Յիսուս իշիւն բարքըդրմբզ խաչ եա
ելիմէր նէրհեմն վէ նի՞շիւն օլուր:

1. Էվգէլա, Շէյթան էլէմ վէ խաչ վէ-
րիր: Շէյթան էտէն պաղչէսինտէն պաշ-
տայրագ պէշէրիյէթի Ալլահատան այլըրըպ:
հայտթ վէ խէլաստան մակրում էթմէք ի-
շիւն հէր եօլ իլէ կիւնմ էտիպ իշիւն
տիր: Օ կէօյա տօսթ կիպի ճանլարը զէգգ
ու սէֆա իլէ ալտատըպ սէրխօս էտէր,
ամմա նիյէթի էպէտէն հէլաք էթմէք տիր:
Օ կիշ պիր կիւնահքեարըն թէվպէ էթմէ-
սինի ասլա իօթէմէզ: Օ թէվպէ էտիպ
խէլաս պուլմըլշլարը գափըպ տաղըթմագ,
չալմագ վէ էտիւրմէք իշիւն տօլաշան
խըրսոզ վէ գուրթ տըր: Յովհ. 10. 9—11:
Էյի Զօպանըն վէ սիւրիւսիւնիւն խասմի
օլուպ՝ կիւմիւրտէյէն արսլան կիպի եռութ-

մագ իշխն տօւաշըպ հէր նէվ հրէնմէր ի-
լէ էլէմ վէրիր: Ա. Պետ. 5. 8—11:

2. Տիւնեա պուզզ էտէր: Յիսուսա թա-
պի օլան, տիւնեատան այրըլմըշ օլուա
տիւնեայց վէ տիւնեատա օլան չէլէրի
սէվմէզ: Պու սէպէպտէն տիւնեա անլէրէ
պուզզ էտէր, մուզայագա վէրիր, հէր եօլ
իէ անլէրի տիւշիւրմէք իսթէր, անըն
իշխն էլէմլէրտէն տիթէն թաճ վէ աղըր
խաչ եափարլար: Յովհ. 15. 18, 19:
Ա. Յովհ. 2. 15:

3. Միւլէթ մուխալէֆէթ էտէր: Յիսուս
քի քէնտիւէրինաքինէ կէլտի, միւլէթին
մատափ վէ բուհանի իհթիյանընը տօլտուր-
մագ իշխն հէր խըտմէթ, պէշարէթ վէ
մրէնիզէլէր իլէ իշէտի: Լաքին պու քիմոէ
միւլէթի ազտըրըյօր՝ տէյէրէք անը խաչ-
լատըլար: Պոզոս քի միւլէթինին խէլաօը
իշխն ֆէտաքեարանէ եաշայը իշլէյէրէք
ազիմ հրէղն վէ տիւքէնմէզ տէրտ իլէ ան-
լէրին եկրինէ հէր մահումիւէթէ բազի ի-
տի: Բաժ. 9. 2, 3: Միւլէթ անը չիւնեա-
յը ֆէտատա վէրէն ատէմո տէյիւ հիւք
իլէ էլէ վէրտիւէր: Ամալ. 17. 6—8:

4. Սալիթէ պիրատէրլէր թէհիքէլի ո-
լուրլար: Բ Կորն. 11. 26: Անլէր թէվպէյի
թագլիտ էտիպ պաշգա թէվպէ էտէմէք ո-
լանլարա մանի օլուրլար: Յովհ. 6. 60, 66:

Անլէր տոււա, չէհատէթ վէ իպատէթի
թագլիտ էտիպ սատէլէրի շաշըրըլար:
Մատթ. 15. 8. Ղուկ. 18. 11: Անլէր վագ-
քիյէթի թագլիտ էտիպ մուճիպլէր իլէ
մէվզի թութմագ իսթէրլէր: Ղուկ. 9. 57,
58: Ամալ. 5. 1—5. 8. 18—24: Անլէր
իշմիւէրի վէ պէշարէթի թագլիտ էտիպ,
հագիզի իշնիւէրէ զահմէթ վէրիրլէր: Փիլ.
1. 15—18: Բ Կորն. 11. 26:

5. Միւմինլէր էնտիշէ վէ էլէմ վէրիրլէր:
Քիլիսէլէրին էնտիշէլէրի, միւմինլէրտէն
զափլէնիպ սիւրչէնլէր, իշնիւէր իւզէրինէ
պիրիլքէն վէ եիւրէքլէրինի եազան էլէմ
սէպէպի օլուրլար: Բ Կորն. 11. 28, 29:

6. Պիզ նէֆսիմիզգտէն էլէմ չէքէրիզ:
Եաշանըլմասը միւմքին օլան տահա եիւք-
սէք էօմը անլաշըլլըպ տա օդայա եկթիշէ-
մէտիիմիզի հիսս էտիննէ, իլահի միւլա-
գաթ վէ բէֆագաթտա ճանըմըզ տօյմտզ
հալէ կէլիննէ, հէմտէ Բապպ իշխն իշլէ-
յիպ մէյզէ վէրմէք հաօրէթլէրի թէմամ
իգնա օլմայըննա, քէնտի քէնտի իզաէ
սրգրւըպ էլէմ չէքմէյէ պաշլարըզ: Մէզ.
63. 3: Խուրճ. 33. 15: Մատթ. 13. 23:

7. Բապպըն զիյատէ իզնարտթը պիլէ
էլէմ վէրիր: Տիկէր էլէմլէր տըշարըլատան
վէ նիսպէթէն մուխալէֆէթ իշխն տըր:

Հաքին նէֆսիմիզտէ Յիսուսսա առջրու օւան հասրէթլէրին էլէմի վէ իլահի քէշիբ-
յաթլարա տայանըլմագ հալլար տէրունի-
միզի էրիտիր :

Մովածո նլլահըն ճելալընը , երւզիւնիւ
կէօրմէթ իչիւն հասրէթ չէքիյօր : Խուր .
33. 18—23: Կէօրտիւյիւ մէնզարէյէ իսէ
տայանամայլպ՝ գօրգար վէ թիթրէրիմ՝
տէյօր : Իգր . 12. 21: Դանիէլ քէնտինէ
օլան քէշիբյաթլարա տայանամայարագ ,
միւզթարիպ օլուր , պէնզի տէյիշիր . հւսո-
նիւ պօզուլըպ թագաթուըզ եէրէ տիւշէր :
Դան . 7. 28: 10. 8—19: Իւչ շայիրտէր
թէպտիլի սուրէթ տաղընտա շաշըրըպ
գօրգարագ եէրէ տիւշմիւշէր : Մատթ .
17. 2—8: Էմմաւուս եոլնուլարընըն գալ-
պի եանմըշ : Ղուկ . 24. 32: Սէզկիւիւ
շայիրտ էօլիւ կիպի տիւշմիւշ : Վահ . 1. 17:
Զիրա Բապպ տէտի . «Տիտարըմը կէօրէ-
մէզսին . զիրա ինսան պէնի կէօրիւպ տէ
եաշյամագ» : Խուրէ . 33. 20: Իմտի պու
ճէսէտոտէ իքէն պիզ կիւնահատան էլէմ չէ-
քէրիդ , ճէլալա տախի տայանամազըզ :
Էօլիէ իսէ պիզ տէ տուտ էտիպ տէյէլիմ .
«Եա՛ Բապպ Յիսուս , կէլ» , քի օլ վազթ
էօլիւմսիւզիւյիւ կիյէրէթ , ճէլալա դարդ
օլալըմ : Ա Կորն . 15. 51—54: Բօմ . 8. 17:

ԽԱՉ ԹԱՅԸՄԱԳ

Ալլահըն Քէլամընը վէ ինսան էօմրիւ-
նիւ մէզգ էտէրէթ պուլույօրուզ քի հէր
քէսին քէնտինէ կէօրէ էլէմի վէ խաչը
վար քի թաշըմալը : Լաքին իքի նէվ խաչ
թաշըմագ վար տըր :

Պազրլար քէնտի խաչլարընը , խուսու-
սա Յիսուսըն խաչընը կիւրենէլի Սիմոն
կիպի մէճպուրիյէթտէն թաշըրլար : «Սի-
մոն նամընտա կիւրենէլի պիր քիմսէթար-
լատան կէլիպ՝ կէշէր իքէն , պունը Անըն
(Յիսուսըն) Խաչընը թաշըմազա ինպար
էթտիւէր» : Մարկ . 15. 21: Պու կիւն նէ
գատար իսմէն խրիսթիանլար Քրիստոսըն
իսմինի իւզէրէթիւնտէն աթմագ իսթէրէէր
իքէն , մէճպուրիյէթտէն թաշըյօրլար :
Հաթթա նիչէ միւմինլէր չօգ տէֆա Յի-
սուս իչիւն էլէմ չէքմէյէ բազի օլամա-
յօրլար , եախօս մէճպուրիյէթտէն սիւ-
քիւթ էտիյօրլար :

Եիւպհէսիզ պազրլար տա կիւնի ըիզա
իէ խաչ թաշըրլար : Պոզոս Ռէսուլ տէյօր .
«Հա՛շա քի պին Ռապպըմըզ Յիսուս Քը-
րիստոսըն խաչընտան զայրի պիր շէյէ
իփթիմար էտէյիմ , անըն վասըթասըլէտ
տիւնեա պանա , պէն տախի տիւնեայա
սալպ օլունտըմ» : Գաղ . 6. 14: Յիսուս

խաչ թաշըմտղա վէ խաչլանմաղա ասլա
մէճպուր տէյիլ իտի, լաքին ճանլարը սէվ-
տիյի իչիւն, հրւան ի րիզա իլէ կիւնահ-
լարը երւբէնմէյէ, էլէ վէրիլիպ հիւքմ
օլունմաղա, տէօյիւլիւպ խաչլանմաղա
րազի օլտու: «Էօլիւմէ հաթթա խաչ էօ-
լիւմիւնէ միւթի օլմաղա թէնէզգիւլ էյ-
տէտի», Փիլպ. 2. 8: Օ՝ ճանընը ֆէտա էյ-
տէտի վէ տէտի. «Անը Պէնտէն քիմսէ ալ-
մազ, ֆագաթ պէն քէնտիլիյիմտէն ֆէտա
էտէրիմո»: Յովհ. 10. 11—18:

Պունը անլայան Պօղոս տախի, «Պէն ե-
րուսաղէմտէ եալընը պաղլանմաղա տէ-
տիլ, ամմա Ռապպ. Յիսուսըն իսմի իչիւն
էօլմէյէ տախի հազըր իմ» տէտի: Ամալ.
21. 13: ծիւմէյ հազիկի միւմինլէր պէօյլէ
օլուրլար: «Անլէր տախի՝ Պուղունըն զա-
ռըլյէ վէ քէնտի չէհատէթլէրինին քէլա-
մելյէ զալիպ օլուպ՝ ճանլարընը էօլիւմ-
տէն պիլէ էսիրկէմէտիլէր»: Վահ. 12. 11:

Խրիսթիանլար իչիւն խաչ մանատար
վէ գրյմէթիլ տիր, լաքին ասլ մէսէլէ
խաչը թաշըմագտա արը: Խաչ թաշըմագ-
տա շու խուսուսլարա տիգգաթ էտէլիմ:

1. Խաչըրզ խրիսթիան օլմա: Պաղըւար
պիւս պիւթիւն խաչըրզ օլմազ իսթէրլէր:
Խրիսթիանլուզըն ինայէթ, մէսէրրէթ վէ
պէրէքթէրինի կէօնէնմէք, ամմա հա-

գարէթ, էլէմ վէ խաչընտան գաչմագ
իսթէրլէր: Պու եանլըշ արը: Պունըն ի-
ջիւն Ալլահ Բէնտի Քէլամընտա փէք մու-
այէն եազարըրմըշ արը քի «Յիսուս Քրիս-
տոսա թագվահւզրէ եօմը կէչիրմէք իս-
թէյէնլէրին նիւմիսի տախի թէտատի կէօ-
րէնէք տիր»: Բ Տիմ. 3. 12: Յիսուս տէ-
տի: «Խաչընը ալրպ արտըմնա կէլմէյէն
պանա լայըզ տէյիլ տիր»: Մաթ. 10. 38:
«Հէր քիմ խաչընը թաշըրզպ արտըմ սը-
րա կէլմէզուէ, պէնիմ շայիրտիմ օլամազ»:
Ղուկ. 24. 27: «Էյէր պիր քիմսէ արտըմ-
նա կէլմէք իսթէրսէ, թէրք ի նէֆս էտէ-
րէք խաչընը եիւքլէնիայ՝ արտըմ սըրա
կէլսինն: Մատթ. 16. 24: Պու այէթլէրտէ
եազըւան տահա սէնին խաչըն արը, ան-
լէրի եիւքլէն. թաշը, վէ անլէրտէն սօն-
րա տօղրուտան Յիսուսըն խաչընը տախի
թաշըմաղա սըրա կէլիր: Իմտի խաչըզ
խրիսթիան օլմա:

2. Սալր սիւս իշխնի խաչ բաւրմա: Պա-
զըւար իսմէն խրիսթիանլրզ, բէսմի րուն-
պանլըզ իլէ քէնտիլէրինէ եյի խմ վէ
եիւքէք իւնվանլար ալըրլար, լաքին
տէրունէն խրիսթիանլըզ վէ րունպանլրդ-
տան չօդ ուզագ արըրլար: Պազըւար կիւ-
միւշ, ալթուն եա իննուտան եափրւմըշ
խաչըրը իւզէրլէրինտէ թաշըմաղը սէվէր-

ւէր, հաթթա իգթիտարը օլմայանլար՝ միւմքին ոլսա խրսուզլայը անլէր իլի քէնտիլէրի թէզեին էթմէք իսթէրլէր, լաքին պու հալլարըյէ «Քրիտոսուըն խաչըն տիւշմէնլէրի տիրլէր»: «Անլէրին ագրպէթի հէլաք վէ իլահարը գարնլարը տըր, վէ իզզէթլէրի այպլարընտա տըր, էֆքեռլարը տախի տիւնեավի ումուրա տըր», Փիլ. 3. 18. 19. Պէօյլէլէր՝ պիզ Աբրահամըն նէսլի իզ՝ տէր իքէն, Աբրահամըն ամէլլէրինին աքսիսինի իշլէյէն վէ Յիսուսըն գաթլինի արայանլարա պէնզէրլէր: Յոզէ. 8. 39, 40: Իմտի սէն ըէսմիյէթ իլէ Քրիտոսուըն խաչընըն տիւշմէնի օլմա:

3. Ելին իլէ խաչ եափմա: Պազըլար խաչ թաշըյաճազըմ տէյէրէք ճէհալէթտէն էլլէրիլէ խաչ եափարլար, զօրիլէ կիւճլիւք, էլէմ մէյտանա կէթիրիրլէր: Պետքուըն՝ Յիսուսուտան իզնսիզ գըլըճը չէքիպ տէ գուլագ քէսմէսի, սօնրա քէնտինին դօրգուպ Ռապալընը ինքեար էթմէսինէ իլք սէպէլէրտէն պիրի օլտու: Ճահիէ միւմինլէրին՝ Պղի միւմին իզ, պիզէ թէտասի էտինիզ՝ տէրճէսինէ լիւզիւմօիւզ եէրտէ սափրէլէր այտգլանտըը էլլէրինէ տէյնէք զէրմէլէրի եանլըշ տըր: Պէօյլէլէր էլլէրիլէ պիրէր խաչ եափը Պողոթայա թօփլանարագ քէնտի քէնտիլէրինի խաչ-

լայըպ էօլսէլէր, պու Յիսուս իչիւն խաչ թաշըմագ տէյիլ տիր, հաթթա գաթլը նէփա տիր: Իմտի սէն էլին իլէ խաչ եափմա:

4. Խաչընը ելյիսիրմէ: Պազըլար թապպըն միւնասիպ սայտըլը խաչա ըազի օլմայըպ՝ անը տէյիշտիրմէք վէ քէնտիլէր սէշմէք իսթէրլէր: Պուտա եանլըշ տըր: Աղաճ խաչը գապա վէ չիրքին կէօրիւպ տէ, կիւմիւշ եա ալթուն խաչը սէշէն պիլմէլի քի անլէր տահա ալլըր տըր: Կիւլ խաչ իսթէյէն պիլմէլի քի անընտա տիրքէնի գար: Խըզմէթնի քէնտի խաչըն-տան սաննըպ խանըմ եա էֆէնտի օլմագ իսթէտիյինտէ, պիլմէլի քի օնլարընտա ալլըր մէսուլիյէթլէրի գար: Ալլահ հէր ատէմէ կէօթիւրէպիլէճէյի էն միւնասիպ խաչը թէնտիսի թային էտէր: «Ատէմին՝ կէնճիյինտէ պօյունտըըըգ թաշըմասը էյի տիր: Եալընըզ օթուրըր վէ սիւքիւթ էտէր: չիւնքի իւզէրինէ անը Ալլահ գօմուշ տըր»: Մէրս. 3. 27, 28: Իմտի խաչըն աղըր տա օլսա, չէքվալանմա, տէյիշտիրմէ: Իլլա խօշ խաթրիէ բազի օլ:

5. Խաչը րէսս վէ քիրք կրմէ: Պազըլար խաչ թաշըմալը իտիյինի պիլիր իքէն, հաթթա պիր միւտտէթ թաշըտըգտան սօնրա, նէփսինէ կիւճ կէլտիյինտէն եարը եօլտա խաչը րէտտ վէ թէրք էտիպ գա-

շարլար: Հաւալպութի խաչը բէտատ էտէր ի-
քէն, խաչլանմըշ Յիսուսատան տօ խի մահ-
րում գալըրկար: Յուղա իւչ սէնէ գա-
տար Յիսուս իլէ հէր հազարէթէ րազի
ոլմուշ իքէն, սօն կէճէտէ խաչա որբա
կէլտիյինտէ, խաչը տա խաչլանան Յի-
սուսը տա բէտատ էտէրէ էպէտի ազապա
տիւչար ոլտու: Փէք չօգլար թէվպէտ էտիպ
պիր միւտատէթ էյի եաշատը գտան ոօնրա,
Դեմաս կիպի խաչ եօլունը պրագըպ տիւն-
եայը սէվմէքէ Սէլանիյէ կիտէր, սէփա
սէյլլէրինտէ սէֆալէթէ դարգ ոլուր-
լար: Սէնին իչիւն պէօյլէ ոլմասըն: «Նի-
հայէթէ տէյին սապր էտէն խէլաս պու-
լուր»: Մատթ. 24. 13: Իմտի սէն Յի-
սուսը գէ խաչընը բէտատ եա թէրք էթմէ:
Էօլիւմէ տէյին սատրգ ոլ գէ հայտի թա-
ճընը ալաճագուն: Վահ. 2. 10:

6. Խաչա պուխուր եազմա: Պազրլար
խաչտա իզհար օլունան Երրորդութիւնա
լմանլէ իպատէթ էտէնէք եէրտէ, գէ ան-
հագ խաչլանմըշ Քիրիսոսա: Կիւրմէթ է-
տէնէք եէրտէ, Խէլասքեարըն գուցվէթի-
նի անլամայրատա, սալթ սատէ խաչա ի-
պատէթ էտիպ խաչապաշտ օլուրլար:
Պէօյլէրէ Մովսէսին եափառը զուգը-
ելքանա պուխուր եագանլարա պէնզէր գէ
էնճամ եղեկիա անը փալէտտի: Դ Միւլ.

18. 4. Սէն Յիսուսուը խաչա պուխուր
եագան ոլմա, իլլա տօղրուտան խաչ-
լանմըշ Յիսուս Քիրիսոսա իպատէթ էլլէ:

7. Վազրլնտան կվիլ խաչլանմա: Պա-
զրւար տիգգապթուըլլգ իլէ վագթընտան
էվզէլ խաչլանըլլար: Թէհիքէյի կէօրիւր
իքէն գէ տօղրու եօլտա գուրթուլմագ
միւմքին իքէն, ինատլըգտան գարըլայըպ
վագթընտան էվզէլ էօլիւրլէր գէ իշի եա-
րը պրագըրլար: Պուտա եանլըշ տըր: Պու-
նուն իշիւն Յիսուս տէտի գէ ԱՄիզէ պիր
չէհրտէ թէտատի էթտիքլէրի զէման տի-
կէրինէ Փիրար էտինիզ»: Մատթ. 10. 23:
Նասըլ գէ Կերասէնիլէրին տիյարընտա,
հուտուտալարընտան կիթմէսի իչիւն Յի-
սուսա սէօյլէտիքլէրինտէ, իտտիա իլէ
գալմայըպ՝ գայըգլէ ավտէթ էթտի: Մարկ.
5. 17: Թէզա, «Ճահա վագթըմ կէլմէմիշ
տիր» տէյէրէք նիչէ տէֆա սիւքիւթ էտիպ
եա պէյապանա չէքիլիր, եատա միւթէ-
րիզ գէ մուխալիքլէրին արաւարընտան
կէչիպ կիտէր իտի: Լաքին նիչէլէր րասթ
կէլտիքլէրի գէմուէլէրի կիսապա ալմայա-
րագ, անլէրի հիւրմէթլէ գաղանածագ եէր-
տէ, Յիսուսըն սօն զազընը էօնտէն սէօյ-
լէյիպ վայլար օգումաղը եիկիթլիք սայըպ՝
եա պիր տէֆատան պէշարէթին գափուսընը
գափատըրլար, եատա քէնտիլէրտէ վազ-

թընտան էվզէլ էօլիւրլէր։ Պունուն իչիւն
Յիսուս տէտի. «Եւլանլար կիպի ագիլ վէ
կէօյէրձինլէր կիպի սատէտիլ օլունուղ։
ատէմէքրտէն սազընընըզ»։ Մատթ. 10.
16, 17. Իմտի տիգգատթ էթ, վազթւն-
տան էվզէլ խաչլանմա։

8. Խաչը վազքընտան սօնրայա պրագմա։
Պազըլարտա թամմ խաչ թաշըմագ վազ-
թընտա գօրգուպ՝ խաչ թաշըմաղը սօն-
րայա պրագըլար, Յուզա էվզէլ Յիսուս-
սա սատըգ գալմալը իքն, Անը էլէ վեր-
միլ, սօնրատա Յիսուսը խաչա կէօթիւ-
րիւրլէր իքն փէշիման օլուպ՝ «Պէն սուչ-
ուղ գան էլէ վերտիմ» տէյօր, լաքին
վազթը կէչմիլ իտի. Նիչէլիրին էլինէ էօյ-
լէ Փուրսաթլար կէչէր քի Բապպ Յիսուս
Թրիստոսը իգրար (դաւանիլ) կէ չէհատէթ
էթմէք սըրտասը կէլիր։ Օլ վազթ գօրգուպ
եա սիւքիւթ էտէրլէր, եատա տօզրու-
տան վէ տօլայըտան ինքեար էտէրլէր։
Սօնրատա ինքա օլունսալար պիլէ, օլ
Փուրսաթը զաիպ էթմիլ օլուրլար։ Պէյ-
լէլէր քեաշքի Յիսուսըն Պօղոսա տէտի-
լինի տինլէյէ լիտիլէր, ևէյ Պօղոս, ճէսուր
օլ, զիրա երուսաղէմտէ պէնիմ հագգըմտա
չէհատէթ էթախիլն կիպի, Յօմատա տախի
էօյլէ չէհատէթ էթմէլիսին։ Ամալ. 23. 11.
Իմտի Յիսուս իչիւն խաչ թաշըմագ վազ-

թը կէլտիյինտէ ֆուրսաթը գաշըրմա,
սօնրայա պրագմա։

9. Էնճամ խաչըն բանա թէպտիլ օլա-
նաղընը պիլ. Տօղու եօլտա խաչ թաշը-
րագ թածլանմագ տախի վար տըր։ Խաչ-
լանան Յիսուս իչիւն օգուրուգ քի «Պա-
շը իւզերինտէ չօգ թաճլար վար իտի»,
վահ. 19. 12. Պօղոս տէյօր. «Պէնիմ իչիւն
սալահ թածը հազըր տըր»։ Բ Տիմ. 4. 8.
Յիսուս իչիւն թաշլանան Ստեփանոս տա-
հա էօլմէզակն քէնտինէ աչըլան սէմայը
վէ պէքլէյէն ճէլալը կէօրտիւ, հէմ կի-
տիպ կէօ էնտի իսէ լայրգ իտի։ Եմէքտէն
սօնրա եէմէք թաթլը տըր։ Կէօզ եաչըի-
լէ էթիպ մէսէրրէթլէ պիչմէք մութլուլըգ
տըր։ Խաչ թաշըրյանլարա թածլանմագ ա-
տալէթ գանունը տըր։ Իմտի սէն միւս-
թագպէլ ճէլալ վէ թաճն իչիւն շիմտիքի
խաչ էօմրիւնտէ սատըգ օլ։ Իմտի,

(ա) Թէրէ ի նէմս նէրէրէ խաչ քաըր։
Աէնին նէֆօսին խաչ թաշըմագլընա մա-
սի օլմասըն։ Մատթ. 16. 24.

(բ) Օմուզլայըլ եիւրլիներէ խաչ քաըր։
Խաչընը կիզիէլէ, խաչտան տօլայը ու-
թանմա, խաչըն աղըր տըր տէյու եէրէ
պրագմա, լիլա խաչընը ալըպ եիւքլէնէ-
րէք թաշը։ Մատթ. 16. 24.

(ց) Յիսուսըն արտըննա կիւրէրէ խաչ

քաըր: Պաշգա եղուտա եիւրիւյէրէք խաչ
թաշըմագ միւմքինսիզ տիր: Հաթթա
Յիսուսըն էօնիւնէ կէլէր իսէն եինէ թա-
րլամազսըն, իլլա էօնիւնտէ խաչլանմըզ
Յիսուսը կէօրէրէք սէնտէ Անըն արտընճա
կիտէր իսէն թաշըյապիլիրսին: Ղ. 14. 27.

(գ) Խաչընը ներ կիւն գալթրտագ Յի-
սուսըն արտըննա կիր: Պիր կիւն խաչւը գէ
թապպա մէրպութ միւթի օլուպտա, տիկէր
կիւն պօյունտըրըլըզ գըրմըզ, Յիսուստան
չէօգիւլմիւշ օլմա իլլա հէր կիւն խաչը-
նը գալտըր: Ղուկ. 9. 23.


(ե) Յիսուս Քիսոստան, պէլի, սալպ
օլունանտան զայրի պիր ռէյ պիլմենիէ
գարար զըլարագ խաչ քաըր: Ա. Կորն. 2. 2:
Խաչլանմըզ նէ գատար զիյա-
տէ մէշգ էտէր, անլար, պիլիր իսէն, խաչ
թաշըմագ սանա օ գատար գոլայլաշըր:
Պօղոս տէյօր. «Պէն ճէսէտիմտէ թապպ
Յիսուսըն պէրէլէրինի թաշըյօրում»:
Գաղ. 6. 17: Կոդ. 1. 24:

(զ) Յիսուսըն խաչընը իմբիխարլէ քաըր:
«Հա՛շ քի թապպըմըզ Յիսուս Քրիստո-
սըն խաչընտան զայրի պիր շէյլէ իֆթի-
խար էտէյիմ, անըն վասըթասըլլէ տիւն-
տա պանա, պէն տախի տիւնեայտ սալպ
օլունտըմ»: Գաղ. 6. 14:

(է) Սալպ օլունմրծ Քրիստոը վազ էտէ-
րէ խաչ քաըր: «Զիրա խաչա տակիր օլան
քէլամ էնի հէլաք օլանլարա սէֆահէթ
տիր, լաքին պիզ էնի ի խէլաս օլանլարա
գուզգէթ Ուլլահ տըր»: «Թագաթ պիզ
սալպ օլունմըզ Քրիստոսը ... վազ էտէ-
րիզ»: Ա. Կորն. 1. 17, 18, 23:

Իմտի բէսմտէքի եէտի խաչլարը մէշգ
էտէր իքէն կէօրտիւք քի ինսանըն թա-
ըլարը ճիւմլէ խաչլար Յիսուսըն խա-
չընտա եէրլէլտիրիլմիշ տիր: Պէյլէ իման
էտէն եախօս էօմրիւն ճիւմլէ խաչ, էլէմ
գէ էնտիշէլէրինի թապպ Յիսուսա պրա-
գան միւմին հազիքաթէն անհագ օր-
տա գէ օ զէման սէլամէթ պուլուպ, եիւք-
լէրինտէն խափիֆէնէրէք Յիսուս իչիւն
խաչ թաշըմաղա ըազի օլուր:

Թէքըրար պիլէլիմ քի, թապպ Յիսուս
Քրիստոս խաչտա սալթ պիզիմ կիւնահլա-
րըմըզը, էնտիշէլէրիմիզի գալտըրան գէ
պիզի թաշըյան տէյիլ տիր: Իլլա պուն-
տարտան տահա զիյատէսի վար: Օ խաչ-
տա ալան գէ գէրէն տիր: Օ խաչտա պի-
զիմ ճիւմլէ իհթիյանլարըմըզը իքմալ է-
տէրէք պիզէ խըտմէթ էտէն տիր: Իմտի
Յիսուսըն խաչընա պու մանատա տախի
նազար գըլըրպ մէշգ էտէլիմ:



ՅԻՍՈՒՍԸՆ ԽԱԶԼԱՐՆ ԽՀԾՄԵԹԻ

Յիսուս Քրիստոսը խաչը սալթ կիւնակարը իշխուն խաչլանանքարըն խաչընտան քիւլվեյէն ֆարգուը մանա վէրիր։ Յիսուսըն խաչընտա պէշէրիյէթին կիւնակարը գուսուրսըզ Գուզու իւզէրինտէ Եիւքէտիլմիշ կէօրիւնտիւյիւ կրպի, այնի խաչտա Երրորդութիւն տախի պէշէրիյէթէ իզհար օլունմըշ կէօրիւնիւյօր։

Ա. ԲԷՍՄՏԵ ԽԱԶԼԱՐՆ ԹԱՐԻՑԻ

1. Խաչըն պաշտաքի գոլու կիօզ իլէ Ուլուկիյէթաէ գուտասիյէթ, ատալէթ վէ մուհապակթ մէնպաը օլան Փէտէրի կէօթէրիր։ Յոզէ. 3.16։ Ա Յոզէ. 4.10.

2. Խաչըն սաղ գոլու գուզու իլէ, Փէտէրին գուտասիյէթինի իքմալ, ատալէթինի իթմամ վէ մուհապակթինի իզհար իշխուն խաչլանմըշ իպն Ուլլահ Յիսուս Քրիստոսըն ինայէթինի կէօթէրիր։ Իպր. 10.5-10։

3. Խաչըն սոլ գոլու կիօյէրնին իլէ, Փէտէրին մուհապակթինի վէ Օզլուն ինայէթինի պէշէրիյէթէ իլհազ էտէն Ռուն իւլ Գուտասըն միւշարէթէթինի կէօթէրիր։ Մատթ. 3. 16. 17։ Բօմ. 5.5-11։

4. Խաչըն ալթ գոլու եա այազը եիւրէի իլէ, Երրորդութիւն իլէ ինսան ճինսինին միւնասիպէթ, մէրպութիյէթ վէ ալագասունը կէօթէրիր։ Բ Կորն. 13. 14։

Իմտի Բ. Մուգատատէսէ կէօրէ պիր խաչ եափաճագ օլուր իսէթ։

1. Պաշ լազըմ, լաքին սալթ պիր պաշ իլէ խաչ անլաշըլմազ։

2. Գոլ լազըմ, լաքին սալթ պաշ վէ պիր գոլ իլէ խաչ անլաշըլմազ։

3. Քէզա սալթ պաշ վէ իքի գոլ իլէ տէ խաչ անլաշըլմազ։

4. Իլլա պաշ, իքի գոլ վէ այագ իլէ խաչ օլուր, եանի Երրորդութիւնըն իւչ շախսիյէթի իլէ ինսան տախի

ալագայա կիբէր իսէ, օլ վազթ խաչըն ոըրը վէ պէրէթէթիէրի իզհար օլունուր։

Շու ըէսմաէ եէտի խաչլար միւմինին
էօմր եօլճուղլընտա եէտի մէնզիլէրինի
վէ Յիսուսըն խաչընըն եէտի խըտմէթլէ-
րինի պէյան էտէրլէր :

Բ. ՐԵՍՄՏԷ ՔԻԹԱՊԼԸ ԹԱՐԻՑԻ


1. Ք. Մուգատտէս երրորդութիւն իւէ
ինսանըն պիրլիյինի անլատան մէնպա,
մէրքէզ վէ մէթթէզ տիր : Խպր . 4. 12 :

2. Ք. Մուգատտէս երրորդութիւնտան
վէրիլմիշ եանլըշըզ օլան հէկամը իւահի
օլուպ՝ Ալլահըն էգէլտէն էպէտիլիյէ զա-
տար ճիւմլէ էսասի թալիմաթ մէպտէ,
մագսէտ վէ ֆաալիյէթլէրինին թարիխի-
միր : Բ Տիմ . 3. 14, 17 :

3. Ք. Մուգատտէս ինսանըն խիւգաթը ը
առիյէսինի, հալը հազըրընը, իհթիյան
վէ իմքեանիյէթլէրինի, հէմ տէ անլէրին
իքմալը իշիւն օլան թէտարիք վէ չարէ-
ւէրի սըրաօրյէ թալիմ էտէր : Բ Պետ . 1.
19-21 : Մէզ . 119. 9

Գ. ՐԵՍՄՏԷ ԵՒԻՐԵՔԼԵՐԻՆ ԹԱՐԻՑԻ

Րէսմաէ Քիթապ իւգէրինտէքի իթի
եիւրէքլէրտէն պիրինճիսի իհթիյան,
կիւճիւք վէ անզիյէթտէ օլան ինսանը,
իքինճիսի իսէ իմանլէ Քէլամ, իսչ վէ
Րուհըն օլ իհթիյանլարը տօլտուրտըշը
միւմինի կէսոթէրիրլէր :



1. Արմա, 2. Թէրպի, 3. Պոյրադ, 4. Փոլճար, 5. Սկսէն, 6. Նկրիպան, 7. Գանձալու



I. ԽԱԶ ՊԻՐ ԱՐՄԱ

Բէսմտէ աչըլմը Ք. Մուգատատէս իւզէրինտէտ տիքիլմիշ իւթ խաչ՝ եօլ պաշլարընտա գօնուլմըշ եաֆթա վէ արմա կիպի, չօնուգլըգտան պաշլայարագ էօմր եօլնուլլըցնտա օլան հէր սընֆտան քիմսէլէրէ հէր ատըմ պաշընտա եօլ կէսօթէրիյօր:

Խաչ՝ Ք. Մուգատատէսին տօղրու վէ շաշմազ գըպլէնիւմասը օլուպ՝ կէրիլմիշ իւթ գօլլարըլէ ճիւմէտ պէշէրիյէթի իշիյէ թագսիմ էտէր:

Պիր էլի իլէ ճիւմէյէտ սէօյլէր քի, Ալլահատան, Ք. Մուգատատէսէն, խաշլանմըշ Յիսուս Քրիստոստան վէ իլզամ հէմ իրշատ էտէն Բուհ իւլ Գուտատան ուզագլըպ աա, Ելյթանա թապի վէ կիւնահա դուր օլարագ տիւնեա կիտիչւէրինտէ եիւրիւէնէր էննամ նէւէննէմէ եէթիշնէքլէր, ճիւմէտ թէօքէզլէրի վէ քըսգ իշլէինիւէրի թօփլայըպ աթէշ քիւլիսնընտ աթանազլար: Մատթ. 13. 36—42: «Գօրդագ, իմանսըզ, մէքրուհ, գաթիւ, զինաքեար, սիհրպազ, փութփէրէսթ վէ ճիւմէտ եալանը օլանլարըն կիսուսի աթէշ վէ քիւթիւրթիւ եանան կէօիւն իշնտէ օլանտէ տըր»: Վահ. 21. 8:

Այնի վագթտա գուճաղընը աչըպ, միւսըիփ օղլունը պէքլէյէն փէտէր կիպի խաչտա կէրիլմիշ գօլլար վէ աչըլմըշ պիր գուճագ կէօրիւրիւզ քի ճիւմէտ կիւնահա սափմըշ ճանլարը չազըըըպ տէյօր. «Բապպ ենովա պույուրըր քի հայաթըմ հազզը իշիւն պէն չէրիրին էօլիւմիւնտէն խօշլանմամ, անճագ չէրիրին քէնտի մէսէլյինտէն տէօնիւպ եաշամասընտան խօշլանըըմ: Եշ՝ պէյթ ի հարայէլ և տէօնիւնիւլ նիշ չիւն էօլէնէքսինիզ»: Եզ. 33. 11:

«Եշ՝ ճիւմէտ եօրդուն եիւթիւէր, պանա կէլինիզ»: Մատթ. 11. 28: «Թարիփ, հագիզաթ վէ հայաթ պէն իմ, պէն վասըթա օլմատըզնա Փէտէրէ քիմսէտ կէլէմէզ»: Յովհ. 14. 6: «Սաղա եա օլուտէօնտիւյիւնիւզ զէման, սէնին արտընան՝ Եօլ պու օր պունտա իիւրիւյիւնիզ՝ տէյիւ գուլագլարըն պիր սէս իշիւէնէքտիր»: Եօս. 30. 21:


Իմտի խաչ տիկէր գոլու իլէ հէր ճանա՝ տօղրու եօլու կէսօթէրիպ տէյօր, «Իշէ տիւնեանըն կիւնահընը բէֆ էտէն Ալլահըն Գուլգուսը»: Յովհ. 1. 29: «Իպն իւլ ինսան պէօյլէ (խաչտա) եիւթսէյէ գալթըըլմագ կէրէք տէր, թաքի Անահէր իման էտէն հէլագ օլմայըպ, անճագ էպէտի հայաթա մալիք օլա»: Յովհ. 3. 14:

կնճամ խաչլանմըշ Յիսուս սաղ վէ սօ-
լունտա օլանլարը այլըլըպ տէյօր . «Պուն-
ւար (Փըսդ իշլէյնլէր) էպէտի ազապա
վէ սալիհնէր էպէտի հայաթա կիտէնէք-
լէր» : Մատթ . 25. 46 :

Թէսմտէ աչըլմըշ Քիթապ իւզէրինտէ-
քի իւթ եիւրէք կիւնահքեարը կէսոթէ-
րիր . լաքին խաչտան կէլէն սէտայա ի-
թաաթլէ օլ պիր թարափա կէչէն իքիննի
եիւրէք թէվպէքեար միւմինի կէսոթէրիր
քի եօլունը տօղրուլիթմըշ օլուպ՝ խաչ-
լանմըշ Յիսուսա թապի օլմըշ տըր :

Էյ օգույան , էյէր հարա կիւնահտա
եաշայօր իսէն , շիմտի սէն տախի «Թա-
բիգլէր իւզէրինտէ տուրուպ պագ վէ գա-
տիմ եօլլար հագգնտա՞՝ էյի եօլ հա՞նկը-
ոը տըր տէյու սիւալ էյլէ վէ անտէ եիւ-
րիւ քի ճանընա ըահաթ պուլասըն» : Եւ-
րեմ . 6. 16 : Ծիմտի եիւրէքտէն գարար
էտիպ , իմանլէ Բապպ Յիսուս Քրիստոսա
թէսլիմ օլ : Էյ միւմին , սէն տախի սալթ
պիր տէֆա տէյիլ , իլլա էօմրիւն հէր մէվ-
ոիմ վէ մէնզիլինտէ խուսուսա եօլլար
գարըըըր իսէ , խաչա միւրաճատթ էյլէ վէ
օրատա ճինէթին տօղրուլուր :

2. ԽԱԶ Պիր ԹէրԱջի



Թէսմտէ աչըլմըշ Ք. Մու-
գատաէս իւզէրինտէ իւթ եիւ-
րէք անլատըր քի կիւնահքեար
ճան էօմր եօլնուլըլընտա խա-
չըն արմա եախօտ եաֆթա-
սընա բասթ կէլմիշ վէ Ալլա-
հըն Քէլամընտան իքի եօլլա-
րըն թարիփինի ալտըգտան
սօնրա , քէնտի քէնտինի օլ-
տըղը հալ իէ խաչլանմըշ Յիսուսա թէս-
լիմ էթմիշ տիր :

Պուրատա խաչ պիր թէրազի օլմուշ :
Պաշ Փէտէրի՝ իքի գօլլար Օղուլ վէ Ռուն
իւլ Գուտասը կէսոթէրիպ , իւթ թարափտա
ասըլմըշ կէսոգտէ ինսան՝ ըուն , ճան վէ
ճէսէտիյլէ , իման , իւմիտ վէ մուհապպէթ
թէլլերիյլէ Յիսուստան ասըլմըշ տըր :
Տիկէր թարափտաքի ասըլմըշ կէսոգտէ իւ-
համ թալիմ , հայաթ վէ ամելէրին հի-
սապընը ալմագ իչիւն ինսանա թէպիիդ
էտիլէն նուր , իման վէ մաթլուպաթ օգ-
գալարըյլէ թարթմագ իւզրէ Ռուն իւլ
Գուտստան ասըլմըշ տըր :

Էվլվէլա խաչ տատէթէ կէօրէ ին-
սանը իւիլգաթ ը ասլիյէսիլէ թարթըպ
պուլուր քի փէք նօդսան տըր : Իլահի

սուրէթ պօզուլուակ՝ հայվանի վէ շէյթանի սուրէթէ թէպտիլ օլմըշ, ինսանըն ըռւհնտա օլան իլահի հայաթ էօլիւակ (Եփս. 2. 1) գուտոսիյէթ գալաքըըլմըշ տըր, վէ քիպր ու զուրուր րունը աշընտըրմըշ տըր: Ճանտա օլան փաքըլըդ վէ սէլամէթ եօդ օլմուշ, չիւնքի նափաքըլըդ վէ ֆէսատ ճան վէ գալպի իփրաթմըշ տըր. (Եփս. 4. 17—19): Ճէսէտնէ օլան սըհհէթ պօզուլուակ, սալահ ալէթէրի օլանագ ազալար կիւնահ ալէթի օլմըշ տըր: (Բօմ. 6. 11): ինսան՝ էքքեար, թապիաթ վէ ամէլտէ ասլընը ղախպ էտիպ ինսանիյէթտէն պիլէ չըգանագ հալէ կէլմիչ տիր:

Էնճամ ատալէթ թէրազիսի օլան պուխտըն էօնիւնտէ Ալլահըն թէլտմը տէյօր. «Ե՞յ անըն օղու Բաղտասար, հէր նէ գատար պունլարըն քեափֆէսինի պիլտին իսէ տէ, գալպին թէվազու էթմէտի, անճագ սէմանըն Բապպընա գարշը թէքէպպիւր էլլէտին, վէ Անըն պէյթինին գապպընը սէնին հուզուրընա կէթիրտիլէր, վէ ... անլէրտէն չէրապ իշտինիզ, վէ սէն կէօրմէզ վէ իշիթմէզ վէ անլամազ կիւմիւշ վէ ալթուն վէ պազըր վէ տէմիր վէ աղաճ վէ թաշտան օլան իլահալարա համտ էյլէտին, վէ նէֆէսին անըն էինտէ վէ ճիւմլէ թաբիգլէրիյին սահիպի օ-

լան Ալլահը թազիզ էթմէտին, պու սէպէպտէն . . . թէրազիյլէ վէզն օլունըպ՝ նօգսան պուլունտըն»: Դան. 5. 22—27.

Խաչ թէրազիսինտէ ատալէթնէ նօգսան օլան ճան պիլիր տէ այնի խաչատ մուհապէթ գուճազընա աթըլըպ ինայէթէ սըրընտըրզընտա, ինայէթ անը ճիւմլէ պօզուգըլըդ վէ նօգսանլարըյլէ գապուլ էտիպ Յիսուս քէնտինինքինտէն վէրէրէք թէմամլար: Էօլմիւշ ճանա հայաթ վէրիր. Նափաք գալպի թէպտիլ էտէր, րուհա սէլամէթ պախչ էտէր, հէյքէլ գապը կիւպի իքէն, կիւնահ ալէթի օլմըշ օլան ճէսէտի սալահ ալէթի էտէր: Աֆվլըդ, խէլաս, հայաթ, էվլատ Ուլլահ օլմագ սէլահիյէթի վէ Քրիստոս իլէ միրաս շէրիքի էտէրէք հիչ պիր մէվհիպէտէ նօգսան պըրագմազ: Բօմ. 8. 16, 17: Ա. Կորն. 1. 7:

Օր վագթ ինայէթլէ իհեա օլունմըշ ճան թէքրար թարթըլտարագ թէմամ կէմիր վէ իլահի միւշարէքէթէ նախիլ օլուապ, ըէսմտէ իքինճի եկրէյին մէվգիսինի աւըր: Բուհ իւլ Գուտոս քի էվգիւ Ալլահըն թէլամըյլէ թազիր, թէքտիր վէ կիւքմ էտէր իտի, շիմտի այնի Քիթապ իլէ անըն մէվզի, իմթիյազ, սէլահիյէթ վէ միրասը հազգընտա թալիմ էտիպ ճիւմլէ հազիգաթլարա իրշատ էտէր:

Խաչ էօյլէ պիր թէրազի տիր քի . Աւ-
լահ ինսանտան ալաճաղընը թարթըլէ
ալըր , ինսանա վէրեճեյինի տէ թարթը իւէ
վէրիր :

Ալլահըն ինսանտան ալմագ իսթէտիյի
շէլէր զաթէն Քէնտինին մալը իթէն պիլէ .
Ալլահ պէհա իլէ սաթըն ալու : « Զիրա
պէհա իլէ սաթըն ալընտընըզ » (Ա. Կորն .
6. 20) տէյու եազըլմըշ տըր :

Խաչ թէրազիսինին պիր կէօզիւնէ Աւ-
լահըն իսթէտիյի պիւթիւն պէշէրիյէթ գո-
նուլուրոս , տիկէր կէօզիւնէ օնա պէտէլ
Ալլահըն իպն ի Վահիտի Յիսուս Քրիստոս
գոնմըշ տըր : Յովհ . 3. 14—15 :

Պիր կէօզիւնէ ինսանըն իսթէտիյի
աֆդլըգ , խէլաս վէ հայաթ գօնուլմըշ
տըր . էյէր օլ պիր կէօզիւնէ ինսան իգ-
րար , իման վէ իթատթ գօյապիլիր իսէ
ալըր : Ա. Յովհ . 1. 7. 9 : Յովհ . 3. 16—18, 36 :

Ալլահ վէ միւմինլէր իսթէրիք քի ,
միւպարէք , մուգատտէս վէ քեամիլ պիր
էօմր եաշանըլուն : Պու էօմր խաչտա թէ-
տարիք օլունմըշ վէ միւմքին տիր . լա-
քին թալէպ օլունըր քի միւմինլէր հիւսն ի
րիզա , զագֆիյէթ վէ իպատէթիէ անը
ալսընլար : Փիլա . 3. 7. 8 :

Թէրազինին պիր կէօզիւնէ Ալլահըն
իսթէտիյի գուրպան վէ խըտմէթ գօնու-

լըր իսէ , տիկէր կէօզիւնէ Ալլահ՝ գուտա-
րէթ , մէվհիպէ վէ պէրէքէթիէր տօլտու-
րըր : Ա. Կորն . 12. 4—11 :

Անարիպ տիր քի Ալլահըն վէրեճեյի պէ-
րէքէթիէր վէ աթիյէլէր՝ թարթը վէ հի-
սապտա փէք զըլյէթլի հէմ պի էմսալ ի-
թէն , իման էտէնէ մէճճանէն տիր . աէյ
ճիւմլէ սուսայանլար , սուլարա կէլինիզ ,
վէ սիզ է՝ ագչէսի օլմայանլար , կէլինիզ ,
սաթըն ալընըզ վէ եէյինիզ . կէլինիզ , ագ-
չէսիզ վէ պէհասըզ սիւթ վէ շէրապ սա-
թըն ալընըզ : Եսա . 55. 1 :


Խաչ թէրազիսի զէմինտէ օլտուղը կի-
պի օէմատա տախի իշ կէօրէճէք տիր .
Սահին տիր քի զէմինտէ իթէն միւմինէ
լազըմ օլան խէլաս , հայաթ , էվլատըզ
սէլահիյէթի վէ միւթէնէվզի պէրէքէթիէր
սալթ իման իթմէթլէ խաչտա ինայէթտէն
վէ մէճճանէն վէրիլիր : Լաքին սէմատա
իւնրէթ . միւքեաֆաթ վէ ճէլալ , պիր
մանատա թարթը իւէ վէ ամէլլէրէ կէօրէ
տիր : « Հէր քէսէ քէնտի ամէլինէ կէօրէ
վէրմէք իշին մրւքեաֆաթըմ եանըմտա
տըր » : Վահ . 22. 12 : Թէրազինին պիր
կէօզիւնէ միւմինին էլէմ , խաչ , զագֆի-
յէթ , խըտմէթ , ամէլլէր վէ ղալէպէլիր
գօնուլըպ , տիկէր կէօզիւնէ օ նիսպէթտէ
ճէլալ , թաճ , իւնրէթ վէ միւքեաֆաթ

գոնուլուր : Բօմ . 8.17,18 : Բ Տիմ . 4.7,8 :

Խաչ մաղաղասւընտա պու ախզ ու իթա
իշիւն Ալլահ էվլէլա Քէլամըյլէ ինսանա
նուր վէ իման վէրիր , սօնրա կէօրսէ քի
օ իման գալպէ եէրէշէրէք՝ խաչլանմըն
Յիսուսա կէթիրիլմիշ տիր , օ իման օգ-
դասընա կէօրէ թալէպ օլունան պէրէքէթի
տախի վէրիր : Խմտի հէր միւմին Բապպ-
տան ալտըղը նուր , իման , տավէթ վէ
խըտմէթիյլէ վազթ վազթ պու խաչ թէ-
րազիսինտէ թարթըլըպ հանկը խուսուս-
լաբտա նօգսան պուլունըր իսէ , անը Յի-
սուս Քրիստոնատա իքմալ էթմէլի տիր :

Էյ օգույան , սէն պու խաչ թէրազի-
սինտէ թարթըլտըն մը , նօգսանլարընը
պիլի՞մի սին : Անլէր իշիւն Երրորդութիւ-
նըն խաչտա իդհար օլունմըն մուհապէթ ,
ինայէթ վէ միւշարէքէթինէ իմանլէ միւ-
րաճառաթ էթտի՞ն մի : Էյէր իհթիյաճըն
վար իսէ , շիմտի Բապպա գալպտէն նի-
յազ էյլէ , «Վէ Ալլահը Քէնտի ղանիլիյի-
նէ կէօրէ իզզէթլէ Յիսուս Քրիստոստա
սիզին հէր պիր իհթիյաճընըզը իքմալ է-
տէնէք տիր» : Փիլ . 4. 19 : Հէմտէ Քրիս-
տոս իշիւն էլէմ չէքիպ , սիթէմ վէ թէ-
տատի օլտուլընտա , մէսրուր ու շատման
ու , զիրա անլէր սէմատագի էնրին թարթը
թալարը տըրլար : Մատթ . 5. 11, 12 :

3. ԽԱԶ ՊԻՐ ՊԱՅՐԱԳ



Պայրագ՝ պիր մէլէքիւթ ա-
ւամէթի տիր : Բէսմու աչըլ-
մըշ Ք. Մուգատտէս խապէր
վէրիր քի ճիհանտա իքի մէ-
լէքիւթ վար տըր . պիրի՝ հէր
էյէ գատիր Բապպ Ալլահըն
իրւսթագիլ վէ էպէտի մէլէ-
թիւթիւ , (Մատթ . 6.10,13) , տիկէրի՝ Շէյ-
թանըն մուխալիփ վէ մուվագգաթ մէլէ-
քիւթիւ , (Եփես . 2.2) :

Խմտի հէր քէս հանկը մէլէքիւթ վէ մէ-
լիյին թէպասը օլտըղընը վէ հանկը պայ-
րագ ալթընտա օլտըղընը պիլմէլի տիր :
Ատատ 2.2 : Յովհ . 8. 44 : Ա. Յովհ . 3. 10 .

Խաչ՝ թէպաւալարը ուղրունա էօմրիւ-
նիւ ֆէտա էտէրէք զալէպէ չալան Բապպ
Յիսուս Քրիստոսըն գանըյլէ պօյանմը/
պայրազը տըր :

Պու խաչ պայրազընտա Երրորդութիւ-
նըն ատալէթի , մուհապպէթիէ ինայէթի
վէ միւշարէքէթի իման էտէն ինսանատ-
պիրլէշիպ իջհար օլունըր : Շէօյէքի միւ-
մին պու պայրազըն սափը օլմաղա րազի
օլմասըյլէ Երրորդութիւն միւմին իւզէ-
րինէ էնմիշ , վէ միւմին Երրորդութիւնը

պաշընըն թաճը վէ իֆթիխար պայրաղը
տէյիւ եկւքսէյէ գալուըրմըշ տըր:

Բէսմտէ աչըմըշ Քիթապ իւզերինտէ-
քի իւթ եկւրէք խաչըն էօնիւնտէ տիր:
Ատալէթ անը պիր վագթ Շէյթանա թա-
պի կէօրէրէք հիւքմ էյլէմիշ վէ էպէտի
ճէզա վէրմէք իւզրէ իթէն, մուհապպէթ՝
գուճագլամըշ, ինայէթ՝ ճանըն իւզամի-
յէթ վէ իմանլէ թէվպէսինի կէօրէրէք,
դազապ, թէքտիր, ճէզա վէ էօլիւմ հիւք-
միւնիւ քէնտի իւզերինէ ալարագ անը
թէպրիյէ էյլէմիշ վէ իւահի միւշարէքէթէ
կէշիրմիշ տիր: (Թօմ. 5. 8—10):

Իքինձի եկւրէք՝ Շէյթանտան, կիւ-
նահան վէ տիւնեատան այրըլարագ,
խաչլանմըշ Յիսուսա թապի օլմուշ տըր:
Լաքին այնի Շէյթան, կիւնահ վէ տիւն-
եա քէնտինէ գարըշ տըր: Նիւպհէսիզ
գունլարա դալիպ կէլմէք իչիւն քէնտին-
տէ գուզգէթ եօգ տըր: Ճան՝ քէնտիսինի
փարչալայան գուրթլար վէ եռութմագ ի-
շիւն կիւմիւրտէյէն արսլանլար գարշըլն-
տա պիր գոյուն կիպի հիսս էտէր: Իմ-
ոի խաչլանմըշ Յիսուսա միւրաճամաթիէ
Անըն պայրաղը ալթընա իլթիճա էտէր:
Օլ վագթ դալիպ վէ ֆաթին օլան Ռապպ
Յիսուս Քիստոս անա սահիպէնիպ, իւ-
լէրինէ խաչ պայրաղընը աչար քի Ռապ-

պա թապի օլան ճան թէպաասը օլտըզը
Մէլիյինին իսմիյլէ թանըլսըն:

Օլ վագթ տիւշմէն վէ մուխալիփ օլան
Շէյթան, կիւնահ վէ տիւնեա օլ ճանը
Ռապպըն պայրաղը ալթընտա կէօրէրէք,
անա եազլաշմաղա ճէսարէթ էտէմէղլէր:


Օլ միւմին տէր. «Ենովանիսի», ենովա
պայրաղըմ տըր: Իմտի Ամազէկ կիպի
օլան թէն, գան, մէշզուլիյէթ հիւնմ էթ-
տիյինտէ, պու պայրագ ալթընտա էմին
տիր: Խուր. 17. 8-16:

Տօսթլար, արգատաշլար քէնտինտէն
վազ կէչիպ եալընըզ պրագըլտըզընտա,
հաթթա պուզզ օլունտըզընտա, միւմին
տէր. «Պէն Ռապպըն իմ»: (Եսա. 44. 5):
«Իւզէրիմտէ օլան պայրաղը մուհապէթ
տիր»: Աղն. 2. 4:

Էնճամ էօմր եօլճուլուզընըն հէր հան-
կը մէնզիլինտէ եա մէվսիմինտէ, քիւ-
չիւք եա պէօյիւք, ազ եա չօգ հիւնմ էրէ
ողրատըզընտա, խաչտան միւմինէ չու-
սէտա կէլիր. «Տիւշմէն սէյլ կիպի կէլտի-
յինտէ, Ռապպըն Բուհը անա գարըշ պայ-
րագ գալարբաճագ տըր»: Եսա. 59. 19:

Իմտի էյ օգույան, Ռապպ իլէ մէվ-
գին մոււյայէն օլսուն: Հայաթ Քիթապըն-
տա իսմին գայտ օլունըպ նու ֆուզ թէզ-
թիրէն եէտինտէ օլսուն: Տաիմա Ռապպըն

պայրաղը ալթընտա գալ: Եօմրիւն կիւճ-
իւք, թէնրիպէ վէ ճէնկլէրինտէ գատիր
Մէլիյինէ վէ Րապպընա միւրաճատթէ իւ-
թիճա էյլէ վէ Անընլէ դալէպէտէ օլուպ,
Րապպըն պայրաղընը տարիմա եիւքսէյէ
դալտըր: Մէզ. 20. 5. 60. 4:



4. ԽԱԶ ՊԻՐ ՓՈՒՆԱԲ

Րէսմտէ աչըլմըչ Ք. Մու-
գատաէս թալիմ էտէր քի՝ ա-
տիր վէ Գուտտուս Ալլահ ճիւմ-
լէ թէպատլարընտան գուտտոի-
րէթ թալէպ էտէր: Օ կիւնահա
գարըշ օլուպ Սէվկիւլիւ Օլ-
լունտա պիէ կէօրսէ եիւզիւ-
նիւ սէթր էտէր: Եսա. 59. 2: Մտթ. 27. 46:

Այնի վագթտա Ք. Մուգատաէս թալիմ
էտէր քի, «կիւնահ վէ նափաթիթտէն
թաթհիր իշիւն աչըլմըշ պիր փունար օ-
լաճագ տըր»: Զաք. 13. 1: «Յիսուս Քրիս-
տոսըն գանը պիզի էտէր կիւնահտան փաք-
էր»: Ա. Յովհ. 1. 7, 9:

Իմտի, խաչ պիր փունար օլմուշ,
պիր գոլու եցյալը փաթէմէք իշիւն
Ա. Կորն. 6. 11, տիկէր գոլու՛ թագէմէք,
տոլտուրմագ վէ ճօշլուն հալէ կէթիրմէք
իշիւն տիր: Ա. Պետ. 1. 1: Յովհ. 7. 38, 39:

Րէսմտէ իւք եիւրէք՝ Ռապպ Յիսուսըն
պայրաղը ալթընտա էվվելձէ Անըն գա-
նըլյէ եցյանըպ խէլաս պուլմըշ ալրէ:
Լաքին ինսանին ճէհալէթտէէն, պիլմէյէրէք
եատա իսթէմէյէրէք էօմրիւնիւ լէքէլէմիշ
օլուրսա, (Վահ. 3. 4) օ հալտէ էվլատ իսէ
պիլէ իւահի հուզուրտա, ատալէթ վէ
գուտտոսիյէթ անը կիւնահլը եա լէքէլի
կէօրմէք իսթէմէզզ: Իմտի մուհապպէթ վէ
ինայէթ իմտատա եէթիշիր վէ միւմին
կիւնահլարընը իգրարլէ օլ փունարտա
եցյանըը: «Խիլաթլարընը եցյալը Գու-
զունըն գանքնա պէյազ եթտիլէր»: Վահ.
7. 14: Զաք. 13. 1: Ա. Յովհ. 1. 7, 9:

Պազէնտէ միւմին Շէյթան վէ կիւնահէէ
ճէնկինտէ եարալանմըշ օլապիլիր: Լաքին
խաչտա դալէպէ չալան Յիսուս, Քէնտի
գանըլյէ անա շիֆա վէրիպ սաղլամ վէ
րուհանի հայաթանագլ էտէր:

Իքինճի եիւրէք՝ գանտա փաթէնմիշ
միւմին տիր քի օլ պիր թարափա կէչիպ,
թէմիզ վէ պօշ գապ կիպի թէքրար խաչըն
ալթընտա տուրուր: Պու տէփա օլ խաչտա
սիէլաս փունարլարընտան մէսէրրէթիէ
սու չէքիպ իշէրս: Եսա. 12. 3: Յովհ.
7. 38: Քէզա րուհըն թագտիսիյէ իթա-
աթ իշիւն վէ Յիսուս Քրիստոսըն գանը-
նըն սէրփիլմէսի իշիւն ինթիխապ օլուն-

աղջնը պիլիպ (Ա. Պետ. 1. 1) վազթ վազթ
ու գանըն սէրփիլմէսիյլէ թազէլէնիր:

Քէզա ոլ խաչլանմըշ Յիսուսուսըն էօ-
նիւնտէ տուրարագ Անըն էլիյլէ Բուհ իւլ
Գուտուլէ վաֆթիզ օլունուպ, աիրի սու
ըրմագլարընըն ճէրեանընա նախլ օլուր:
Յովհ. 7. 38, 39: Հիքմէթ վէ Բուհ իւլ
Գուտուլէ մէմլու օլուր: Ամալ. 6. 7: Ալ-
լահըն Քէլամընը քէմալը ճէսարէթիլէ սէօյ-
լէմէթ իչիւն մէմլու օլուր: Ամալ. 4. 39,
40. Մէվիպէ վէ մէյվէլէրէ մէմլու օլուր:
Փիլ. 1. 10, 11: Րապպ իչիւն իսթիմալ
օլունտուգնա, եօգարըտան տահա թազէ
վէ զանի տոլուլուգ կէլիր: «Աղջնը էյինէ
աչ տա տօլտուրայըմ»: Մէզ. 81. 10:

Իմտի էյ միւմին, տախմա սալպ օլուն-
մըշ Յիսուս Քիխտոսա մէրպութ եաշա:

(ա) Սուրբգլուգտա Անտէն տիրի սու իչ:
Յովհ. 4. 14: 7. 37: Խրճ. 15. 15: 17. 2-7:

(բ) Լէքէլէնտիյինտէ Գուղունըն զանըն-
տա երյգան: Վահ. 7. 14:

(շ) Սըզլէթլէրտէ թազէլէնիպ Փէրրահ-
անմագ իչիւն պու փունարտան իչ:
Հաք. 15. 18, 19:

(շ) Աէրթ եա կէվրէթ օլտուղընտա, Ա-
նըն գանընըն սէրփիլմէսիյլէ եռումշագ վէ
ւաթիփ ոլ: Ա. Պետ. 1. 1:

(ե) Զատափ եա խասթաւրզընտա, պու

հազոււզտա երյգան, պու ըրմադա տաւ:
Յովհ. 9. 7: Դ Միւլ. 5. 10:

(շ) Գօրագլըգտտա անըն քէնարընտա տի-
քիւրէթ եէւմիսիյինի սագլա: Մէզ. 1. 3:

(է) Պաշգաւարա պէրէթէթ օլմագ իսթէր
իսէն, բազի ոլ քի Յիսուստան ազան տի-
րի սու ըրմագլարը սէնին պաթնընտան
տախի ճէրէյան էյլէսին: Յովհ. 7. 38, 39.

5. ԻԱԶ Պիր ՄէՍԹէՆ

Բէսմտէ աչըլմըշ Ք. Մու-
գտատէս թաշիմ էտէր քի պէ-
շէրիյէթ իքի սընփա թագսիմ
օլունմըշ տըր. պիրի՝ էնի ի
հէլաք, Շէյթանըն էվլատուրը
(Յովհ. 8. 44), արիէրի՝ էնի ի
իման, Ա. Տիմ. 6. 12: Ալլա-
կըն էնի պէյթի: Եփես. 7. 19: Ալլահ էվ-
լատուրը: Ա. Յովհ. 3. 10:

Բէսմտէ Ք. Մուգտատէս իւզէրինտէթի
խաչւը պինա Քիլիսէի կէսութէրիր: Գա-
յասը իպն Ուլլահ օլան Քրիստոս, Մատթ.
16. 16—19: Թէմէրի՝ Բէսուլլէր. Եփես.
2. 19, 20: Պինասը՝ տիրի թուլար թէս-
միրէ օլունան միւմինլէր տիրւէր: Եփես.
2. 19—22: Ա. Պետ. 2. 4—7: Քիլիսէ
երրորդութիւն վէ միւմինլէրին պիրլիյին-
տէն մէյտանա կէլէն պիր պէյթ տիր:



իմարի պուրատա խաչ պիր մեսին
տիր: Բուհանի էօմր՝ Քրիստոսըն գալպտէ
(Եփես. 3. 17) վէ միւմինին Միւթաալտա
սաքին օլմասը տըր: «Միւթաալըն հի-
մայէսինտէ սաքին օլան Գատիրին սա-
յէսինտէ իգամէթ էտէնէք տիր»: «Աէն
Ռապա Ըմիւթաալը քէնտինէ մէսքէն իթ-
թիխազ էլէտիյինտէն, սանա շէրը իսա-
պէթ էթմէյէնէք»: Մէզ. 91.1, 9:

Րէսմտէ իլք եկրէք՝ Քիլիսէյէ կէլէն-
էրի կէսօթէրիր: Եփես. 2. 19 տան անլա-
րըզ քի Ալլահըն էվինէ էվգէլա ղարիպէր
կէլիր, պիր սատագա, մէրհամէթ, ճիւզի
պիր ինայէթ կէսնէնմէք իչիւն: Քէզա
միւսաֆիրէր կէմիր, պիր ազ կէօրիւշմէք,
պիր գաչ կիւն սօֆրատա եէյիպ օրատա
կէճէլէմէք իչիւն, անտէն սօնրա կէրի
կիտէրէր: Լաքին պիր տէ Ալլահըն էնի ի
պէյթինտէն օլանլար կէլիր: Օլ խանէյէ
հէնուզ տօղմը բուհանի մասումլարտան
պաշայարագ ճիւմէ խանէ խալգը, քի
քիլիսէ պունլարըն տաիմի մէսքէնի տիր:

Րէսմտէ խաչ պունլարը տատէթ, ի-
նայէթ վէ միւշարէքէթլէ թէֆրիդ էտէր:
Զէմինտէ օլանլար իւչէ թագսիմ օլունըր-
տար: Էվգէլա, թափէլէր՝ քի Ալլահը
թանըմազլար իսէ պիլէ, Ալլահ Խալիդ
օլտուղը իչիւն անլէրէ ըըզգլարընը գէրէ-

ըէք պէսլէյիպ եաշատըր: Խքինճի, Եէհու-
տիւր՝ քի Արրահամ նէսլի վէ Ալլահըն
գավմը օլարգլարընտան, շիմտի սափմըը
խսէլէրտէ Ալլահ անլէրի հրֆզ էտիյօր:
Խւչիւնճիւ, Քիլիսէ քի թափէ վէ Եէհու-
տիւրտէն խէլաս պուլուպ Քրիստոստա
պիր ճէսէտ, պիր պինա օլմը տըրլար:
Ա Կորն. 10. 32: Եփես. 2. 11-15.

Րէսմտէ իքինճի եեւրէք՝ ասըր Քիլիսէյէ
զամմ օլունանլարը կէսօթէրիր: Խաչ մէս-
քէնի իչինտէ սաքին օլանլարա,

(ա) Հէնուզ տօղմը մասումլարա խալիս
բուհանի սիւթ վէրիլիր: Ա Պետ. 2. 2:

(բ) Խասօթալարա էնգախանէ վար:
Ղուկ. 10. 30-37: Խաչտա Յիսուսըն գա-
նը հէր եարայա շիֆա տըր: Եսա. 53. 3-5:

(շ) Թէհիփէտէ օլանլարա մէնա վար
քի հըֆզ օլունանլար: «Բապպ հազգընտա
մէնաըմ վէ գալամ վէ թէվէքիւլ էթ-
տիյիմ Ալլահըմ տըր տէրիմ»: Մէզ. 91. 2:

(դ) Խաչ մէսքէնինտէ քեամիլէրէ թամմ
սօֆրասը վար: Խպր. 5. 12-14:

(ե) Բահաթլանմագ իչիւն գարեօլա վար,
Ք. Մուգատտէստէ էսասի թալիմաթը,
Քիլիսէ իթիգատաթը, Խրիսթիյան մէպ-
տէլէրի վէ քիլիսէ թէշքիւլաթընըն գա-
նունլարըլէ սապիթ վէ սաղլամ տըր:
Պունըն իւզէրինտէ մուհապէթ տէօշէյի

սէրիլմիշ քի միւմին էմինճէ եաթըպ ուս-
զանապիլիր : Ալլահըն վատլարընըն եաս-
ուըլը իւզէրինէ պաշընը գօյուպ , ինայէթ
եօրդանըլէ էօրթիւնիւր : Մէզ . 3 . 3-5 :

(զ) Խաչ մէսքէնինտէ սալօն տախի վար ,
քի Ալլահըն էնի պէյթինտէն օլանլար եէ-
յիպ իչիպ բահաթլանտըգտան սօնրա պիր
արայա կէլիպ գօնուցուգ (Մաղ . 3 . 16)
թէզմիր , թէրէննիւմ (Եփս . 5 . 18—20) վէ
բուհանի միւշարէքէթ էտէրլէր : Ամալ .
2 . 41 : Ա. Կորն . 14 . 23—32 :

(է) Խաչ մէսքէնինտէ խազինէլէր վար ,
քի միւմինէ լազըմ օլան հէր չէյ օրտա
մէվճուտ տրը : Կէօնէնմէք իչիւն հէր նէվ
պէրէքէթ , (Բօժ . 8 . 32) , ղալէպէ իչիւն
թուկըն ճիւմիէ սիլակլարը . (Եփս . 6 . 10-18)
մէզգ իչիւն ճիւմիէ քիթապէթ ալէմինին
մէճմուտաօը Ք . Մուգատտէս վար : Բ Տիմ .
3 . 14—18 : Թէլէփօն վէ բատիօսը վար ,
հէր միւմին իսթէտիյի վագթ սէմանըն
Ալլահը իլէ գօնուցըր : Իպր . 4 . 14-16 :

Իմտի Էյ միւմին , խաչ սէնին մէսքէ-
նին օլսուն : Խաչտա Յիսուս իլէ պիրլէւ :
Թաղ . 2 . 20 : Թէզա քիմլէր իլէ իթթիհատ-
տա օլաճալընը Յիսուսըն խաչը թային
կըլէսին : Եփս . 2 . 15-22 : Լնճամ խաչ
մէսքէնինտէն թաճ վէ նէլալ տիյարընա
ինթիգալ էյլէ : Փիլպ . 1 . 20-23 :

6. ԽԱԶ ՊԻՐ ՆԷՐՏԻՊԱՆ



Աչըւմըշ Ք . Մուգատտէս
խաչ հագգընտա թալիմ էտէր
իքէն պիլտիրիր քի , սուրէթ
Ուլահ իւզրէ խալդ օլունմըչ
ինսան՝ Շէյթանա թապի օլա-
րագ կիւնահա սափտըղընտա ,
ատալէթ էօնիւնտէ մահքիւմ
օլուպ իւահի հալընը զահիպ էտէրէթ , սէ-
մազի մէվզիտէն տիւշտիւ , գէ Ալլահ իլէ
ինսանըն արասը աչըւլպ՝ պու այլլըգ
վէ արաւըզ պիրլէշտիրէն պաշգա հիչ
պիր չարէ պուլունմատը :

Օլ վագթ ինայէթ արայա կիրիպ ,
Ռապպ Յիսուս Քրիստոս իպն Ուլլահ հա-
լինտէ պիր նէրտիպան կիպի սէմատան
զէմինէ նիզուչ էյլէտի : Յօվէ . 3 . 16 :
Հէմտէ իպն իւլ ինսան հալինտէ երւքսէ-
լէրէթ , պիր նէրտիպան հալինտէ զէմին-
տէն սէմայա չըգտը , քի կիւնահքեարլար
իչիւն միյանճը վէ միւմինլէր իչիւն չէ-
ֆաաթնը օլա : Ա Տիմ . 2 . 5 : Իպր . 4 . 14-16 :
Պիր վագթ Յակոբ ըիւյատա պէօյլէ պիր
նէրտիպան կէօրտիւ : Թէքվ . 18 . 10—22 :
Յիսուս տէտի . «Շէմտիտէն սօնրա սէմա-
նըն տչըլտըզընը վէ իպն իւլ ինսան իւ-

զէրինէ Ալլահըն մէլէքւէրինին էնիպ չըգտըղընը կէօրէճէքսինիզ»: Յովհ. 1. 51.

Խաչտա երրորդութիւնէ կէօրէ իւշ նիրտիպան կէօրիւթիւզ:

Ա. Սկմատան ենեն ներփառն: Բէսմտէ իւթ եկորէք սէմատան էնէն նէրտիպան էօնիւնտէ տուրույօր, Պու նէրտիպանտան միւմինէ շու պէրէքէթլէր էնէր:

(ա) Իան Ռւլլահ: «Ալլահ տիւնեայը պու գատար սէվտի քի թէնտի իան վահիտինի վէրտի»: Յովհ. 3. 13, 16. Աւան լազըմ:

(բ) Իման էտէնէ կիւնահ աֆվլըզըլէ խէլաս: «Ալլահ տիւնեայը, սուչլարընը սայմայը թէնտիսի իլէ թրիստոստա սուրէ էթմէքտէ օլուպի»: Բ Կորն. 5. 18—21.

(գ) Էպէտի հայաթ: «Թաքի Անա հէր իման էտէն հէլաք օլմայըպ, անճագ էպէտի հայաթա մալիք օլա»: Յովհ. 3. 15, 16.

(դ) Օղուլլուգ սէլահիյէթի: «Հէր քիմ Անը գապուտ էթաի իսէ, անլէրէ, եանի իսմինէ իման էտէնլէրէ էվլատ Ռւլլահ օլմազըզ սէլահիյէթ վէրտի»: Յովհ. 1. 12; Բօմ. 8. 16. Տիւշկիւն ինսան թէքրար էվլատ Ռւլլահ: օլուր:

(ե) Ալլահըն թէլամը: «Ինսան եալընըզ էթմէքլէ եաշամազ, անճագ Ալլահին աղջընտան սատըր օլան հէր պիր քէլամլէ

եաշար»: Մաթ. 4. 4: Ք. Մուգատտէս իլէ վէրիւն վէք չօգ պէրէքէթլէր վար տըր:

(զ) Էվլատ օլանլարա Փէտէրին վատը օլան Բուհ իւլ Գուտտ վէրիլիր: Ամալ. 1. 4, 5: 2. 33: Ղուկ. 11. 13:

(է) Երրուղուրիւն պիւէ թէնէզզիւլ էտիպ պու նէրտիպանտան էնէրէք միւմինտէ սաքին օլմազա րազի օլմուշ տըր: «Պէն Փէտէրտէն տիլէրիմ, Օ տախի իլ էլ էպէտ սիզինէ թէմէքքիւն էթմէք իւզրէ սիզէ տիկէր պիր թէսէլլի էտիճի, եանի հազիգաթ Բուհունը վէրէճէք տիր... Փէտէրիմ տախի անը սէվէճէք տիր զէ անա կէլիպ եանընտա թէմէքքիւն էտէնէյիզ» Յովհ. 14. 16, 17, 23.

Միւմինէ լազըմ օլան հէր չէյ երրորդութիւնտէ մէվճուտ զէ հազըր օլուպ: Խաչ նէրտիպանըլլէ սէմատան էնտիրիլիր, միւմին հազըր օլուպ ալմալը: Բօմ 8. 32:

Բ. Սկմայա չըզան ներփառն: Բէսմտէ կէօրիւնէն իքինձի եկորէք զէմինտէն սէմայա չըզան նէրտիպան էօնիւնտէ տիր: Եյէր պիր քիմուէ Փէտէրտէն զէմինէն նիզոււ էտէն Բապպ Յիսուս Քրիստոսը գապոււ էթմիլ իսէ, հալա քէնտիսի զէմինտէ իթէն սէմայա չըզան իշէրի օլաճագ տըր:

(ա) Իմանլէ իսմի սէմայա գայտ օլու-

Նուր: «Խամլէրինիզին սէմավաթտա գայտ օլունտըղընա սէվինինիզ»: Ղուկ. 10. 20: Քպր. 12. 23:

(բ) Խւմիտի: «Տէրունլէրինիզտէ ճէլաւ իւմիտի օլան Քրիստոս»: Կող. 1. 27: Տիտ. 2. 13: Միւմին սէմայա պագար:

(գ) Մուհապէթի: Միւմին ախւնեայք չէ տիւնեատա օլան շէյէրի սէվէմէզ: Ա. Յովհ. 2. 15: Խլա պիւթին գալպտէն Ալ-լահը օլան Բապպը սէվէր: Ղուկ. 10. 27:

(դ) Տուասը: «Տուալարըն Ալլահըն հուզուրըն չըգտըլար»: Դան. 10. 12: Ամալ. 10. 1—4:

(ե) Թէղթեարը: «Բապպտան գորգանւար վէ Անըն խսմինէ բիայէթ էտէնլէր իշիւն Անըն հուզուրընտա թէղթեար քիթապը եազըլար»: Մաղ. 3. 16:

(զ) Խազինէսի: «Սէմատա խազինէլէր ճէմ էտինիզ»: Մատթ. 6. 20:

(է) Խնճամ քէնտախսիտէ սէմայա չըգաճագ արը: «Թէնտէն ղախպ վէ Բապպըն եանընտա հազըր պուլունմազը տահա զիյատէ արզու էտէրիզ»: Բ Կորն. 5. 8:

Գ. Խաչտա հայար տերենելերիլէ ներշիպան: Հէր մրւմին իմանտա ստպիթ գալըրսա սէմայա եէթիշէնէք աիր, լաքին Յիսուս շու թէշպինէրլէ միւմինլէրի սընֆլարա թագսիմ էյլէմիչ աիր:

(ա) Նէպաթ հայաթըլլէ՝ պիր պաշւանդըն, հէնուզ տօղմուշ մասում: Մատթ. 13. 3, 38: Յակ. 1. 20: Ա. Պետ. 1. 23. 2. 2:

(բ) Գոյուն հայաթըլլէ՝ հարէքէթ էտէն, չօպանըն սէսինի տինէյիպ իզլէրինտէ եիւրիւյէն: Յովհ. 10. 23:

(գ) Շայիրտ հայաթըլլէ՝ թալիմ օլունան: Մատթ. 10. 25:

(դ) Գուլ հայաթըլլէ՝ խըտմէթ էտէն: Մատթ. 24. 45—47:

(ե) Տօսթ հայաթըլլէ՝ սըրբտաշ օլան: Յովհ. 15. 15:

(զ) Օղուլ հայաթըլլէ վարիս: Թօմ. 8. 16:

(է) Կէլին հայաթըլլէ Քէնտինէ չըպուզ, ազա, եէթզինուտ օլմագ: Մատթ. 22. 2: Յովհ. 15. 5: Ա. Կորն. 12. 12-18: Բ Կորն. 11. 2: Եփես. 5. 25—32: Վահ. 19. 7:

Իմտի լիսմէ կէօրէ ասլ խաչտա կէօրիւնէն նէրտափանը պու սընֆլար վէ պու սըրա իլէ մէշդ էտէր իսէք, հէր միւմին հայաթըն պու տէրէնէլէրիլէ վէյ տէր վէյ եիւրուսէլիպ Բապպընա պէնզէր օլարագ սէմայա եէթիլէնէք տիր:

Էյ միւմին, չու ճէսէտտէ իքէն սանա վէրիլէն Փուրսաթտա տարմա իլէրի կիտէրէթ պու սընֆլարըն ճիւմլէօինիտէ սէնին մալըն վէ թէրէմէի հալըն եյէ:



7. ԽԱԶ ԳԱՆԱՏԼԱՆՄԸՆ

Պուշտար գանատլարընը թէ-
մամկէրէրէր իսէ խաչա պէն-
զէրէր։ Խաչ տախի հավայա
գալուըը իսէ, զանատլը
դուչա եա թէյյարէյէ պէնզէր։
Աշըմը Ք. Մուգատաէս
պիզէ թալիմ էտէր քի,

1. Յիսուս թէնտի քէնտինի՝ փիլինէ-
րինի գանատլարը ալթընա թօփլայան
թափուղա թէպին էյլէտի, «Թափուգ՝ քէն-
տի փիլինէրինի գանատլարը ալթընա
թօփլամըզ կիպի գա՛չ տէֆա սէնին էվ-
լատընը թօփլամագ իսթէտիմ, զէ սիզ
իսթէմէտինիզ։ Մատթ. 23. 37։ Բապա
Յիսուս Քրիստոս խաչա գանատլարընը
կէրփի՝ ԱՀՇ ճիւմլէ եօրդուն վէ եիւքլիւ-
էր պանա կէլինիզ տէյիւ չաղըըը։ Մատթ.
11. 28։ Օ խաչա եիւքսէյէ գալուըը-
ըզընտա ճիւմլէյի թէնտինէ չէքտի։
Յովհ. 12. 33։ Կէլմէք իսթէմէյէնիէր քէն-
տիէրինի մահրում էտիյօրլար։

2. Իման էտէն՝ խաչանմը Յիսուս
Քրիստոսըն գանատլարը ալթընտա, հա-
յաթա մալիք օլուպ Անըն փիլինի օլուր։
Յովհ. 3. 14—16։ Հէր ատէմ եումուր-

թայա պէնզէր։ Բապպըն գանատլարը
ալթընա կէլմէյէն՝ էնճամ իչի պօզուգ
եումուրթա կիպի գալուըըըլըպ ա-
թըլըր։ Լաքին կիւնահքեար երրորդու-
թիւնա կէլտիյինտէ Անըն մուհապէթ, ի-
նայէթ վէ միւշարէքէթինտէ թաշ եիւրէ-
յի եումուրթանըն գապուղը կիպի գըր-
ըպ, տէրունինտէքի իմանլէ Յիսուս հա-
յաթը պաշլար։ Ամալ. 2. 36—39։

«Բապպա թապի օլաճագլար անլէր
սէրէն կիպի գէ կէօյէրնին կիպի անէ-
լէթէն կէլէնէքլէր»։ Ովս. 11. 10, 11։
Ռէսմտէ կէօրիւնէն իլք եիւրէք պէյլէնէն
իմանլէ Բապպըն գանատլարը ալթընա
կէլէն թէվպէքեարը կէօսթէրիր։

3. Միւմինլէր Բապպըն գանատլարը
ալթընտա և Փզ ու հիմայէ օլունըըլար։
Փիլինլէր կէնէ զուլմէթինտէ. Գըշըն սո-
ղուզընտա, ալընը գուշ եա տիւշմէնին
թէկիքէսինտէ անսա թափուղըն գանատ-
լարը ալթընտա հըֆզ օլունտըզ կիպի,
միւմին տախի էօմրիւն թէկիքէլէրինտէ
տոււա էտիպ տէր։ «Պէնի գանատլարըըն
սայէսինտէ սէթր էյլէ։ Մէզ. 17. 8։
Պունա ճէվապէն իլհամ տէր։ «Անի թիւյ-
ւէրիյլէ սէթր էտէնէք վէ գանատլարը ալ-
թընա իլթինա էտէնէքսին։ Մէզ. 91. 4։
«Փուշլար եավրուլարը իւզէրինէ գանատ

կէրտիքլէրի կիպի Բապպի իւլ ճինուտ երուա-
սաղէմի հիմայէ էտէնէք տիր»: Ես. 31.5:

4. Միւմին Բապպըն գանատլարը աւ-
թլնտա թալլրմ օլունուր: Թավուգ վազթ
վազթ փիլինէրինի գանատլարը ալթընա
թօփլայարագ անլէրէ թավուգ օլմաղը
էօյրէթտիյի կիպի, քէզա «Գարթալ քէն-
տի եռվազընը թահրիք էտիպ եավրու-
լարը իւզէրինտէ թէփրէնտիյի վէ գանատ-
լարընը եայարագ անլէրի ալըպ գանատ-
լարը իւզէրինտէ կէօթիւրտիյի կիպի»,
(Թէս. 32.11) Յիսուս տէտի. «Պէնտէն էօյ-
րէնինիզ, չիւնքի հալիմ վէ գալպէն միւ-
թէվազը իմ»: «Շայիրտէ մուալլիմի կիպի
օլմագ քիֆայէթ էտէր» Մթ. 11. 28: 10.25:

5. Միւմին Բապպըն գանատլարըլէ
թաշընըլը: Բապպ իսրայէլէ տէյօր. «Պէն
սիզի գարթալ գանատլարը իւզէրինտէ
թաշըյարագ եանըմա կէթիրտիմ»: Խուր.
19.4: Թէս. 1. 31: Իմտի Բապպ միւմիր-
նի գանատլարը ալթընտա հըֆզ էտէր
վէ գանատլարը իւսթիւնտէ թազըր: «Իխ-
թիյարլընըզա գատար Պէն Օ իմ, փիր-
լիյինիզէ գատար սիզի Պէն թաշըյանա-
զըմ», Խու. 46.4: Բէստի իքիննի եիւ-
թէք պու ատըմլարը ալարագ օլ պիր թա-
րափա կէչմիշ տիր: Անտէն սօնրա,

6. Միւմին քէնտիսի տախի գանատլա-

նըպ, ուչան վէ եիւքսէլէն հայաթա նախէլ
օլուր: Բուհանի էօմր սալթ տօղուպտա՝
պէշիքտէ եաթմագ վէ տախմա գուճագտա
թաշընըլմագ տէյիլ, իլլա Բապպըն իզլէ-
րինտէ եիւրիւմէք տիր: Ա. Պետ. 2. 22:
Սալթ եիւրիւմէք տէյիլ, իլլա սիյիրթմէք
տիր: Ա. Կորն. 9. 24: Փիլա. 3. 12-14:
Սալթ սէյիրթմէք տէյիլ. իլլա ուչմագ տըր
«Բապպա իմիմատ էտէնլէրին գուվգէթի
թազէլէնիր, անլէր գարթալար կիպի, գա-
նատլէ եօգարը չըգարլարո: Խոս. 40. 31:
Տաղ, տէրէ, գարա վէ սէրեայը հիսապա
ալմայարագ եիւքսէթտէ ուչան թէյյարէ
կիպի, բուհանի էօմր չապուգ չապուգ
Բապպա աօղըու եիւքսէլիպ մէնզիլինէ
եէթիշմէք թալէպ էտէր:

7. Միւմին էնճամ խաչըն գանատլա-
րըլէ զէմինտէն սէմայա ուչուպ էպէտի
մէսքէնինէ գօնար: Պիր կիւն կէլիյօր քի
մասուպ Յիսուս՝ միւճէլլա Մէլիք հալին-
տէ պիր նիտա ի էմրիէ սէտա վէրիպ «Պու-
րայա չըգլնըզ» տէյէրէք, Քէնտի մուգատ-
տէսլէրինի գանատլանմը՝ կէլինէր կիպի
ճէլալ տիյարընա չալըրանագ: Ա. Սէլ.
4. 16: Վահի 4. 1: Օլ վազթ միւմինին
իմանը, իւմիւտ վէ մուհապպէթ գանատ-
լարըլէ եօգարը եօգարը ուչանմագ տըր:

ԲԷԱՄԹԷԿ ԿԷՍՐԻՒՄԻՒՅԻՒ Իւզրէ, Խաչ-
տա կէօյէրճին գանատ կէրիպ ելւրէյի իւ-
զէրինէ արարագ եօգարը տողրու ուչու-
յօր։ Օլ կիւն, պիր թարաֆտա Յիսուս
Քէնտիսի միւմինէ թարիկ վէ գանատ ո-
լուպ՝ տիկէր թարաֆտան տախի Բուհ իւլ
Գուտս միւմին իւզէրինէ կէլէրէք (Վահ.
4. 2) իքիննի գանատ օլուպ, գանատ-
քանմըշ միւմին ճէլալ տիյարընա ուչա-
րագ Փէտէրին գունազընա գօնանագ տըր։

Իշթէ Յիսուսըն խաչընըն խըտմէթի,
նէ ազիմ, նէ ճէլիլ, նէ միւպարէք տիր։
Էյ միւմին, Յիսուսըն խաչը սէնտէ պու-
ճիւմէ մագսէտ վէ խըտմէթլէրինի իթմամ
էթսին իշիւն, սէն տախի Պօղոս կիպի
սէօյէ։ «Արանըզտա Յիսուս Քրիստոս-
տան, պէլի, սաբա օլունանտան զայրի պիր
չէյ պիլմէմյէ գարար գըլոըմ»։ Ա Կորն.
2. 2. «Հաշա՞ քի պէն Ռապպըմըզ Յիսուս
Քրիստոսըն խաչընտան զայրի պիր չէյլէ
իթթիխար էտէյիմ, անըն վասըթասըյլէ
տիւնեա պանա, պէն տախի տիւնեայտ
սալպ օլունտըմ»։ Գաղ. 6. 14։

ԻԳԻՆՃԻ Գ. Ը Ս Մ

Ք. ՄՈՒԴԱՏՏԵՍՏԵ ԹԱՅԼԱՐ

«Պիր քիմսէ... գանուն իւզրէ կիւրէշէ-
յիննէ թաճա նախի օլմադ», Բ Տիմ. 2. 5։


Պունտան էվզէլ խաչ էօմրիւ հագգըն-
տա մէշգ էթտիք, խուսուսա Յիսուսըն
խաչընա տողրու պիզիմ մէվզիմիզ վէ օւ
խաչըն պիզէ տողրու մէվզիսի հէմ խըտ-
մէթինի անլամազա չալըշտըգ, վէ կէօր-
տիւք քի թա սէմայա էէթիշէնէ գատար,
պիզ Յիսուսըն խաչընա միւհթաճ ըզ, վէ
խաչտան այրըլամազըզ։ Շիմտի սըրա կէ-
լիր քի խաչտան սօնրա թաճ հագգընտա
տախի Քէլամ Ուլլահըն նուրընը ալտար։

Տիւնեատա սայթի հէր տակրէտէ շու-
իւչ տէրէճէլէրի պուլուրըզ։ Էվզէլա թա-
պիի, միւթէտիլ, օրթա հալ, քի անտէն
սօնրա պիրի պիրինէ մուխալիֆ կէօրիւ-
նէն իքի ուճլար մէյտանա կէլիր։ Պիրէ
թէրս, աքսի վէ նախօց կէօրիւնէն ուճ,
տիկէրի տողրու, խօչ կէօրիւնէն վէ ար-
զու օլունան ուճ։ Մէսէլա, զուլմէթ վէ
նուր, սօղուգ վէ սըճագ, քէտէր վէ մէ-

սէրբէթ, խասթալըգ վէ սըհհէթ, էօլիւմ
վէ հայաթ, միւճազաթ վէ միւքեաֆաթ,
քէզա խաչ վէ թաճ:

Ի՞ք պագըշտա պունլար եէքտիկէրինէ
զըտտ կէօրիւնիւր խէտէ, պիրի պիրինին
միւթէմմիմի տիրէր, Զուլմէթ օլմազսա
նուրըն նուր իտիյինի, քէզա նուր օլմազ-
սա զուլմէթին զուլմէթ իտիյինի պիւմէ-
յէնէք իտիք: Կէօզ եաշը՝ մէսէրրէթի
զըյմէթէնտիրիր, իօլիւմ հայաթըն էնէժ-
միյէթինի արթըրըր, Քէզա խաչ տախի
թաճա եէթիշտիրիր:

Զօգլար թաճա նախլ օլմագ իսթէր,
լաքին խաչա ըազի օլմագ: Վէ էյէր խաչ-
սզ թաճ օլմագ իտիյինի պիւսէ, իքիսի-
նիտէ իսթէմէզ: Հէմտէ զաթէն խաչտան
զաչան, թաճտան տախի գաչմըշ օլուր:
Փէք աճըլլ պիր հալ տըր քի չօգլար ան-
նագ խէլաս իլէ մէշղուլ օլուպ: հալա
քէնտիլէրէ թաճ էօմրիւ մատտէ օլմամըշ:
Հալպուքի րուհանի էօմր սալթ խէլաս
պուլմագ տէյիլ, իլլա անտէն սօնրա ձէնտ,
ֆաալիյէթ, մէյվէ վէրմէք, ղալէպէ, միւ-
քեաֆաթ վէ թաճ էօմրիւ տիր: Խմտի իւք
րէսմ վէ շու աթիտէքի եէնի րէսմէք թաճ
հագգընտա մէշգ էտէլիմ:



ԹԱՅԸՆ ՄԱՆԱՍԸ

1. Թանըն իլի մանասը մէսէրրէթ տիր:
«Մէսէրրէթիմիզ եախոտ իֆթիխար թաճը-
մըզ քի՞մ տիր»: Ա. Սէլ. 2. 19: «Ե՛, սէվ-
կիւլիւ վէ բաղպէթլու պիրատէրէրիմ.
մէսէրրէթիմ վէ թաճըմ» Փիլ. 4. 1: Էմա.
17. 6: «Մէլիք Սողոմոնը տիւյինիւ կիւ-
նիւնտէ, վէ գալափինին մէսէրրէթի կիւ-
նիւնտէ գալիտէսինին անը թաճլանտըր-
ացը թաճը իւէ կէօրիւնիւզ»: Աղն. 5. 11:

Նասւլ քի խաչ տէյիննէ քէտէր, էլէմ
ֆիքրէ կէլիր, քէզա թաճ տէյիննէ տա-
խի մէսէրրէթ, իֆթիխար ֆիքրէ կէլիր,
վէ պու մանատա մէսէրրէթ թաճընը հէր
քէս ալմագ իսթէր, հէմտէ տօղրու եօլ-
տա լազըմ տըր:

2. Թանըն իիիննի մանասը դանիլիք տիր:
«Մէնէյի Սէնին գէյզինլէ թաճլանտըրը-

սըն» Մէջ. 65. 11: «Անըն իւզերինտէ թաճը չիչէքէնէճէք տիր»: Մէջ. 132. 18: «Հիքմէթ սահիպւրինին թաճը անլորին սէրվէթի տիր»: Էմս. 14. 24. 28: Նիյմէթ, ֆէյզ ու պէրչէքէթ, սէրվէթ վէ շանիւիք թաճընը արզու էտէնլէր չօգ օլուր: Վէ տողրու եօլտա Բապպ վէրմէթ իսթէր:

3. Թանըն իւչիւննիւ մանասը սրիներ վէ սաղլրգ վէ հիւսն տիր: «Հէփ մարազ- պարընա չիփա վէրէն 0 տըր, էօմրիւնիւ քապրտան գուրթարան, սէնի ինայէթ վէ մէրհամէթլէրլէ թաճլանտըրան 0 տըր»: Մէջ. 103. 3, 4: (Ցոր 19. 9): «0 սէնի ճէմալ թաճըլլէ թաճլանտըրանագ տըր»: Էմս. 4. 9: Հէր քէս ճէսէտնէ բահաթ, ուլհէթնէ սաղլամ օլմագ վէ ճէմալ թա- ճըլլէ թաճլանմագ արզու էտէր: Բապպըն իզզէթի իչիւն օլուրսա, Բապպ վէրիր:

4. Թանըն տօրտիւննիւ մանասը՝ տերեմ՝ իզզէր վէ միւրկպէր մեվզի տիր: «Թազի- լէթլի գարը զէվճինէ թաճ տըր»: Էմս. 12. 4: «Սաչ ազլըզը սալահ թարիգինտէ պու- լունտու լընտա իզզէթ թաճը տըր»: Էմս. 16. 31: «Մէլիյին իքրամ էթմէթ իսթէտիյի առէմ իչիւն, մէլիյին կիյտիյի էլպիսէ ի միւլիւթեանէ իլէ... թաճ ը միւլիւթեա- նէլի կէթիրսինլէր»: Եսթ. 6. 7-11: Սայքի հէր քէս չէրէփ, իզզէթ վէ մէզգի թաճընը

էլտէ էթմէթ իսթէր: Բապպ իլէ հէր քէս իչիւն միւլմքին տիր:

5. Թանըն պիեիննի մանասը մէլիքիւր տիր: «Թաճ ը միւլիւթեանէյի անըն (Եթե- րին) պաշընա վազ էտիպ»: Եսթ. 2. 17: «Վէ մէլիքզատէյի տըրշարը չըգարտը, վէ թաճը անա կիյտիրէրէք ... մէլիք էտիպ մէսն էթտիէր, վէ էլ չարփըպ՝ ետշասըն մէլիք՝ տէտիէր»: Դ Միւլ. 11. 12: «Ալ- լահըըն ավունընտա միւլիւթեանէ պիր թաճ օլանագսըն»: Եսա. 62. 3: Զօգլար մէլիք օլմագ արզու էտէր, լաքին հէր քէսէ նասիպ օլմագ:

6. Թանըն ալթըննը մանասը նիւան- կեան տիր: «Անէէր պիր ֆանի թաճ ալմագ իչիւն, պիզ իսէ ֆանի օլմայան պիր թաճ իչիւն էտէրիզ»: Ա Կոր. 9. 25: «Ալլահըն Յիսուս Քրիստոսա օլան ալի տավէթի- նին միւսապագաթ նիշանը իչիւն մէնզիլէ տօղրու սէյիրտիրիմ»: Փիլ. 3. 14: «Հօ- լիւմէ տէյին սատըզ օլ, պէն տախի սանա- հայաթ թաճընը վէրիրիմ»: Վահ. 2. 10: Հէր ատէմ իչիւն պիր նիշանկեահ վար վէ վասէ օլմագ կէրէթ տիր»:

7. Թանըն եւեիննի մանասը դալիպէ վէ լիլազար իչիւն միւլեամֆար տիր: «Նէ՛ միւ- պարէթ տիր թէճրիպէյէ թէհամմիւլ էտէն ատէմ, զիրա թէճրիպէտէ մագպուլ պու-

լունաըղը հալտէ . . . հայաթ թաճընը աւաճագ տըր»։ Յակ. 1. 12։ Աէյի ճիհատը պիթիրտիմ, սէֆէրի թէմամ էտիպ՝ իմանը հրդի էթտիմ, արթըզ պէնիմ իշիւն սալահ թաճը հազըր տըր»։ Բ Տիմ. 4. 7, 8։ Զէմինտէ օլտըղընտան զիյատէ սէմատա դալէպէ վէ լիյագաթա կէօրէ միւքեափաթ վէ թաճլար վէրիւէճէք տիր։

ԹԱՅԼԱՐ ՀԱԳԴԸՆՏԱՆ ՆՈՒՐԼԱՐ

1. Թաճլար միւթէնէվի տիրէր։ Ֆարգլը շէքլէրտէ թաճլար օլտըղը կիպի, ֆարգլը մագսէտլէր իշիւն ֆարգլը իսմէր իլէ թաճլար վար, շէօյէճէ բէսմէ պագ։ (ա) Տիգէն թաճ, Յովհ. 19. 2։ (բ) Ֆանի թաճ, Ա. Կորն. 9. 25։ (գ) Հայաթ թաճը, Յակ. 1. 12, Վահ. 2. 10։ (դ) Սալահ թաճը, Բ Տիմ. 2. 7, 8։ (ե) Իփթիխար, մէսէրրէթ թաճը, Փիլ. 4. 1։ (լ) Միւլիւքեանէ, ալթուն թաճ։ Վհ. 4. 4։ (է) Ճէլալ թաճը, Ա. Պետ. 5. 4։

Պունլար հագգընտա մէշգ էտէճէյիզ։

2. Ֆանի թաճ վէ ֆանի օլմայան թաճ վար։ «Անլէր պիր ֆանի թաճ ալմագ իշիւն, պիզ իսէ ֆանի օլմայան պիր թաճ իշիւն էտէրիզ»։ Ա. Կորն. 9. 25։ Պունլար այրը պիրէր թաճլար իսմի տէյիւ տիր, իլլա պիւթիւն թաճլար իթիյէ

թագսիմ էտիլիր, եանի ֆանի թաճ տէյէրէթ օթ, չիչէք, զէյթուն եա սափր աղաճ տալլարընտան եափըլան թաճլար քի պիր գաչ սատաթ իշիւն օլուպ՝ պատէհու սոլար, գուրուր, Քէզա պու տիւնեայա մախսուս մէսէրրէթ թաճը։ տիւչիւն թաճը միւմքին տիր քի ազ սօնրա եաս ու մաթէմէ թէպտիւ օլապիլիր։ Ղանիլիք ֆանի օլուպ ֆագիրլիյէ թաճվիլ օլապիլիր, սըհնէթ պօզոււըր, շէրէֆի ելինտէն ալընապիլիր։ իմտի ֆանի վէ կէչինի տիր։ ֆանի օլմայան իրէ Ալլահն վէրտիյի տիր քի զէմինտէ իսէ պիւթիւն էօմր իշիւն տիր, սէմատա իսէ հայաթ թաճը, սալահ թաճը, ճէլալ թաճը կիպի զաթէն տէվամի տիր։ իմտի,

3. Զէմինի թաճլար վէ սէմավի թաճլար վար։ Զէմինի թաճլարըն էն սապիլիր եինէ մուշագգաթ օլուպ՝ վէֆաթ էտէնէ գատար տըր։ «Թաճ տէվր պէ տէվր գալմագ»։ Էմս. 27. 24։ Էն շէրէֆիկոր եինէ էլէմի տիր։ էն ֆարլալը չիչէթտէն օլուպ սոլար, ալթունտան օլսա, ալըր տըր։ Զէմինտէ թաճլար եանւըշ վէրիւէպիլիր։ Լայրդ օլանը մէն վէ մահրում էտիպ՝ լիյագաթսուզ վէ հազգուզ օլանա թաճ վէրիւէպիլիր։ ինսան իշի տիր։ Զէմինտէ թապպըն վէրտիյի թաճ տախի վար քի

տօղրու հէմ լիյագաթօյլէ տէ օլսա , պաշ-
գալարըն հասէտ , խուսումէթ վէ զահմէ-
թինէ կիրիֆթար օլուր :

Լաքին սէմափի թաճլար քի զէմինտէ
իքէն գաղանըլըր վէ սէմատա վէրիլիր .
սապիթ , տախմի , ֆանի օլմայան , հէմ տէ
թամմ լիյագաթա կէօրէ ասլ սահիպինէ
վէրիլիր վէ օրատա հասէտ , խուսումէթ
եա պուղղ եօդ տըր :

4. Թաճ՝ խէլաս կիպի անճագ ինայէթ-
տէն տէյլի տիր , իլլա ճէհա ու ճիհատ ,
զայրէթ վէ զալէպէ իլէ լիյագաթ թալէպ
էտէր : «Պիր քիմսէ ... գանուն իւզրէ
կիրէշմէյնճէ թաճա նաիլ օլմազ» : Բ
Տիմ . 2. 5 : Իմտի թաճ ճապա վէրիլմէզ :

5. Այնի վագթտա հէր քէս իչիւն թաճ
վար : Սէմայա կիտէն միւմին պաշգա
թաճլար ալամազսա պիլէ , հիչ տէյլի հա-
յաթ թաճընը ալմալը տըր : «Սէնտէ պու-
լունանը գավի թութ , օլմայա քի թաճընը
պիր զայրիսի ալա» : Վահ . 3. 11 : Տէմէք
քի հէր քէսին թաճը վար :

6. Թաճը զայպ էթմէք տախի միւմքին
տիր : «Սէնտէ պուլունանը գավի թութ ,
օլմայա քի թաճընը պիր զայրիսի ալա» :
Վահ . 3. 11 : Տէմէք քի տախմ քէնտի թա-
ճընը զայպ էտէպիլիր :

7. Հէր քէսէ հէր թաճ վէրիլմէզ , իլլա

հէր քիմ հէր հանկը թաճ իչիւն իգթիտար
վէ լիյագաթ կէսութէրէպիլմիւ իսէ , օնա-
օ թաճ վէրիլիր : Թէճրպէտէ թէհամմիւ
էտէնէ հայաթ թաճը : Յակ . 1. 12^o : Ցիհա-
աը ճէհա էտէնէ սալահ թաճը վէրիլիր :
Բ Տիմ . 4. 7 , 8 , վէ զայրի : Հէր քէսէ ա-
մէլէրինէ կէօրէ միւգեափաթ վէրիլէմէք
տիր : Վահ . 22. 12 :

8. Պիրինին թաճը տիկէրինէ վէրիլէպի-
լիր : «Օլմայա քի թաճընը պիր զայրիսի
ալա» : Վահ . 3. 10 : Նասըլ քի Վաշթինին
թաճը նօթիրէ կէտի եսթ . 1. 11 , 19 . 2.
17 : Յուղանըն մանսըպընը պիր զայրիսի
ալաը : Ամալ . 1. 20 :

9. Պիր քիմսէ պիրտէն զիյատէ եախօս
ճիւմէ թաճլարը ալապիլիր : Պօղոս Ռէ-
սուլ՝ հայաթ թաճընը , սալահ թաճընը ,
ճէլալ թաճընը վէ զայրի թաճլարը ալա-
ճազը մալիւմ տիր : Վահ . 2. 10 : Բ . Տիմ .
4. 7 , 10 : Ա Պետ . 5. 4 :

Պիրիսի տէյէպիլիր քի պիր պաշա պիր
թաճ քեափի տէյլի մի , տիկէրէրի նէ եա-
փանագ : Իլք պազըշտա էօյլէ տէւշիւնիւ-
լիր , լաքին սէմատա մէտէիյէ խըզմէթ-
լիր վէ հանդկուլիր օլաճագ , «Օ զէման
հէր քէսին մէտօի Ալլահաւան օլաճագ աըր»
Ա Կորն . 4. 5 : Հէր հանկը սընփա մախ-
սուս մէտէիյէ օլուր իսէ , օ սընփա մախ-

սուս եռւնիփօրմա վէ թաճ իլէ հուզուրա
կէլիբրէք: Պիր միւմին պիր գաչ սընֆլար
իշխնտէ օլապիլիր: Զէմինտէ պիրէ էն ֆա-
գիր քիմսէ կիրակիլիք եա վիզիթա իշխն
տահա էյի էլպիսէ վէ պաշլըգ ստգլայօր.
եա սէմտ նէ՛ ճէլիլ հալ վէ մահալ ալըր:

10. Թաճլարըն վէրիէճէյի զէման գար:
Զէմինի թաճլար թապիի զէմինտէ իքէն
վէրիլիր: Ահարոնա քէհանէթ թաճը,
(Խուր. 28. 36. 29. 6), Դաւիթէ միւլիւ-
թեանէ թաճ (Մէզ. 21. 3: Ա. Թէզ. 20. 2),
զէմինտէ իքէն վէրիլտի: Սէմագի թաճ.
լար իսէ Յիսուսըն իքին ճի կէլիշխնտէ վէ-
րիէճէք տիր: «Պէնիմ իշխն սալահ թաճը
հազըր տըր, անը օլ ատիլ Հաքիմ Բապպ
օլ կիւնտէ... վէրէճէք տիր»: Բ Տիմ. 4.
7, 8: «Սանա սալիւլէրին գրյամէթինտէ
միւքեափաթ էտիլէճէք տիր»: Ղուկ. 14.

14: Օլ կիւնէ գատար վէֆաթ էտէնլէր
ճէննէթէ կիտիպ սաստէթ կէօննիյօրլար,
լաքին միւքեափաթ վէ թաճլարա նախէ¹
օլմայօրլար: Անձագ Քրիստոսըն կէլիշխ-
տէ սալիւլէրին գրյամընտա նախլօլուրլար:

11. Թաճլարըն շարթլարը գար: Ճէր
հանկը թաճա նախէ օլմագ իշխն օ թաճըն
շարթ վէ մաթլուպաթընը իթմամ էթմէք
կէրէք տիր: Շէօյլէքի ճէր քէս հանկը թաճըն
ալանաղընը պուրատա իքէն անլայապիլիր

հէմտէ մէջգ էտէրէք անլամագ լազըմ ալըր:
Պու խուսուստա իլէրիտէ մէջգ էտէճէյիզ:

12. Թաճլար իլէ տիկէր միւքեափաթ-
լար տախի վար ալըր: «Իշթէ թէզ կէլի-
րիմ, վէ ճէր քէսէ քէնտի ամէլինէ կէօրէ
վէրմէք իշխն միւքեափաթըըմ եանըմտա
ալըր»: Վահ. 22. 12:

Յիսուս պու խուսուստա մուայյէն նուր-
լար վէրմիլ տիր: Շոլ տաղտաքի իլք վա-
զընտա շու նուրլարը ալըրըզ.—

(ա) «Սէմագաթտա էճրինիզ չօգ ալըր»:
Մաթ. 5. 11, 12: Սէմագաթ էճր նէրի տիր,
լաքին ճէր քէսէ ճէր չէյ այնի տէյիլ, պա-
ղըլար ազ պտղըլարտա չօգ էճր ալըրլար:
Պու վատ՝ Յիսուսըն սէպէպինէ սիթէմ
չէքիպ թէտատի էտիլէն, եալան նէրէ ա-
լէյինտէ ֆէնտ սէօզ սէօյլէնիլէն քիմ-
սէլէրէ տիր:

(բ) «Սատագան կիզլիտէ օլա, վէ կիզ-
լիտէ կէօրէն Փէտէրին սանա ալանէն միւ-
քեափաթ էտէճէք տիր»: Մաթթ. 6. 1-4:
Պու կիզի միւքեափաթլար հէմ զէմինտէ
հէմտէ սէմատա ալանէն վէրիէճէյի ան-
լանըըր: Ա. Կորն. 4. 5:

(գ) «Քէնտինիզ իշխն սէմատա խազի-
նէլէր ճէմ էտինիզ»: Մաթթ. 6. 20: Միւ-
մին զէմինտէ իքէն սէմատա խազինէ,

հաթթա խազինէլէր ճէմ է տէպիլիր իմիշ։ Նիշէլէր վար քի անճադ խէլաս պուլուադ կիւնհաւ սէմայա եէթիշիրլէր։ Լաքին նիշէլէրտէ սէմայա եէթիշտիքլէրինտէ, քէնտիլէր իշիւն ճէմ էտիլմիշ հազըր խազինէլէր պուլուրլար։ Վահ. 14. 13.։

(գ) Թէքքար Յիսուս տէմիշ տիր. «Հէր քիմ պու քիւչիւքլէրտէն պիրինէ չայիրտ սըֆէթիյլէ եալընըզ պիր քեասէ սողուդ սու իշիրիրսէ հագիգաթէն սիզէ տէրիմ քի ոլ քիմսէ էճրինտէն ասլա մտհրում օլմայաճագ տըր»։ Մատթ. 10. 42.։

(ե) Քէջա, «Պիզ հէր շէյի թէրք էտիալ սանա թապի օլտըգ, իմտի նէյէ մալիք օլուրըզ տէյէն Պետրոսա ճէվապէն Յիսուս տէտի. «Հագիգաթէն սիզէ տէրիմ քի սիզ պանա թապի օլանլար թէքքին ի ճէտիտաէ, իպն իւլ ինսան քէնտի ճէլալի թախթընտա օթուրտըզը զէման սիզ տախի օն իքի թախթար իւզերինտէ օթուրուպ՝ իսրայէլին օն իքի ուպթընա հիւքմ էտէնէքսինիզ։ Վէ հէր քիմ խանէլէր եա պիրատէրլէր եա հէմշիրէլէր եա փէտէր եա գալիտէ եա զէվճէ եա էվլատ եա թարլաւար պէնիմ իսմիմ իշիւն թէրք էթմիշ օլուր իսէ, եիւզ գաթընը ալաճագ ճէմ էպէտի հայտթա վարիս օլաճագ տըր»։ Մատթ. 19. 27—30.։

(զ) Պողոս ըէտուլ տէյօր. «ԱԷմավաթտա ալա վէ պագի պիր մալինիզ մէվճուտ օլտուղընը պիւէրէք էմվալինիզին եազմա օլունմասընա մէսէրբթէլէ բազի օլտունըզ ։ Իմտի ազիմ միւլեաֆաթը օլան պու իթիմատընըզը թէրք էթմէյինիզ»։ Իպր. 10. 34, 35.։

(է) Ենճամ Յիսուս տէյօր. «Իշթէ թէկ կէլիրիմ վէ հէր քէսէ քէնտի ամէլինէ կէօրէ վէրմէք իշիւն միւլեաֆաթըըն եանըմտա աըր»։ Վահ. 22. 12.։

Իմտի խէլաս ինայէթտէն տիր, անճադ իմանլէ էլտէ էտիլիր։ Եփս. 2. 5. 8.։ Իճռէթ իշէ կէօրէ տիր։ Ա Կորն. 3. 14.։ Միւլեաֆաթ վէ թանձար իսէ ղալէպէյէ կէօրէ տիր։ Վահ. 2. 10.։

Պու նուր վէ հազիգաթլարը անլայըպ ինանանլար կէրէք տիր քի զէմինտէ իքէն սէմա իշիւն եաշայլպ իւկէրէք, շու զըսսա էօմրտէն էօթէտէ էպէտիլիքտէ կէօնէնմէք իշիւն իւճրէթ, խազնէ, ալա վէ պագի մալ վէ միւլեաֆաթ հազըրլայալար։



ԻՒՃՐԵԹ ՎԵ ՄԻԼԻՔԵԱՅԱԹ

ևորք թեզ կելիրմ վէ ներ բնակ բնակի ամելինէ
կեօք պէմէք իշին միւլեամարը եանըմա տրե։
Վահ. 22. 12։

Թաճլար հագգընտա օքան մէշզի էյի
անլամագ իչիւն ինսանըն իհթիյաճընը,
ամէլլէրինի վէ զալէպէսինի, հէմ աէ Ար-
լահըն իհօսն, իւճրէթ վէ միւլքեաֆաթըը-
նը պէրապէր մէշզ էթմէք լազըմ տըր։

1. ինսան խալդ օլունմասըլէ պէրա-
պէր տահիմա իհթիյաճտա տըր։ Բուհու,
մանը վէ ճէսէտի Ալլահըն նուր, սըհհէթ
վէ նիմէթլէրինէ միւլքան տըր, հէմ աէ
տաէմ պիլսէ եա պիլմէսէ, հէր ան պուն-
լարը ճապա կէօնէնիյօր։

Ալլահ Ալլիդ վէ Քէրիմ օլազը իչիւն
պիլսա ֆարգ սալին վէ կիւնահքեարա,
ինսան վէ հայվանաթա, ճիւմլէ մախլու-
գաթա եաշամալարը իչիւն լազըմ օլան
հէր նէվ նիմէթ վէ պէրէքէթլէրի իհսան
էտէր։ Մէջ. 104. 27. 145. 15, 16. Մտթ.
5. 45. Պունտա իգթիտար, հագգ վէ լի-
յազաթ արանըլմազ, իւլա Ալլահ՝ Ալլահ
օլազը իչիւն Քէնտի մախլուգաթընըն
իհթիյաճընը տօլառուրը։

2. կիւնահքեար վէ հէլաքա մահքիւմ
օլան պէշէրիյէթէ ինայէթ, կիւնահլար

աֆվը, խէլտա վէ էպէտի հայաթ ատխի
ճապա օլարագ Ալլահըն իհսանը տըր։
Պունտա տախի իգթիտար, հագգ վէ լի-
յազաթ արանըլմազ, զիրա հիշ պիր ժիմ-
սէտէ պու պէօյիւք ինայէթէ իգթիտար,
հագգ վէ լիյազաթ եօգ տըր։ Իմտի խէ-
լաս վէ էպէտի հայաթ սալթ ինայէթտէն
տիր, անճագ քի ինսանտան իմանլէ գա-
պուլ էթմէսի թալէպ օլունըր։ Յօվհ. 3. 16։

3. ինսանա՝ էմէյինէ կէօրէ իւճրէթ
հագգ տըր։ «Իշմի քէնտի իւճրէթինէ
միւլքահագգ տըր»։ Ղուկ. 10. 7. «Խար-
ման տէօյէն էօցիւզիւն աղզընը պազլա-
մայասըն»։ Ա Կորն. 9. 9. Իմտի հէր ա-
տէմ շու զէմինի էօմրտէ՝ չէքտիյի էմէք,
իւլէտիյի իւ վէ ամէլլէրինէ կէօրէ կէրէք
զէմինտէ կէրէք ախրէթտէ իւճրէթ ալմալը
տըր։ Լաքին պիր քիմսէ քիմ իչիւն իշ-
լէմիշ իսէ, իւճրէթի անտէն ալաճագ
տըր, քի պունլար իշիյէ թագսիմ օլու-
նըրլար։ «Քէնտի թէնի իչիւն էքէն՝
թէնտէն հէլաք պիչէճէք վէ Բուհ ի-
շիւն էքէն՝ Բուհտան էպէտի հայաթ պի-
չէճէք տիր»։ Գաղ. 6. 8. Տիւնետա էք-
սէրիյէթ Շէյթանա խրտմէթ էտիա անըն
իշիյէ մէշզուլ տըրլար։ Իմտի իւճրէթ
եա միւլճագաթլարը ատխի օնա կէօրէ օլ-
մալը տըր։ Օ հալտէ կիւնահ իշլէյէն կիւ-

նահըն իւճրէթինի ալմալը: «Կիւնակըն վերտիյի իւճրէթ էօլիւմ աիր»: Թօմ. 6. 23: Ալլահըն հէյքէլինի պօզանըն իւճրէթի պօզուլմագ ալըր և Ա. Կորն. 3. 17: Եօլաւուլըդ էտէն շիւպէսօիք պիր եէրէ եէթիշէնէք: Անըլը ալըր քի նիչէլէր Շեյթանա թապի օլարագ ճէհէննէմ նօլունտառ եիւրիւյորիար: Էյէլ տէնիւպ աօղրուլմագւար իսէ, էնճամ օլ նօլուն նէթիճէսի օլան ճէհէննէմէ եէթիշէնէքէր տիր: Էօմրիւն նիւմէտ էմէք վէ զահմէթլէրինտէն սօնրա իւճրէթ վէ նասիպլէրի անճագ զազապ, ազագ վէ էպէտի հէլած օլաճագ ալըր:

Թապատ թապի օլուպ՝ Անըն իշխւն էմէք չէքնլէրէ տախի իւճրէթ վագ օլունմըշ ալըր: Վագատ խիւգաթ հագգրյլէ, հէմտէ ֆիտիյէ իլէ օլան խէլաս զանունըլէ ինսան քէնտի Խալիդ վէ Խէլառքեարը իշխւն եաշայըգ իշլէմէյէ պօրճուռ ալըր, լաքին Ալլահ իւճրէթլէմէյի վատ էյէմիլ տիր: Եյէր պիր քիմսէնին պինա էթափիի իշ գալըր իսէ, էնրինի աւաճագ»: Ա. Կորն. 3. 14:

Իւճրէթիէրին տախինէվլէրի վար ալըր, (ա) Զէմինաէ իթէն վէրիէն իւճրէթ վար: Ատատ 18. 31: Դան. 5. 17: Նիչէլէր միւմին տէյիլ տիր, սէմայա կիթմէյէմէք, լաքին էյի ատէմ տիրլէր վէ Թապալընքի-

լէրէ էյիլիք էթմիշլէր: պիր գատէն սուեա սախր իջբամլար էթմիշ տիրլէր: Բապպ անլէրէ գէմինտէ իթէն իւճրէթ վէրիր: Մատթ. 10. 41. 42: Ֆուգարայա պագան զէմինտէ սասատէթլի օլաճագ: Մէզ. 41. 1—3: Մատէմ քի Ալլահ իշխւն վէրմիշ, Ալլահ զէմինտէ իւճրէթ վէրիր: (բ) Սէմատա վէրիլէն իւճրէթ տախի վար: Նիչէ աէֆա միւմինին էմէքլէրի կէօրիւն մէզ վէ իշլէրի իւճրէթլէնէնէք եէրտէ, սիթէմ վէ թէատափիյէ տիւչար օլուր: Անէր իշխւն թապպ տէյյօր: «Մէմագաթաւ էնրինիզ չօգ տըր»: Մաթ. 5. 12: Պիր սօղուգ սու իշխուրէն պիրէ էնրինտէն ասլա մահրում օլմայագ տըր: Մաթ. 10. 42: «Օ զէման հէր քէսին մէտհի Ալլահատան օլաճագ»: Ա. Կորն. 4. 5: (գ) Իւճրէթ իշէ կէօրէ օլաճագ: Թապպ՝ օն մընա գազանանա օն շէնը, պէշ գազանանա պէշ շէնը իւզէրինէ հրէքիւմէթ վատ էտիյօր: Ղուկ. 19. 16-19: (ե) Իւճրէթ՝ վէրէնին րիզասընա: կէօրէ էմէքտէն զիյատէ օլապիլիր: Պիր սաաթ իշլէնէ պիր կիւն իշլէյէն գատար վէրիրսուէ զիմսէ իթիրազ էտէմէզ, Մատթ. 20. 10-18: Իմոի ազ վէրիմէզ, ամմա ֆազլա վէրիմէսի մէմուլ: (ի) Իւճրէթտէն մահրում գալմագ միւմքին: Այէյէր պիր քիմսէնին պինա էթափիի իշ գալըր իսէ,

Էնթինի ալաճագ . էյէր պիր քիմոէնին իշխ եանար իսէ , զարար կէօրէնէք» : Ա. Կորն . 3. 14, 15: էմէք չէքիպ պինտ էթմիւ , լաքին պօշտ կիթմիւ :

Ինսանըն կէօնէնէնէյի շէլլէր . (ա) իհասան , (բ) իշինէ կէօրէ իւճրէթ , (գ) Ղաւէպէյէ կէօրէ միւքեաֆաթ առը :

ԴԱԼԷՊԵԼԵՐ ՎԵ ՄԻՒԲԵՍՖԱԹԼԱՐԸ

Տիւնեա պիր ճիւատ մէյտանը աըը , Մատոր ալէմտէ նէր քէս ճէհտ էտիյօր : Պազրւար եէզմիր թէայիւ շէրինի էլտէ էթմէք իշիւն . պազրւար միւսթազէլէրինի թէմին էթմէք իշիւն , պազրւար տահա չօգ սէրվէթ եղղմագ իշիւն , նիշէլէր տէ պաշդալարտ խըտմէթ վէ եարտըմ էթմէք իշիւն ճէհտ ու զայրէթ էտիյօրլար : Պէօյլէ տախի րուհանի ալէմտէ ճէհտ լազըմ աըը : «Մէլէքիւթ իւս սէմազաթ ճէպը օլունըր , վէ ճէպպարլար անը զապթ էտէրլէր : Մատթ . 11. 12. Պազրւար վար քի թէն պէլ , պիգայտ օլուպ՝ իանէ իլէ եաշամագ իսթէրլէր : Պազրւար անճագ իւճրէթ իշիւն . պազրւար իսէ իւճրէթտէն ֆազլա միւքեաֆաթա նախլ օլմագ իշիւն ճէհտ էտէրլէր : Ռուհանի էօմրտէ տախի պէօյլէ տիր : Նիշէլէր տիւնեա վէ կիւնահ զալնթընտա տօղրու կիտէր իքէն , իսթէրլէր

քի իանէ կիպի Ալլահ քէնտիէրի զօր իէ մէճզուրէն իսէլաս էթսին , Պազրւար տա անճագ իսէլաս պուլմազլէ գանաաթ էտիպ սալթ ճէննէթէ եէթիչպիմէջի քեափի սայարլար , լաքին նիչէլէր տէ ինայէթտէն սօնրա իւճրէթէ , իւճրէթտէն սօնրա միւքեաֆաթ վէ թաճա , ճէլալտան ճէլալ եիւքսէլմէք իշիւն ճէհտ էտիպ ղաւէպէ էօմրիւ եաշարլար :

Պազրւար տէրքի պէն իւճրէթ եամիւքեաֆաթ իշիւն տէյիլ , իլլա Փարզըմ օլտըլը իշիւն Ալլահը սէվիպ խըտմէթ էտէնէյիմ : Պունտա հագիզաթ վար . լաքին նօգսան աըը վէ պազրւար իշիւն տէ անճագ սէօզ տիր : Զիրա լազըմ օլան էն քիւչիւք խըտմէթի պիլէ եափմազլար : Տիկէր թարափտան հէր պիր խըտմէթլէրինէ տէ լայզըլնտան զիյատէ իւճրէթ մէյուլ էտէրլէր :

Ծու սահին տիր քի անճագ իւճրէթ վէ միւքեաֆաթ իշիւն րուհանի էօմրիւ եաշամագ վէ րուհանի իշիւնէք միւքինսիզ տիր . լաքին սապիթ վէ սալլամ հայաթ եաշայան տախի մութլագա զալիպ օլուպ միւքեաֆաթլանըր : Բապպ Յիսուս իսէլաս պուլմըլլարա ղաւէպէ վէ միւքեաֆաթ հագզընտա սէօյլէյիպ թէշվիգաթ վէրմիչ տիր : Յովհ . 16. 33: Բէսուլլար

զալիպ էօմր հագգընտա նէ՛ գատար ետա-
զարւար: էնճամ վահի քիթապընտա զա-
լէպէլէրի վէ անլէրին միւքեաֆաթլարը-
նը իճմալէն պուլուրըզ:

Ծու պիր նօգթայը տախի անլայալըմ
քի հէր զալէպէ այնի տէյիլ տիր. վէ հէր
զալէպէնին միւքեաֆաթլը այնի տէյիլ
տիր: Գողիսաթլը մաղլուպ էտէնի մէլիք՝
զէնկին էտիպ գըզընը վէրէնէք տէյու
վատ օլունըյօր: Ա. Միւլ. 17. 25: Յերու-
սիէրի վուրան, բէիս վէ տէրտար օլանագ
տէյու վատ օլունույօր: Ա. Թէվ. 11. 6:
իմտի պու նուր իլէ զալէպէլէրի վէ միւ-
քեաֆաթլարընը մէշգ էտէլիմ: Վահի
2 վէ 3 պապլարտա չէօյլէ պուլուրըզ:

Պիրինի՝ Մուհապպէր դալեպէսի, Քի-
միսէ եախօտ պիր միւմին էյի շէյլէրի օլա-
րադ եինէ տէ էվգէլքի մուհապպէթի թէրք
էթմիշ, արւշմիշ, շէմտանը եէրինտէն
գալտըրըլաճագ հալէ կէլմիշ իքէն. պիր
տէ Ռուհըն իխթարլառըլէ քէնտի հալընը
անլայըպ, նէրէտէն տիւշտիւյիւնիւ խաթ-
րա կէթիրէրէք, թէվպէ էտիպ էվգէլքի
մուհապպէթ ամէլլէրինի իշլէյէրէք շալէ-
պէ չալարսա, պունա միւհեաֆարին Ալլա-
հըն ճէննէթի օրթասընտա օլան հայար
աղանճանան եէմէք իհսան օլունաճագ
աըը: Վահի 2. 1—7:

Իիիննի՝ Սատագար դալեպէսի: Քիլիսէ
եախօտ պիր միւմին Ռապպ իչիւն չօգ
շէյլէր չէքէրէք թէնրիպէ, հապս վէ մու-
գայագատա էօլիւմէտ տէյին սատագաթլէ
դալիպ օլուրսա, միւքեաֆաթլէն հայար
քանը վէրիլէնէք վէ իիիննի եօլիւմտէն զի-
յան չեմմէյէնէք տիր: Վահի 2. 8—11:

Իւշիւննի՝ Շենիսլիք դալեպէսի: Քիլիսէ
եա պիր միւմին Շէյթանըն թափթը պու-
լունան եէրուէ օլու պիլէ, Յիսուսըն իս-
մինի գագի թութարսա, Շէյթանըն սա-
քին օլուզը եէրտէ պիլէ սատրգ զալա-
րագ, շէհիտիյէ բազի օլուպ իմանը ին-
քեար էթմէզզէ, Բաղատամըն թալիմինէ,
Նիկողակուրը թալիմինէ զալիպ օլուր-
սա, միւհեաֆարը մահֆուզ միննտէն եեմէն
վէ պիր պիյազ քած ալմագ աըը քի իւզէ-
րինտէ քիմունին պիլմէտիյի պիր եենի
խմ եազրւը աըը: Վահի 2. 12—17:

Տեօրիւննի՝ բալիմար դալեպէսի վէ
միւքեաֆաթլը Մէկէիրը վէ սապան եր-
ազըզ տրը: Քիլիսէ եա պիր միւմին զէլա-
լէթ թալիմէլէրինէ, Շէյթանըն տէրին ու-
մուրընա զալիպ օլուպ, մալիք օլուզընը
Յիսուս կէլինճէյէ տէյին գագի թութարսագ
Յիսուսըն ամէլլէրինի նիհայէթէ տէք հըգի
էտէրսէ, միւհեաֆարին միւէթլէր իւզէ-

բինէ նիւիթմեր վէ սապահ երլօրզը վէ-
րիւէճէք։ Վահի 2. 18—29։

Պետիննի՝ Գուտսիկէր դալեպէսի։ Քիլիսէ
եա միւմին իսմինի տիրի սագլայատպիլիր
իսէ, ույանըգ օլուպ գուվզէթլէնիր, ա-
մէլլէրինի Ալլահըն հուզուրընտա միւքէմ-
մէլ կէսութէրէպիւիր վէ էւպիսէինի քիր-
լէթմէյէրէք զալիպ օլուր իսէ, միւեա-
թարէն պէյազ էլպիսէ կիյէրէք Յիսուս
իլէ պէրապէր կէզէճէք, իսմի հայաթ քի-
թապընտա օլուպ, Փէտէրին վէ մէլէքլէ-
րինին հուզուրընտա իսմի իզրար օլունա-
ճագ տըր։ Վահի 3. 1—6։

Ալըննը՝ Քիլամ դալեպէսի։ Քիլիսէ եա
պիր միւմին Յիսուսըն վէ սապընըն քէ-
ւամընը հըֆզ էտիպ իսմինի ինքեար էթ-
մէյէրէք, քէնտինտէ պուլունենը գավի
թութարագ զալիպ օլուր իսէ, միւեա-
թարէն Բապպ անըն էօնիւնտէ պիր աչըգ
գափու գոյանագ, նէյթանըն ճէմաթըը-
նը անըն այսագլարը էօնիւնտէ սէճտէ
գըլտըրաճագ, անը սէվտիյինի պիլտիրէ-
ճէք, պիւթիւն տիւնեա իւզէրինէ կէլ-
մէթաէ օլան թէճրիպէ սասաթընտան գուր-
թարաճագ, (հավայա թէֆ էտէճէք), Ալ-
լահըն հէյքէլինտէ տիրէք եափաճագ,
անըն իւզէրինէ Ալլահըն իսմինի, եէնի

երուսաղէմին իսմինի վէ Քէնտի եէնի
իսմինի եազաճագ տըր։ Վահի 3. 7—13։

Եէտիննի՝ Բապպ իլէ միւլագար ղալե-
պէսի։ Քիլիսէ եա պիր միւմին սըճագ
օլուպ գալ օլունմըշ ալթուն վէ պէյազ
էլպիսէ սաթըն ալըրսա, կէօզէրի կէօրիւր
օլուպ՝ գափուօընը չալան Բապպըն սէսի-
նիիշտէրէք գափույը աչարսա, Անըն իլէ
միւլագաթա կիրիպ Անընլէ, Օ տա քէն-
տիսիյլէ ախշամ թաամը էտէն թէֆագաթ-
տա օլարագ զալիպ օլուրսա, միւեաթա-
րէն Յիսուս անը Քէնտիսիյլէ պէրապէր
թախթտա օթուրտաճագ։ Վահ. 3. 14—22։

Իշպու զալէպէլէրի վէ միւքեաֆաթ-
ւարընը Բապպ էվգէլճէ եազաըըմըշ վէ
Ռուհըլէ քիլիսէլէրէ հէմ գոււղաղը օլան
հէր քիմսէյէ սէօյլէյօր, թաքի հէր քէս
շիմտիտէն հալա պուրատա իթէն հազըր-
ւանըպ, Բապպ Յիսուսը ճէլիւ կէլիշինտէ
գարշըլայա։

ԹԱՅԼԱՐ ՎԵ ՇԱՐԹԼԱՐԸ

«Գիր քիմսէ ... գանուն իւզրէ կիւրէւմելին-էէ, թաճա նախլ օլմագ», Բ Տիմ. 2. 5.

Հէր քէս թաճա նախլ օլմագ իսթէր, լաքին եա թաճ էօմրիւ հագգընտա նուրը օլմատըլընտան, եա թաճլարըն շարթ վէ զանունլարընը պիլմէտիյինտէն, եատա շարթլարընա րազի օլամատըլընտան նախլ օլմագ, եախօտ դայպ էտէր:

Ք. Մուգատտէս խաչ հագգընտա սէօյ-էտիյի կիպի, թաճ հագգընտա տախի փէք մուայյէն եազմըշ տըր. քի պիէլիմ, սայ էտէլիմ վէ շարթլարընը իթմամ էտէրէթ նախլ օլալըմ: Ք. Մուգատտէս եէտի թաճ-լար հագգընտա խապէր վէրիր: (ա) Տիքէն թաճ, (բ) Ֆանի թաճ, (գ) Հայաթ թաճը, Սալահ թաճը, (հ) Իֆթիխար, մէսէր-ըէթ թաճը, (լ) Ալթուն, միւլիւքեանէ թաճ, (է) Ցէլալ թաճը:

Պունլար տախի իքիյէ թագսիմ օլու-նըր, ֆանի օլան վէ ֆանի օլմայան, զե-մինէ ախտ վէ սէմատա վէրիլէնէթ թաճ-լար: Պունլարտան տիքէն թաճ վէ ֆանի թաճ մուզագգաթ օլանլար տըր: Պագիլէ-րի սէմայա ախտ վէ ֆանի օլմայան թաճ-լար տըրլար: Իմտի հէր պիր թաճը այրը-ճա վէ շարթլարըլէ մէշգ էտէլիմ:

Ա. Տիքէն րան. Յովէ. 19. 2-5.
Տիքէն րան, խաչար վէ րան-
լար արասրնա հիօփիրիւ տիր:
Տիքէն թաճը Յիսուսըն պա-
շընտա կէօրիւյօրըզ:



Պիր պագար իսէն տիքէնտէն տիր, իմտի խաչ տըր, ճիւմլէ էլէմ էզիյէթ վէ խաչլարըն մէճմոււաօը տըր: Տիքէր թա-
րափատան պագար իսէն թաճ տըր. զիրա
թաճ շէքինտէ վէ պաշա գօնոււլըզ: Օ
հալտէ ճիւմլէ թաճլարըն իւքի վէ քէօքիւ
տիր: Իմտի տիքէն թաճ, խաչլար վէ
թաճլար օրթասընտա պիր քէօփիրիւ եա-
փար վէ խաչտան թուճա կէմէթ իսթէ-
յէն հէր միւմին պու քէօփիրիւտէն կէմէ-
լի տիր: Յիսուս քի ճիւմլէ թաճլարըն
սահիպի վէ միւմինլէրինի թաճլայաճագ
օլան տըր: Ճիւմլէ իզգէթ ու ճէւալա լա-
յըգ իքէն ազիզ պաշընը տիքէն թաճ ալ-
թընտ էյտի: Էնճամ ճէլալ իլէ կէլիշինտէ
պաշը իւզէրինտէ չօգ թաճլար իլէ կէօ-
րիւնէճէթ (Վահ. 19. 11-13) լաքին գէ-
մինտէ իքէն ու իլահի պաշտա իւք կէօրիւ-
նէն թաճ տիքէն թաճ իտի:

Տիքէն րանըն մանասը՝ Ալլահատան եիւք-
սէթ տավէթ, մէզգի վէ նիշանկեահը օ-
լանլար, հազիգի հիւբմէթ, իզգէթ վէ թա-

ճա լայրգ իքէն , ատէմէկրին հասէտ էտիպ
տէ թանըմայրագ թակիր վէ իսթիկա
իլէ թասացգ էթմէկրի տիր . Պու մէշգ-
տէ պազը քիմսէւրի նիմունէ տէյիւ զիքը
էտէլիմ քի անլէր պու նէվ հասէտ , իս-
թիկա վէ հագարէթէ օղբայաբագ , էն-
ճամ թագլանմը տըրլար :

Յովսիփ սէմազի ըիւյա իլէ մէլիք օլա-
ճաղընը Ալլահատան անլամըշ , պիրատէրլէ-
րի իսէ հասէտ էտէրէք , տիքէն թաճ էօր-
մէյէ պաշլամըշլար : « Ի՞թէ ըիւյա սահիպի
կէլիյօր » տէյէրէք անը իսթիկա էտիպ
եկւքսէք թախթ եէրինէ չուգուր գույու-
յա աթաղլար : Մէլիք օլմագ եէրինէ էսա-
րէթ ետ քէօւէլիյէ սաթաղլար : Լաքին
էնճամ Յովսէփ մէլիք օլտու :

Մովսիս՝ Ալլահըն քէջիյաթըլէ քէն-
տի տավէթինի վէ միւքեաֆաթընը ան-
լամըշ , հէմտէ զագֆիյէթէ , օլ կէօրիւն-
մէյէն Զաթը կէօրիւր կիպի սէպաթ էթ-
միշ : Խպր . 11. 24—27 :

Տիկէր թարաֆտան տէրհաւ « Քի՞մ սէնի
իւզէրիմիզէ ըէիս վէ զատը նասագ էյլէտին
տէյէրէք , իսթիկա իլէ տիքէն թաճ էօ-
րիւմէյէ պաշլամը : Խուր . 2. 11-14 : Աճա-
իպ տիր քի Մովսէ՝ պէն ըէիս վէ զատը
իմ տէմէմիշ , լաքին թանըմայըպ թահիգիր
էտէն , իսթիկա իլէ տէ օլսա օլ իսմի վէ-

րիյօր , վէ տիքէնլի տէ օլսա , թաճըն սա-
հիպի իտիյինի վէ օլ մէվգինին ատէմի
իտիյինի թասատըգ էտիյօր :

Դաւիր՝ Ալլահըն ինթիխապըլէ վէ փէյ-
զամպէրին մէսնիլէ տավէթինի , մէլիք
օլաճաղընը անլամըշ : Լաքին տէրհաւ պի-
րատէրլէրի անը թակիրլէ « Սէնին ֆիք-
րինի վէ գալպիյին ֆէսատընը պիլիրիմ
սէն մութլագա ճէնկի սէյր էթմէք իչիւն
էնմիշոյն » տէյէրէք տիքէն թաճ էօրմէյէ
պաշլատըլար : Գողիաթ անը իսթիկա վէ
թակիր էտէրէք պէն քէօփէք մի իմ , քի
սէն պանա տէյնէթէ կէլիրսին տէտի : Ա
Միւլք . 17. 26—28 , 40-44 : Լաքին Դաւիթ
իսթիկա վէ հագարէթի էկէմմիյէթէ ալմա-
յարագ զալէպէյէ եեթիշտի : Մէլիք Սա-
ւուդ չօգ տէփա Դաւիթի իսթիկա , թահ-
գիր վէ թագիպ էյլէմիշ , եինէտ իսթէմէ-
յէրէք մէլիք օլաճաղընը թասատըգ էյլէմիշ
օլտու : Դաւիթ տէ էնճամ մէլիք օլտու :

Մուրբի . հսարէթ զէմանընտա փութ-
փէրէսթ տիյարտա անճագ Ալլահա սէճտէ
ու իսպատէթին շահիտի օլմագ իւզրէ սա-
պիթ տուրուր իքէն , Համան անը թահզիր
լէ ասմաղա թէշէպպիւս էյլէտի : Լաքին
էնճամ մուրթքէ Համանըն մէվգիսինէ
կէչտի : Եսթ . 3—9 պապլար :

Յրսուն՝ ձէլալին Ռապպը , հագիգաթէն

Պապկ իւլ էրպապ վէ մէլիք իւլ միւլութ
նէրէտէն կէլտիյինի վէ նէրէյէ կէտիյօր իւ-
տիյինի պիլէն Զաթ, «Քէնտինին քինէ կէլ-
տի վէ Քէնտինին քիլէր Անը գապուլ էթ-
մէտիլէր»: Յովհ. 1. 10: Էնճամ, միլլէթ,
մէզէպ, կիւքիւմէթ պիրլէշիպ անը բէտա-
էթտիլէր: Վէ Անը մէլիք իսմիյլէ իսթիհ-
զա էտիպ, Անա զըրմըզը իսիւաթ կիյտիր-
տիլէր, պաշնա տիենլերտէն պիր բան
գուըլար: Սալ էլինէ գամըշտան պիր ա-
սա վէրտիլէր, վէ ասկէր պէօլիւյիւ Անըն
էօնիւնէ տիզ չէօքիւպ սէլամ սանա, էյ
Եէնուտիլէրին մէլիյի տէյէրէք Անը իսթիհ-
զա էթտիլէր, վէ իւզէրինէ թիւքիւրտիւք-
տին սօնրա, գամըշը ալըպ պաշնա զուր-
տուլար: Վէ Անը իսթիհզա էթտիփտէն
սօնրա... խաչա կէրմէք իչիւն կէօթիւր-
տիւլէր: Մատթ. 27. 27—31:

Տիքէն թաճնէ հագիգի մէլիյի իսթիհ-
զա էթտիլէր: Լաքին թաստըզ էթմիշ օլ-
տուլար քի Օ մէլիք տիր: Պիր կիւն Անը
չոդ թաճլարըյլէ կէօթէնէքլէր:

Յիսուսա իմանլէ թապի օլանլարա իս-
թիհզա իլէ խրիսթիան իսմինի վէրտիլէր,
լաքին հագիգի վէ շէրէֆիլ իսմ օլտու:
Ա. Մալ. 11. 26: Նիմտի տախի նիչէ միւ-
մինէրի իսթիհզա իչիւն սուրբ, փափազ,
պատուելի, առաքեալ տէրլէր: Եախօտ

և էնտէմի փրօթէսթանթ օլտուն, բուհնու
օլտուն, պիրատէր օլմուշսըն» տէրլէր:
Վագաա պունը իսթիհզա իչիւն սէօյլէր-
լէր վէ տիքէն թաճ կիպի կիյտիրիրլէր,
լաքին պունընէ թաստըզ վէ իլան էթմիշ
օլուրլար քի օլ քէմսէ, օ սընֆատան արը
վէ էնճամ էօյլէ րուհանի օլաճագ տըր:

Տիքէն բանըն տարբ վէ գանունլարբ:

1. Ալլահիսան տավերինի պիլմէլի: Զիթը
էթտիյիմիզ քիմսէլէր պու նէվ տիըլէր:
Ալլահան խուսուսի տավէթլէրի վար:
Պողոս բէսուլ պունը փէք մուայյէն պի-
լիպ տէյօր. «Ալլահն Յիսուս Քրիստոս-
տա օլան ալի տավերինին միւսապագար
նիւանը իչիւն մէնզիլէ տօղըու սէյիրտի-
րիմ»: Փիլա. 3. 14: Նիչէլէր Ալլահան
տավէթ անլամայարագ սիւրիւլէնիպ կէլ-
տիքէրի իչիւն տիր քի տէվամ էտէմէ-
յիպ կէրի տէօնէրլէր: Լաքին Բապպան
չաղըւմըզ օլանլար միւսապագաթնիշանը-
նը տախի անլամայարագ սապիթ գաւըրլար:

2. Տիքէն բան տավերի պիրապիր մէմուլ
կտիլմէլի տիր: «Յիսուս Քրիստոսատա թագվա-
ր իւզրէ էօմը կէշիրմէք իսթէյէնէրին ճիւմ-
լէսի տախի թէտատի կէօթէնէք տիր»:
Բ Տիմ. 3. 12: «Չիւնքի եալընըզ Քրիս-
տոսա իման էթմէք սէյիլ, անճագ Անըն

իշիւն էլէմ չէքմէթ տախի սիզէ իհսան
ոլունտու»: Փիլպ. 1. 29:

ին պէօյիւթ վէ խօշ մէմուլար սըրա-
սնտա իխթիյար Աիմոն Յիսուսը գուճագ-
ւայցպ «Թափիէլէրի թէնվիր իշիւն նուր,
վէ գավմըն հօրայէլէ շան օլմագ իւզրէ
հազըրլատըղըն խէլասընը կէօզլէրիմ կէօր-
աիւ» աէտիքտէն ունրա, «Իշթէ պու մա-
սում... ալէյհինտէ սէօյլէնիլէճէթ պիր ա-
լամէթ օլմագ իւզրէ գոնուլմըշ աըր: Վէ
սէնին քէնտի ճանընա տախի պիր գրլըն
կէչճէթք տիր» տէտի: Ղուկ. 2. 28—35:

ին զիյատէ մուհապէթ վէ խըտմէթ
զէմանընտա տիքէն թաճ մէմուլ օլունըր:
Յովաէփ պիրատէրլէրինի սէվիպ չէօլէր-
աէ արար իքէն, տիքէն թաճ պուլաը:

Մովսէս՝ քէնտի գավմընա խըտմէթ
էթմէյէ պաշլատըղը կիւն տէրհալ սէնի
քի՞մ թային էթտի տէյէրէթ գաչըրտըլար:
Փարաւոնըն հուզուրընա կիրիպ չըզար ի-
քէն, «Բապպ սիզէ նազար էտիպ հիւքմ
էյլէօին» աէտիլէր: Խուր. 2. 14: 5. 20, 21:
Պիրատէրի Ահարոն վէ չէմշիրէսի Մարիամ
քէնտի վասըթասըլէ մէվզի պուլմըշ ի-
քէն, պիրլէշիպ Մովսէս ալէյհինտէ սէօյ-
լէնտիլէր: Ատատ 12. 1—8: Մուհապէթ
վէ խըտմէթէ պէտէլ տիքէն թաճ:

Դաւիթ՝ Գողիաթը գաթլ իլէ պէօյիւթ

խըտմէթ էթմիշ իքէն, Սաւուզ հասէտլէ
վէֆաթը կիւնիւնէտէթ թագիպ եթտի:
Յիսուս՝ քէնտինինքիլէրի նիկայէթէ-
տէթ սէվմիշ վէ սօն տէֆա այագլարընը
ոլ միւպարէթ էլլէրի իլէ ելյզար իքէն,
պիրինին էլէ վէրէճէյինի, տիկէրինին ին-
քեար էտէճէյինի վէ սափրէրին քէնտինի
պրագըպ գաչաճագլարընը մէմուլէ խա-
պէր վէրիյօր: Իշթէ տիքէն թաճ:

ին պէօյիւթ զալէպէ վագթընտա աի-
քէն թաճ մէմուլ տըր: Յովնաթան Փի-
լիսթիլէրի վուրուպ զալէպէ չալմըշ իքէն,
Սաւուզ քէնտինին կիւնահնը աէրիսութը
էթմէյիպ, այնի կիւնտէ Յովնաթանը պիր
ազ պալ եէտիյի իշիւն էօլիւմէ մահ գիւմ-
լէ, զալէպէ թաճը եէրինէ տիքէն թաճ
եափըյօր իտի: Ա. Միւլ. 14. 31—44:

3. Տիբեն թաճա սիւիիւրի րազի օլմագ
լազըմ: Պազէն միւմին սիքէն թաճա րասթ
կէլինճէ, հագգընը տավա էթմէյէ թէճ-
րիպէ օլունըր, լաքին տարէ գանուն եա
հագգ զաիպ օլսա պիլէ թաճըն զաիպ օլ-
մամասը տըր: Մովսէս պիրատէրի վէ
հէմշիրէսինէ սիւքիւթ էթայիինտէ, Ալլահ
սէօյլէտի: Դաւիթ սիւքիւթլէ Սաւուզըն
տիքէն թաճընա րազի օլտու: Յիսուս
տիքէն թաճընա րազի օլտու: Յիսուս
տիքէն թաճ, եռուրուգ, թիւքիւթլէ
ալթընտա սիւքիւթ էյլէտի: Պօղոս տի-

քէնլի գամշըլարա տավա աչմաղա հագուցը օլտուղընը զիքը էյլէտի, լաքին սիւթիւթիւնէ բազի օլտու:

4. Տիեկն բան սկպար բալեալ էտեր: Զօգլար իշխն Ալլահն խուսուսի տագէթի վար: Լաքին պազըլար հիջ պաշլամայաւագ: Պազըլարտա պաշլամըլ իքէն, տիեկն թաճա բասթ կէլտօնիքլէրի կիպի սէպաթ էթմէյիպ զախիպ էտէրլէր:

Նոլ էպէտի հայաթ արայան կէնճ թէխսէ Յիսուս տէտի քի նէն վար իսէ սաթըպ տաղըտարագ կէլ պանա թապի օլ: Լաքին պու թէքլիփ քէնտինէ տիքէն թաճ կիպի կէլտի վէ բազի օլամատը: Պազըլարտա շայիրտ օլմըշլար իքէն, պու սէօզ աղըր տըր տէյիպ կէրի չէքիւտիւնը: Լաքին նէլէր զախիպ էթտօնիւնը:

Տիկէր թարափտան Յովսէփ տիքէն թաճա տայանամայըպ պիրատէրլէրինէ թապի օլսա իտի, ետիսօտ չոլ գարըյա ամին տէսէ իտի, Մուռթքէ պարի միլէթ խաթըր իշխն Համանա սէճտէ գըլմաղա բազի օլսա իտի, պէլքի օ վազթա կէորէ տիքէն վէ էզիյէթտէն գուրթուլուր իտիւնը, ամմա նէլէր զախիպ օլաճագ իտի: Լաքին սէպաթ իլէ Ալլահա սատըգ գալւարը վէ Ալլահ անլէր իշխն իւլէյիպ, թաճա եէթիւտիրտի:

Յիսուս տիքէն թաճ իլէ իսթինգա օլունըր իքէն, սէն մէլի՞քմիսին սիւտլընա սապիթ պիր ըուհիէ «կվզէթ» տէտի:

Պու կիւն տախսի Բագպատան խուսուսի տագէթ վէ խըտմէթի օլանլար բասթ կէլտիքիւրի տիքէնլի մուխալէֆէթ, հագարէթ վէ խթինզալարտա, հագիգաթաթա, մէպտէ վէ իւահի փրողրամա սէպաթ էտէրէք մուվաֆփուգ օլաճագ տըրլար:

5. Տիեկն բան թիհամմիլ բալեալ էտեր: Զօգլար հագիգաթ տէյիւ պիլտիքլէրի չէյլէրտէ սէպաթ էտէրլէր, լաքին թէհամմիւլ էտէմէտիքլէրի իշխն թաճը տա հագիգաթը տա զախիպ էտէրլէր: Նոլ իւն կէնճէր իմանտա սապիթ իտիլէր, լաքին աթէչէ թէհամմիւլ էտէմէյիպ տէ պարի պիր տէփա օլ սուրէթէ սէճտէ էթուէլէր իտի, պէլքի սօնրա եինէ Ալլահ աֆկ էտէր վէ իմանտա տէփամ էտէրլէր իտի, լաքին աթէշ իշխնտէ իպն Ուլլահ իլէ թէփագաթըն չէհատէթի վէ օլ ճէմաթտ Ալլահը պիլտիրմէք օլամայաճագ իտի:

6. Տիեկն բան սօնատէ սիվմէք բալեալ էտեր: Պազըլար տիքէնլէրէ սիւգիւթ էտէր, մէպտէսինտէ սէպաթ վէ թէհամմիւլ էտէր, լաքին գահմէթ վէրէնլէրի սէվէմէզ, պուզզըռուհ ույանըր, քի եինէ թաճ վէ միւքեափաթը զախիպ էտէր:

Յովսէփ նիհայէթէտէք սէվտի, հաթւթա պիրատէրլէրի քէնտի քէնտիլէրինէ աֆղ էտէմէմիշ իրէն, քէնտիսի անլէրէ աֆղ էյլէյիպ աղլամը: Դաւիթ հէր ճիհէթիւ Սաւուղա մուհապպէթ վէ հիւրմէթ տէ տէվամ էտիպ էսիրկէմիշ վէ վէֆաթընտա մուհապպէթ մէրսիյէսի եազմը: Ռապպ Յիսուս քէնտինի էլէ վէրէճէք, ինքեար էտէճէք վէ պրազը գաչաճագ ոլան շայիրալէրինի նիհայէթէտէք սէվտի: Յիսուս Պետրոսա սիւալ էտիյօր. «Աէն պէնի սէվէրմիսին», լաքին Պետրոս Յիսուսա՝ սէնտէ պէնի սէվէրմիսին տէյիւ սիւալ էթմէյօր, չիւնքի Անտէ թէպալիւաթ եօդ: Յիսուս՝ տիքէն թաճ էօրէն վէ քէնտինի խաչլայան ասքէրլէր իչիւն «Եյ Փէտէր, անլէրէ աֆղ էյլէ, զիրա նէ եափառըլարընը պիլմէզլէր» տէյիւ տուա էյլէտի: Ստեփաննո՞ւ պիլէ պիլէ քէնտինի թաշլայանլարիչիւն «Եա Ռապպ, պու կիւնահը անլէրէ սայմա» տէյիւ ֆէրկատ էթտի: Հազիգի մուհապպէթ՝ տիքէն վէ թաշլարան թաճ ալթընտա եինէ սէվէր:

7. Տիէն թաճ տէվամէր թալեպ եսեր, Պազըլար պիր միւտտէթ պու շարթլարա կէօրէ տիքէն թաճ թաշըրլար, լաքին արգասւընտան աղըր խաչը կէօրտիւ քլէրինտէ օմուզլարընը սիւփիպ թաճը տա

եռվարլարլար: Հալպուքի Բապպ տէյօր. «Էօլիւմէ տէյին սատըգ օլ, պէն տախիսանա հայաթ թաճընը գէրիրիմ»: Վահ. 2. 10:

Տիքէն թաճ՝ տիկէր ճիւմէլ թաճլարըն քէօքիւ վէ քէօքիւսիւ տիր, Անտէ սատըգ օլան տիկէր թաճլարա զօլայճա կէչէպիլիր: Տիքէն գան չըգարըր, գանտա հայաթ վար, իմտի հայաթ թաճընը ալըր: Հայաթտա սալահ վար, իմտի սալահ թաճընը ալըր: Սալահոտա մէսէրըէթ վար, իմտի մէսէրըէթ թաճընը տա ալըր: Պէօյլէնի մէլէքիւթ վէ ճէլալ թաճընա զատար եէթիլիր:

Բ.— ՖԱՆԻ ԹՍՃ Ա. Կորն. 9. 25:



Պունտան էվկէլ տիքէն թաճ հագգընտա մէշգ էթտիք: Ծիմտի ֆանի թաճ հագգընտա մէշգ էտէճէլիզ:

ԻՍՄԻ ՎԵ ՃԻՆՍԼԵՐԻ

Թաճի թաճ տէնիլիր, չիւնքի սոլար, պօզուլուր, էսկիր, ալընըր, զափպ օլուր, էնճամ տախիմի օլմայըպ՝ զէմինի, մուգագգաթ վէ կէչիճի տիր: Ա. Կորն. 9. 25: Թաճի թաճ տէյէրէթ անճագ պիր թաճ անշըշլմազ, իլլա միւթէնէվզի թաճլար վար վի ճիւմէսիտէ ֆանի տիրլէր: Մէսէլա,

(ա) Զիշելիերեն քանի տիր՝ Պողոս
վէ Բառաբառըն պաշընա չիչէքտէն եա-
փւմըշ թաճար կէթիրտիլէր, լաքին նէ
թէզ պօղուլոր, Թաճամագ իսթէտիքլէ-
րի թիմայի թաշլայը սիւրիւթէտիլէր:
Ամալ. 14. 13-20.

(բ) Փիկիվան քանը Փանի տիր. «Հէր
փէհիվան հէր խուսուստա նէ ֆուխնի զապթ
էտէր, անլէր պիր Փանի թաճ ալմագ ի-
շիւն...», Ա. Կորն. 9. 25:

(գ) Զիներ դուրուր քանը Փանի տիր.
«Վայ Եփրեմ Հէրխոշուարընըն զուրուր թա-
ճնա, անըն իփթիխար էթտիյի զիյնէթ
սոլմուշ տրրո Եւա. 28. 1: «Գալպիմիզին
մէսէրրէթի քէսիւտի, բագսըմըզ մաթէմէ
տէնտիւ... պաշըբզզըն թաճը տիւշտիւ»
Մէրս. 5. 15, 16:

(դ) Ճեմալ քանը կիւզէլիք, Փանի տիր.
Օ սէնի ճէմալ թաճըյլէ թաճանտըրաճագ:
Եմս. 4. 9: «Հիւսն եալան աըր գէ կիւ-
զէլիք Փանի տիր»: Եմս. 31. 30:

(ե) Սկրիք քանը Փանի տիր. «Հիքմէթ
սահիպէրինին թաճը անլէրին սէրվէթի
տիր» Եմս. 14. 24: «Սէրվէթ տաիմի տէ-
յլէ տիր, վէ թաճ տէկր պէտ տէկր գալ-
մագ»: Եմս. 27, 24; Մէզ. 49. 6-19.

(զ) Իզզէր քանը Փանի տիր. «Վէտ պա-
զնա իզզէթ թաճը գօտում» Եզեկ. 16.

12. 23. 40: «Մէլիյէ վէ մէլիքէյէ սէօյլէ.
թէգազու էտիպ եէրտէ օթուրունըզ, զի-
րա պաշընըզտան իզզէթ թաճընըզ տիւշ-
տիւ»: Աերեմ. 13. 18: Յոր 19. 9:

(է) Թէզէվլիւն, տիյիրն քանը, Փանի
տիր. «Տիւյիւնիւ կիւնիւնտէ վէզալպինին
մէսէրրէթի կիւնիւնտէ վալիտէսինին անը
թաճանտըրուրը թաճը իլէ կէօրիւնիւզ»
Աղն. 3. 11: «Գազիլէթի գարը զէվճինէ
թաճ տըր...» Եմս. 12. 4: «Օզուլարըն
օզուլարը իխթիյարըարըն թաճը տըր» Եմս
17. 6: Լաքին էվլատ վէֆաթ էտէպիկիր
վէ մէսէրրէթ քէտէրէ թահկիլ օլուր. Յոր
1. 18-21: Զէվճ եա զէվճինէ վէֆաթըլէ
եախօտ սատագաթսըզլւը իլէ թաճ ալր-
նըր վէ պաշ պօղուրուր: Եզեկ. 24. 15-17:
Գ. Միւլք. 4. 1-7. Եսթ. 1. 11, 19. 2. 17:

(ը) Միւլիտեանէ քան զէմինտէ Փանի
տիր, Սաւուլատան ալընըպ Դաւիթէ վէ-
րիւտի: Ա. Միւլ. 13. 13, 14: 15. 26-28:
Գոթողիատան ալընըպ չօճուգ Յովասա
գօնուրու, Գ. Միւլք. 11. 1-12. Համան-
տան Մուրթէյէ կէչտի: Եսթ. 8. 2. 15:
Վաշթիտէն եսթէրէ կէչտի. Վաշթինին
ճէմալընը կէսոթէրմէթ իչիւն անը թաճը
միւլիւթեանէ իլէ հուզուրը շահանիյէ կէ-
թիրմէլէրինի եմր էյլէտի: Եսթ. 1. 11:
ովէտ անըն բիւթպէթ մէլիքեանէօյինի ան-

տէն էյի օլան զայրիսինէ վէրմէսի իչիւն
մէլիք թարաֆընտան ֆէրման սատըք ո-
լուպ» Եսթ. 1. 19: «Եսթէր... անըն հու-
զուրընտա լութի ու իւթի ֆաթ պուլարագ
մէլիք թաճ ը միւլիւթեանէյի անըն պաշ-
նա զազ էտիպ անը վաշթինին եէրինէ
մէլիքէ նասոպ էյլէտի»: Եսթ. 2. 17:

(թ) Գիհաննէր քանը ժանի տիր, զիրա
գանունարընա սատըգ օլմազսա ալընրը
վէ բէհանէթաէն թարտ օլունուր: Ղև 8.
9. 21. 12: «Վէ Սողոմոն... Արիաթարը
Ռապպըն քեահինի օլմագտան թարտ էյ-
լէտի»: Դ Միւլ. 2. 27:

(ժ) Իլմ քանը ֆանի տիր: «Ագիլէր
իլմէ թաճլանըր»: Էմս. 14. 18: «Լիսան-
լար իսէ նիշայէթ պուլաճագ, իլմ իսէ
իպթալ օլունաճագ տըր»: Ա Կորն. 13. 8:

ԹԱԾԼԱՐԻ ՔԻՄ Վէրիիր վէ ՔԻՄԼէՐէ

(ա) Ալլահ թէնտինէ սէնտէ գըլան միւ-
թէվազը, միւմին վէ միւթի քիմսէլէրէ
իշպու զէմինի թաճլարտան պազըւարընը
վէրիր: «Սէնի ինոյէթ վէ մէրհամէթէրլէրէ
թաճլանտըրան 0 տըր»: Մէզ. 103. 4:
«Զիւնքի Ալլահ՝ թէնտի նազարընտա մագ-
պուլ օլան ատէմէ հիքմէթ վէ իլմ վէ մէ-
սէրրէթ վէրիր»: Վակիզ 2. 26: Դ Միւլ.
3. 3. 5—12: Մէզ. 21. 3: 65. 11:

(բ) Շէյթան՝ քէնտինէ սէնտէ էտէնլէրէ

պազը թաճլար վէրիր եա վատ էտէր: Յի-
սուսա պիլէ տէյօր. «Եյէր տիւշւպ պա-
նա սէնտէ գըլար իսէն, պունլարըն ճիւմ-
լէսինի (տիւնեանըն ճիւմլէ մէյմալիքի իւէ
անլէրին շանընը) սանա վէրիրիմ»: Մաթ.
4. 8, 9: Շէյթան պազըլարա մէշագգաթ-
ւը սէրվէթ, քիրլի մէսէրրէթ, հիլէլի մէվ-
գի վէ մէտնիյէ վէրիր, լաքին ճիւմլէսի
տէ ֆանի, մուվագգաթ օլուպ՝ էնճամ
էլտէն ալընըր վէ սէֆիլ ճան հէփսինտէն
սոյունըպ՝ չըպլագ, միւ Փլիս օլարագ Շէյ-
թանըն ախօրընտա մահպու օլմազա վէ
ճէհէննէմտէ էպէտի ալէվ վէ ազապլէ ճէ-
զալանմազա տիւչար օլուր: Շոլ անպար-
լար եափան թամաքեար, չօլ զէնկին վէ
Յուդա պէօյլէ օլտուլար: Ղուկ. 12. 15—
21. 16. 19—28: Մաթթ. 27. 3—5:

(շ) Շու հալտէ զէմինի եա ֆանի թաճ-
լարտան պազըլարընը Ալլահ վէրիր, հէմ-
տէ Ալլահըն միւսատէսիյլէ Շէյթան տա-
խի վէրէպիլիր, լաքին պիրի պիրինտէն
ֆարզը վար տըր: «Սէրվէթ վէրէն՝ ան-
ճագ Ռապպըն պէրէքթի տիր վէ անա
մէշագգաթ գաթմազ»: Էմս. 10. 22:
Շէյթանըն վէրտիյի սէրվէթ իսէ մէշազ-
գաթ, ֆազլա մէշզուլիյէթ, պաթըւլըգ վէ
ճան սըզընթըրոյլէ տիր: Վակիզ 2. 26:

Ալլահ հիքմէթ վէրիրսէ, օնօգարըլտան

օլուպ՝ փաք, միւսլին, լաթիք, հալիմ, մէրհամէթ վէ էյի մէյվէլէրէ մէրլու, զարագուղ վէ ըիյասըզ տըրը։ Յակ. 3. 17. Շէյթանընքի պունլարըն աքսիսի օլուպ՝ աշաղըտան ինսան ըիվայէթինէ կէօրէ վէ տիւնեանըն՝ էրքեանընա կէօրէ ֆէյլէսօֆւըգ (Կող. 2. 8.), պաթըլ վէ քիզպէն իւմթէսմիյէ օլունըզ՝ իմանտան սափատըրըր, Ա. Տիմ. 6. 20, 21.

(դ) Խչպու զէմինի օլան սէրվէթ, մուսափփագիյէթ, մէսէրբէթ վէ զայրի թաճուարը Ալլահ հէր միւմինէ վէրմէյօր, պազրւարընա միւսատէ օլունույօր։ Նիշէ միւմինէր իսէ Փագիր, խասթա վէ ինսանլարտան մէրտուտ հալտէ տիրլէր։

Շէյթան տախի հէր կիւնահքեարա վէրէմէզ, նիշէ կիւնահքեարլար տախի Փագիր, Փէրուշան, խասթա օլուպ խուսուսա կիւնահքութինտէ մէնֆուր վէ նիշէլէրիտէ մահպէսլէրտէ միւնազաթլէ էօմը կէշիրիրլէր, լագին Ալլահըն Փագիր, խասթա միւմինէրի հիշ տէյիլ սէմատա միւսքեափթանըրլար։ Շէյթանընքիլէր իսէ զէմինտէ վէ տիրբէթտէ մահրում տըրլար։

Պազր միւմինլէր՝ Ալլահ վէրմէզ իքէն, քէնտիլէր նէնտ ու չապա իւէ զէմինի վէ Փանի թաճ արգասընա տիւշմէթլէ սէմազիտէն վազ կէչէրլէր վէ եա պիրինի եա

տա իքիսինիտէ զախպ էտէրլէր։ Վահի 3. 11. Յուգա պէօյլէ օլտու։

(ե) Ալլահ պազրլարա զէմինտէ թաճ վէրլէր վէ Յորա օլտըզը Կիպի կէրի տըրը. պազրլար տա պիւթիւն էօմրտէ կէօնէնիր, վէ էի գուլլանարագ սէմատա խազինէյէ մալիք օլուր։ Շէյթան տախի պազրլարը պիր միւտտէթ թաճլանտըրլը Կիպի կէօրիւնիր, լագին եա թէզիյէ, եօգ իսէ էնամ էօլիւմտէ կէրի ալընըր։

Ծու հալտէ զէմինի թաճլարըն նիւմէւսի տէ Փանի տիր վէ զախլ օլուր։

ԹԱՑԼԱՐԸՆ ՇԱՐԹ ՎԻ ԳԱՆՈՒՆԼՈՒՐԸ

Հէր հանկը թաճա նախլ օլմագ իշիւն էսասի օլան շարթլար պունլար տըր։

1. Միւսապազր նիշանը լազրմ։ Ա. Կորն. 9. 24. Նիշանկեակուզզ եաշայլ պ իշէյէն, հաթթա գօշուպ եօրոււան քիմօէ մուայցէն պիր մէնզիլէ եթիշէմէզ։ Ատէմ հէր նէ օլմագ իսթէյօր իսէ, էվգէլա գարար էտիպ օնա կէօրէ եօլա չըզմալը։ Տիւնեայը գաղանմագ իսթէյէն տիւնեանըն արգասընա գօշմալը։ սէմայը գաղանմագ իսթէյէն սէմա իշիւն եօլա չըզմալը։

2. Թաճա նախլ օլմագ իշիւն նեհա վէ սէյիրըմէֆ լազրմ։ Ա. Կորն. 9. 24. Զօգլար չօգ կիւղէլ նիշանկեակլար սէչէրլէր։

կիւզէլ փրողրամար եափարլար, լաքին օլտուգլարը եէրտէ գալլրլար. անլէրի իթմամ իշիւն ճէհա ու զայրէթ էթմէթ օլմատրդը իշիւն նախի օլմազլար: «Պիլմէջ միսինիզ քի մէյտանտա սէյիրտէնլէրին ճրւմէսի սէյիրտիր իսէտէ, միւսապատաթ նիշանընը պիր քիմսէ ալլր. պէօյլէ սէյիրտինիզ քի նախի օլասընըզ»: «Ալլահըն Յիսուս Քրիստոստա օլան ալի տավէթինին միւսապատաթ նիշանը իշիւն մէնչպիլէ տողրու սէյիրտիրիմ»: Փիլ. 3. 14: «Եյի ճիհատը պիթիրտիմ... պէնիմ իշիւն թաճ հազրր տըր»: Բ Տիմ. 4. 7:

(դ) Թանա նախի օլմազ իշիւն զապը ընեմս լազրմ օրը: իծապընտա գուրպանլար, եռւմրուգլանմագ, ճէսէտէ ճէֆա վէրիպ գուլլուղա չէթմէթ կէրէթ արի: «Ճէր փէնիրվան հէր խուսուստա նէֆսինի զապթ էտէր. անլէր պիր ֆանի քան աւմագ իշիւն, պիզ իսէ ֆանի օլմայան պիր թաճ իշիւն էտէրիզ»: Ա Կոն. 9. 25 26:

(է) Թանա նախի օլմազ իշիւն խրամիք լազրմ օրը: Յոգոէփ զընտաստան մէկիք մէզգիսինէ կէչտի իսէ, միլլէթ զէ մէթէթէթէ պէօյլէ իսրտէլիք իսէ գանուն իւզրէ կիրէմէյինճէ թաճանախի օլմազ»: Բ Տիմ. 2. 5: «Ունտէ պուլունանը գավի թութ, օլմայա քի պիրի թաճընը ալա»: Վահի 3. 11: «Եյի ճիհատը պիթիրտիմ, սէֆէրի թէմամ էտիպ՝ իմանը հըֆզ էթտիմ, արթըգ պէնիմ իշիւն սալահ թաճն հազըր տըր»: Բ Տիմ. 4. 7, 8:

թընը գուրթարանագ խըտմէթաէ պուլընմը իտի: Եսթ. 6. 1—10:

(ե) Թանա նախի օլմազ իշիւն սատագար լազրմ օրը: «Քոլիւմէ տէյին սատրգ օլ, պէն տախի սանա հայաթ թաճընը վէրիբրիմ»: Վահ. 2. 10: «Են ճիւզի չէյտէ սատրգ օլան չօդտա տախի սատրգ օլուր... Ախէրին նէսնէսինտէ սատրգ օլմատընընըզ հարոէ, սիզին քինի սիզէ քիմ վէրիմ»: Ղուկ. 16. 10—12:

(զ) Թանա նախի օլմազ իշիւն լիյագար լազրմ օրը: «Մէյտանտա սէյիրտէնլէրին ճրւմէսի սէյիրտիր իսէտէ, միւսապատաթ նիշանընը պիր քիմսէ ալլր. պէօյլէ սէյիրտինիզ քի նախի օլասընըզ»: Ա Կորն. 9. 24: Եսթեր միւլիւ քեանէ թաճ ալտը իսէտէ, Վաշթիտէն զէ սահրւէրտէն զիյատէ լիյագաթ կէսութէրտիյի իշիւն իտի: Եսթ. 1. 19: 2. 17.

(է) Թանա նախի օլմազ իշիւն զանուն իւզրէ կիւրեօմիէ զէ տէգամէթ լազրմ, սէյէր պիր քիմսէ կիւրէշիր իսէտէ, գանուն իւզրէ կիրէմէյինճէ թաճանախի օլմազ»: Բ Տիմ. 2. 5: «Ունտէ պուլունանը գավի թութ, օլմայա քի պիրի թաճընը ալա»: Վահի 3. 11: «Եյի ճիհատը պիթիրտիմ, սէֆէրի թէմամ էտիպ՝ իմանը հըֆզ էթտիմ, արթըգ պէնիմ իշիւն սալահ թաճն հազըր տըր»: Բ Տիմ. 4. 7, 8:



Գ. — ՀԱՅԱԹ ԹԱՅԸ.

Շիմտիյէ գատար տիքէն թաճ զէ ֆանի թաճ-
տար հազգընտա մէշգ էթ-
տիք։ Պունլար զէմբնտէ մուվագգաթ զէ
ֆանի թաճլար տըրլար։ Տիկէր թարափ-
տան սէմտազի զէ սապիթ թաճլար տախի
վար տըր քի ճիւմլէսինէ տէ ֆանի օլ-
մայան տէնիլիր քի անլէրտէն իւքի հա-
յաթ թաճը տըր։

Պու թաճըն իսմի։

Հայար քանը տէնիլիր։ (Յակ. 1. 12),
շիւնքի հայաթ իւէ ալագասը վար։ Հա-
յաթ պիւթիւն ճիւնանտա սըրը տըր։ Ալիմ-
էր հալա անլ քէշի էտէմէմիւէր։ Ատէմ-
էր հայաթը էւլաթիւրմէյի պիլիյօրլար,
յաքին պիր օթ եա պիր պէօնէք հայաթ
պիլէ ինատ էտէմէզիւէր, զիրա հայաթ ան-
ճագ Խալիդ օլան Ալլահ։ մախուս տըր։
Ք. Մուզատէստէ հայաթտան հայաթ
թաճընա չու սըրայը պուլուրը։ —

1. Հայար մենպար՝ Ալլահ տըր։ «Զի-
րա հայաթ մէնպաը Սէնտէ տիր»։ Մէզ.
36. 9: Ճիւմլէ հայաթ Ալլահտան պաշլար։

2. Հայար նեխեսի՝ Ալլահտան ինսանա
կէտիք։ «Բապպ Ալլահ եւքին թօփրազըն-
տան տտէմի թէշքի էտիպ, պուրունընա

հայաթ նէֆէսինի նէփիս էյլէմէքլէ ատէմ
զիրուն օլտու», թէք. 2. 7։

3. Հայար ինայէրի վէ վասր՝ կիւնահ-
տան սօնրա վէրիտի։ Հայաթ ինայէթի-
նէ միրաս չէրիթէլէրի պուլունարգլարը
միւնասիպէթլէ»։ Ա. Պետ. 3. 7: Եւա զէ
Աղամ կիւնահ իւլէտիթէրինտէ տէրհալ
էումէի իքէն, թէքրար եաշամալարը ի-
նայէթտէն օլտու։ Թէք. 3. 8—21։ Հա-
յար վասր իսէ էվզէլա հիսուս Քրիստոսուտա
զէ թագվայա արտ տիր։ «Յիսուս Քրիս-
տոսուտա օլան հայաթըն վատընա կէօրէ»։
Բ. Տիմ. 1. 1: «Թագվա իսէ էկր չէյէ Փար-
տէի տիր, չիւնքի անտէ չիմտիքի զէ կէ-
լէնէք հայաթրն վատը վար»։ Ա. Տիմ. 4. 8:

4. Հայար Ռունի՝ եէնի տողուշտա գէ-
րիւիր։ «Յիսուս Քրիստոսուտա օլան հայաթ
Ռունի»։ Բօմ. 8. 2: Կիւնահթեար ինսան
ինայէթլէ նէսէտտէ եաշայօր իսէ տէ, ան-
ճագ Յիսուս Քրիստոսու իման էթմէքլէ
էպէտի հայաթա զէ հայաթ Ռունա,
եէնի տողուշտա մալիք օլուր։

5. Հայար Քելամը, հայար Քիբապը։
Հայաթա զէ հայաթ Ռունա մալիք օլան
հայաթ Քիթապընա գայտ օլունըր։ «Իսմ-
էրի հայաթ Քիթապընա գայտ օլուն-
մը»։ Փիլ. 4. 3: Վահ. 21. 27: Վէ հա-
յաթ Քիթապընա գայտ օլունանլար՝ հա-

յաթ քէլամբնը գավի թութարլար։ Փիլ.
2. 15. Ա. Յովհ. 1. 1։

6. Հայար զանունը։ Հայաթա վէ հա-
յաթ Ռուհընա մալիք օլուպ՝ հայաթ Քի-
թապընա գայտ օլունանլար, հայաթ զա-
նունընա տախի մալիք օլմալը քի օլ հա-
յաթը թէքրար դահպ էթմէյէ։ «Յիսուս
Քրիստոստա օլան հայաթ Ռուհունըն գա-
նունը պէնի կիւնահ վէ էօլիւմ գանու-
նընտան ազատ էյլէտի»։ Բօմ. 8. 2։ «Հա-
յաթ զանունլարընտա եիւրիւրսէ, մութ-
լագա եաշայաճագ տըր, էօլմէյէճէք տիր»։
Եղեկ. 33. 15։

7. Հայար քարիզի։ Հայաթ զանունլա-
ըըլէ եաշայան հայաթ թարիգինտէ եիւ-
րիւր քի հայար քանընա գատար եէթիչէ-
պիլսին։ «Ֆւթանէթլիյէ հայաթ թարիզի
եօգարըյա տօդրու տըր, թաքի աշաղը-
տաքի հավիյէտէն իճթինապ էտէ»։ իմ։
15. 24. Օգու.՝ Մէզ. 16. 11. իմ։ 2. 19.
5. 6. 6. 23. Երեմ. 21. 8։

8. Հայար եմեյի։ Հայաթ թարիգինտէ
եիւրիւյէն հայաթ էքմէյի իլէպէսլէնմէլի։
Յիսուս տէտի. «Հայաթ էքմէյի պէն իմ»։
Յովհ. 6. 48. Եսա. 55. 1—3։

9. Հայար սուլը։ Հայաթ էքմէյի հա-
յաթ սուլը իլէ պէրապէր կիտէր։ Յիսուս
տէտի. «Իսթէյէն հայաթ սուլընտան մէն-

ճանէն ալսըն»։ Վահ. 22. 17. Օգու.՝ Յգէ.
7. 37—39. Վահ. 22. 1։

10. Հայար աղանը։ Ալլահ եգեմ պազ-
չէսինէ ինսան իլէ պէրապէր հայաթ ա-
ղանը տախի գօյտու քի իլահի հայաթը
եաշայան հայաթ աղանընտան տախի եէ-
սին։ Թէթ. 2. 9. 3. 22. էպէտի հայաթա
նահի օլուպ՝ պու սըրա իլէ անտէ ատրմ-
լար ալարագ պէօյիւյէնէր՝ էնճամ եէնի
երուսաղէմէ եէթիչէճէքլէր, վէ օլ հա-
յաթ աղանընը օրտա պուլուպ եէյէնէք-
լէր։ Վահ. 2. 7. 22. 2. 14. Պուրտա
տախի պազը շէյլէրէ հայաթ աղանը տէ-
նիիր քի միւմինէրտէ զահիր օլուր։
իմ։ 3. 18. 11. 30. 13. 12. 15. 4։

11. Հայար բաիհասը։ Միւմին պու հա-
յաթա մալիք օլուպ՝ անը եէր, իչէր, եա-
յար, եիւրիւր վէ կէօնէնիր իսէ, քէնտի-
սի տախի էթրաֆընտա օլանլարա Քրիս-
տոսըն խօշ բաիհասը, հայաթ բաիհասը օ-
լուր։ «Ալլահըն ինտինտէ Քրիստոսըն խօշ
բաիհասը իզ, Պունլարա էօլիւմ իչիւն էօ-
լիւմ բաիհասը, վէ անլէրէ հայաթ իչիւն
հայաթ բաիհասը իզ»։ Բ Կորն. 2. 15, 16.։

12. Հայար քանը։ Իշպու հայաթ պու
խաթթատան պու սըրա իլէ իլէրի կիտէրսէ,
էնճամ հայաթ թաճընա եէթիչտիրէճէք

տիր։ «Եօլիւմէ տէյլին սատըգ օլ, պէն տախի սանա հայաթ թաճընը վէրիրիմ»։

Հայար քանընը բի՞մ վերիր

Հայաթ թաճընը անճագ Բապպ վէրիր հէմտէ Քէնտիսի վատ էթմիշ տիր։ «Բապպըն Քէնտինի ոէվէնլէրէ վատ էյլէտիյի հայաթ թաճըն»։ Յակ. 1. 12.

Հանդէսէր եա բէգապէթլէրտէ ատէմ-էր թարաֆընտան միւթեաֆաթ թաճլարը վէրիրլէր։ Մէլիթէրին պաշընա միլլէթ եա մէմլէքէթ թարաֆընտան թաճլար գո-նուլըր։ Շէյթան տախի նիչէլէրէ ֆանի թաճ վատ էտէր։ Լաքին հայաթ թաճընը անճագ հայաթ մէնպաը օլան Ալլահ վէ-րիր։ «Եօլիւմէ տէյլին սատըգ օլ, Պին տա-խի սանա հայաթ թաճընը վէրիրիմ»։ Վահ. 2. 10.

Հայար քանընը տարըլարը

Հայաթ թաճը քիմլէրէ վէրիլիր վէ նէ շարթլար իլէ միւմքին իտիյինի անլամագ փէք մուհիմմ տիր, թաքի անա գանուն իւզրէ մալիք օլալըմ։

1. Հայար քանը՝ հայարա մալիք օլան-լարա վերիլիր։ Խսմի հայաթ թաճը տըր։ 0 անճագ հայաթա, հաթթա էպէտի հա-յաթա նախի օլանլարա վիրիլիր։ Հէր հա-յաթա նախի իմ տէյլն, նախի օլմըշ օլմազ, իլլա Ալլահն իպն ի վահիտինէ իման էթ-

մէքլէ (Յովհ. 3. 16, 36), Բուհատան առզ-մագլէ, (Յովհ. 3. 3, 5), Գուզունըն հա-յաթ քիթապընա գայտ օլունմաղլէ (Վահ. 21. 7) հայաթ պուլուր վէ հայաթ թաճը-նա հազըրլանմաղա պաշլար։ Խմոր հայաթ թաճընը ալմագ իսթէյէն՝ էվգէլա էպէտի հայաթա նախի օլմալը։

2. Հայար քանը՝ Բապպը սկինենիրէ վերիլիր։ «Ռապպըն Քիներին սկինենիրէ վատ էյլէտիյի հայաթ թաճընը ալաճագ տրըր։ Յակ. 1. 12։ Պազուլար Բապպը սէվ-մէք իչիւն տէյիլ, իլլա քէնտր մէնֆա-աթլարը իչիւն, եախօտ սալթ ճէհէննէմ-տէն գուրթուլմագ իչիւն թէվպէ էտիպ խէլաս վէ հայաթ պուլմագ իսթէրլէր։ Լաքին հագիգի թէվպէ Բապպը սէվմէք վէ Անը խօշնուտ էթմէք տիր։ Խրիօթիան հայաթը Ալլահն օլան Բապպը պիւթիւն գալպ ոէն, պիւթիւն ճանտան, պիւթիւն գուվգէթտէն, պիւթիւն ազլատան սէվմէք տիր։ Պուկ. 10. 25—27։ Խմոր հայաթ թաճընը ալմագ իսթէյէն պիւթիւնլիւյիր իլէ Բապպը սէվմէլի։ Հէմտէ օլ հայաթա նախի օլան սէվէր։

3. Հայար քանը՝ քինեիպէյի քինամմիւլ հէնենիրէ վերիլիր։ «Նէ՛ միւպարէք տիր թէճրիպէյէ թէհամմիւլ էտէն ատէմ, զի-րա... հայաթ թաճընը ալաճագ տըր»։

Յակ. 1. 12: Հեր իման վէ հայաթ թէճ-
րիպէտէն Կէչէր: Նիշէլէր թէճրիպէտէ
մազլուապ օլուա իմանը վէ հայաթը զայպ
էտէրլէր. Մառթ. 13. 20: Նիշէլէր թէմամ
մազլուապ օլմազլար իսէ տէ, թէճրիպէտէ
թէհամմիւլ էտէմէյիպ զարարլանըրլար:
Լաքին հազիգի իման վէ հայաթ թէճրի-
պէտէ թէհամմիւլ իլէ մալիւմ օլուր: «Զի-
րա պիլիրիզ քի մէշազգաթան սապը վէ
սապրտան թէճրիպէտ վէ թէճրիպէտէն տա-
խի իւմիտ հասըլ օլուր: Իւմիտ իսէ ու-
թանտըրմազ»: Բօմ. 5. 3-5: Հեր միւմին
թէճրիպէյի մէմուլ էթմէլի վէ թէճրիպէտէ
թէհամմիւլ էթմէլի քի նիհայէթ հայաթ
թաճընը ալապիլսին:

4. Հայար բանը՝ թէճրիպէտէ մազպուլ
պուլունանալարա վէրիլիր: «Թէճրիպէտէ
մազպուլ պուլունանը հալտէ... հայաթ
թաճընը ալաճագ տըրը»: Յակ. 1. 12: Սալթ
թէճրիպէյէ թէհամմիւլ տէյիլ, իւլա թէճ-
րիպէտէ մազպուլ պուլունմագ տախի լա-
զըմ տըր: Պազըլար թէճրիպէյէ մէճպու-
րէն թէհամմիւլ էտէրլէր. Լաքին մազպուլ
պուլունմազլար: Եզեկիս տիւշմէնինթազ-
եփինտէ Ալլահա թէվէքքիւլ էյլէտի, չոգ
էյի իտի, լաքին խասթալըլընտան սօնրա
տիւշմէն էլչիւրիյլէ օլան թէճրիպէտէ
մազպուլ պուլունմատը: Բթէվ. 32.

24-31: Ալլահ Սրբահամը թէճրիպէ էյլէ-
տի վէ օ մազպուլ պուլունանը: Թէվ. 22.
1-19: Քէզա Յովսէփ վէ Յոր թէճրիպէտէ
տէ մազպուլ պուլունանըլար: Իմտի թէճ-
րիպէտէ թէմամըլէ մազպուլ պուլունմագ
լազըմ տըր քի նէթիճէ, ինտէ հայաթ թա-
ճընը ալմագ միւմքին օլսուն:

5. Հայար բանը՝ գավիլի տուրանլարա
վէրիլիր: «Աէնտէ պուլունանը գավիլի թութ
օլմայա քի պիրի թաճընը ալա»: Վահ. 3.
11: «Իմանըն էյի ճիհատընտա ճահիտ ոլ,
չոգ շահիտէր էօնիւնտէ էյի իզրաբը իգ-
րար էթմիշ օլարագ, տավէթ օլունտըլըն
էպէտի հայաթըլ թութի»: Ա. Տիմ. 6. 12:
Հեր քէս թաճ ալմագ իսթէր, լաքին թաճ
գօլայ գէրիլմէզ: Նիշէլէր էպէտի հայաթըլ
էյի, տողրու պաշլայը իմանըն ճիհատըն-
տա ճահիտ օլարագ դայրէթիլ վէ սապիթ
իքէն, պիր միւտտէթ սօնրա գավիլի տուր-
մայլպ էվզէմէյէ պաշլար: Լաքին հայաթ
թաճընը ալաճագ օլանլար իւթինտէ օլ-
տուղը գատար սօնատէթ ճահիտ վէ սա-
պիթ օլուա էպէտի հայաթըլ գավիլի թու-
թարլար: «Քէնտի էպէտի իզզէթինէ տա-
վէթ էտէն... Քէնտիսի սիզի քեամիլ վէ
սապիթ վէ գավիլի վէ միւէսսէն գըլա»:
Ա. Պետ. 5. 9-10:

6. Հայար բանը չեթենէյի սէյլիերէն

գօրգմայանլարա վերի իիր: «Չէքէճէյին չէյ-
ւերին պիրինտէն գօրգմա . . . սանա հա-
յաթ թաճընը վէրիրիս»: Վահ. 2. 10:
Գօրգմագլարըն հիսուսի աթէշ վէ քիւ-
քիւթիւէ եանան կէօլիւն իչինտէ օլա-
նագ տըր: Վահ. 21. 8: Յիսուս քէնտիւ-
նին արտընճա կէլէճէք օլանլարա՝ խաչ,
գուրպան, թէատոի վէ հէր նէզ էլէմլէր
վուգու պուլաճաղընը խապէր վէրտի: Նի-
շէլէր անլամայարագ եխնէ արտընճա կիթ-
տիէր, լաքին վագթ վագթ, էթրաֆտան
գօրգմարագ հայաթըն շարթլարընը աղըր
սայըպ կէրի չէքիւտիւէր: Յովհ. 6. 60, 66:

Էպէտի հայաթ իչիւն եօլա չըգանլար,
պիւրիւէր քի պու հայաթըն տիւշմէնլէրի
չօգ տըր: Շեյթան հէր եօլ իլէ պու հա-
յաթա գարըը տըր, տիւնեա տիւշմէն
տիր, ինուանլար մուխալիփ տիր: Հէր նէվ
կիւնլիւք վէ թէճռիւպէ մէմոււ տըր: Լա-
քին թաճ վէրէճէք օլան Ռապպ տէյօր.
«Զիենեյին ւելլերին պիրինտէն գօրգմա-
իւթէ թէնրիպէ օլունմանըդ իչիւն Շեյ-
թան սիզտէն պազրւարընը հապսա աթա-
նագ . . . մուզայագանքը օլանագ . . . պէն
տախի սանա հայաթ թաճընը վէրիրիմ»:
Վահ. 2. 10: Իմափ միւմին հէր շէյի մէ-
մոււ էտէրէք, այնի վագթտա . հիչ պիր
շէյտէն գօրգմայարագ տէվամ էթմէլի քի
հայաթ թաճընը ալա:

7. Հայաբ բանը եօլիւմէ տէյին սարզ
օլանա վէրիլիր: «Էօլիւմէ տէյին սատըգ
ու, պէն տախի սանա հայաթ թաճընը
վէրիրիմ»: Վահ. 2. 10: Բոււհանի հա-
յաթտա սատագաթ թալէպ օլունուր:
Հէմտէ անճագ պիր զէման իչիւն տէյիլ,
իլլա էօլիւմէ տէյին սատագաթ լազըմ:
Տահա տօղրուսը էօլիւմիւն իչինէ կիր-
մէյէ եախօտ էօլտիւրիւլմէյէ բազի օլա-
րագ սատըգ օլանա հայաթ թաճը վէրի-
ւէճէք տիր: Պէյոյէլէր դալիպ վէ միւպա-
րի օլուպ, իքինմի էօլիւմտէն զիյան չէք-
մէյէճէքլէր: Վահ. 2. 10: Հէր միւմին հիչ
տէյիլ հայաթ թաճընը ալմալը, լաքին էյէր
շարթլար պօզոււը իսէ, հայաթտա զայպ
օլուր, հայաթ թաճը տա զայպ օլուր:
Խուր. 32. 32: Վահ. 3. 5, 11:

Հայաթ թաճը շէկիւտիք թաճը տըր:
Միւմին քէնտի քէնտինի կիւնահա էօլիւ
տատ էտէր: Յօմ. 6. 11: Քէնտինէ քեար
օլան շէյլէրի Քրիստոս իչիւն զարար
տատ էտէր: Փիլ. 3. 7, 8: Միւմին տէր.
«Աէնին իչիւն հէր կիւն գաթլ օլունլըզ-
պօզազլանաճագ գօյունլար հիսապընտա
իզ»: Յօմ. 8. 36: «Քէնտի նէփսիմիկատէ
էօլիւմ իւլամընը ալազգ»: Բ Կորն. 1. 9:
«Բապպ Յիսուսըն իսմի իչիւն էօլմէյէ
տախի հազըր իմ»: Ամալ. 21. 13: Պու

մանաւա թապաւա վագֆու թախսիս օլունան միւմին գաթլ օլունսա եա օլունս մազսա, շէհւտլէր սըրասընտա սայլըլըր: Զիրա և եաշար իսէք տէ էօլիւր իսէք տէ պիզ թապալն իզ» (Բօմ. 14. 7, 8) տէյէրէք հէր վագթ թապալը իչիւն գաթլ օլունմադա, խաչլանըպ գուրպան օլմազա հազըր տըր, քի օլ վագթ շէհատէթինի շէհիտիք գանըլիէ միւհրէյիպ հայաթ թաճընը ալմագ իւզըրէ թապալն հուզուրընա չըգար:



Դ. — ՄԱԼԱՀ ԹԱՅԸ

«Եյի նիհատը պիթիրտիմ, սէֆէրի թէմամէտիպ՝ իմանը հըփա էթտիմ, Արթըգ պէնիմ իչիւնսալահ թաճը հաջըր տըր», Բ Ցիմ. 4. 7, 8:

Սալահ եա սալիիլէր

Սալահ թաճընտան էվզէլ սալահ հագդ գընտա մէշզ էթմէք լազըմ տըր, զիրա միւթէնէվզի սալահար վար: (ա) Զահիրի սալահ վար. «Սիզ տախի ատէմէրէ զահիրէն սալիհ կէօրիւնիրսիւնիւզ, ամմա պաթընէն միւրաթիք վէ Փըսգլէ տօլուրընըզ: Մատթ. 23. 28: (բ) Իւլէմա վէ

ֆէրիսիլէրին սալահը. «Սալիհ իզ տէյիւքէնտիւլէրինէ կիւգէնիպ՝ զայրիէրի թահագիր էտէնլէր» քի Ալլահն ինտինտէ թէպուիէ օլունամազլար: Ղուկ. 18. 9-14. Պունէվ սալահար տէյիլ սալահ թաճընը ալմագ, հաթթա մէլէքիթ իւս սէմավաթա կիրմէյէ պիլէ քեսափի տէյիլ տիր: «Էյէր սալահնըզ իւլէմա վէ ֆէրիսիլէրին սալահնտան զիյատէ օլմազ իսէ, մէլէքիւթիւս սէմավաթա տօլա կիրմէյէնէքսունիղ»: Մատթ. 5. 20: (գ) Ալլահ թարաֆընտան սալահ. «Խէլասընըն Ալլահը թարաֆընտան սալահա օնակի օլանտգ տըր»: Մէկ. 24. 4, 5: Ասըլ սալիին թիսուս Քրիստոս տըր: «Փէտէրին նէզտինտէ շէֆաաթնը մըզ սալիին Յիսուս Քրիստոս վար տըր»: Ա. Յօհէ. 2. 1: Իմտի հագիզի սալահ Անըն վասըթասըլէ միւթընտի տիր: «Օ պիզիմ իչիւն Ալլահ թարաֆընտան հիքմէթ վէ սալահ վէ Փիտիյէ օլտու: Ա. Կորն. 1. 30: Պէօյլէնէ, պիզի տէ քէնտի քէֆարէթի, միյանձըլզը վէ շէֆաաթըլէ սալիիլէր էտէր: «Պիզ Անտէ Ալլահն սալիիլէրի օւալըմ տէյիւ կիւնահ պիլմէյէնի պիզիմ իշիւն կիւնահ քեսար ատա էյլէտի»: Բ. Կոր. 5. 21: Բ. Մուգատտէստէ շու կիպիլէրէ սալիիլէր տէնիլմիշ տիր:

1. Սալիհ իմանլէ իպատէթ էտէր: «Խ-

մանլէ Արէլ Ալլահա... էֆզալ պիր գուրս-
պան թագտիմ էյլէտի, վէ անըն վասը-
թասըյլէ սալին իտիյինէ շէնատէթ օլուն-
տը»: Դպր. 11. 4: Մատթ. 23. 35:

2. Սալիհ՝ իմանլէ եաշար: «Աբրահամ
Ալլահա ինանտը վէ անա սալահ ատտ ո-
լունտը»: Յակ. 2. 23: Թօմ. 4. 21-24: «Սա-
մի՞ իմանլէ եաշայտագագարը»: Դպր. 10. 38:

3. Սալիհ՝ Ալլահըն հուզուրընտա եիւ-
րիւր: «Նոյ քէնտի ասրընտա սալիհ վէ
քեամիլ պիր ատէմ օլուպ Ալլահ իլէ եիւ-
րիւտիւ»: Թէքվ. 6. 9: 7. 1:

4. Սալիհ՝ կիւնահ, քէօթիւլիւք վէ
շէրտաէն իճթինապ էտիպ տէրտմէնտ օ-
լուր: «Սալիհ օլան Ղովտը Փաճիրէրին
քէօթիւ հարէքէթլէրինտէն տէրտմէնտ օլ-
տըլը հալտէ ինէլաս էյլէտի»: Բ Պետ. 2.
7-8: Յովսէփ տէտի. «Պէն նա՛սըլ պու-
պէօյիւք քէօթիւլիւյիւ իշլէմէքլէ Ալլահա
գարըը կիւնահ էտէյիմ»: Թէք. 39. 9:

5. Սալիհ՝ քէմիլյէ պէտէլ էյիլիք էտէ-
րէք տիւշմէնի թարաքընտան պիլէ սալիհ
թէսմիյէ օլունըր: «Սաւուղ Դաւիթէ Սէն
պէնտէն սալիհ սին, զիրա պանա էյիլիք
էյլէտին, հալ պու քի պէն սանա քէմիւք
էյլէտիմ՝ տէտի»: Ա Միւլ. 24. 18, 19:

6. Սալիհ՝ ախէրլէրի րիւսվայ էթմէք

իսթէմէզ: «Յովսէփ սալիհ օլտըղընտան
վէ անը րիւսվայ էթմէք իսթէմէտիյին-
տէն»: Մատթ. 1. 19:

7. Սալիհ՝ Յիսուս ալէյհինտէ րէյ ու
րիզա վէրմէզ: «Նուրա ազասընտան,
ֆագաթ մէշգէրէթ վէ ֆիքրէրինէ րիզա
վէրմէմիշ օլան Յովսէփ իսմինտէ սալիհ
վէ ատիլ վէ մէլէքիւթ Ուլլահա միւն-
թազըր պիր ատէմ»: Ղուկ. 23. 50, 51:

Ասըլ սալիհ՝ շէրիւթտան օլան քէն-
տի սալահընտա տէյիլ, անճագ Քրիստոսա
օլան իման վասըթասըյլէ, եանի իման
թարիզիյլէ Ալլահ թարաքընտան օլան
սալահա մալիք օլան տըր: Փիլպ. 3. 9:

Պէօյլէլէր Ալլահըն սալիհէրի օլուպ՝
(ա) Սալիհէլէր կիւնահ քեարլարտան թէֆ-
րիգ օլունըրլար: Մէզ. 1. 1-6:

(բ) Սալիհէլէր՝ Ալլահըն տէֆթէրինտէ
այրըճա գայտ օլունըրլար: Մէզ. 69. 29:

(գ) «Մապպըն կէօյլէրի սալիհէրի իւզէ-
րինէ վէ գուլագլարը անլէրին նիյազընա
տըր»: Ա Պետ. 3. 12:

(դ) «Սալիհին զիքրի էպէտի օլաճագ
տըր»: Մէզ. 112. 6:

(ե) «Սալիհին վէֆաթընտա իթիմատը
վար տըր» կմօ. 14. 32: «Պէն սալիհէրին
էօլիւմիւյլէ էօլէյիմ»: Ատատ 23. 10:

(զ) Սալիհէրին գըյամը այրը օլաճագ:
Ղուկ. 14. 14:

(է) Սալիկէրէ միւքեափաթ, էճը, սաւանա թաճը վերիլէճէք տիր: Ղուկ. 14. 14: Մէջ. 58. 11: Բ Տիմ. 4. 7, 8:

Սալահ բանը

Էվկէւա Բ Տիմ. 4. 8 այէթէ պագաւլըմ:

1. Սալահ թաճը նէ՞ տիր: Միւթէնէզզի թաճլար վար: Հայաթ թաճը պէւքի հէր միւմինէ տիր. բաքին սալահ թաճը տա վար

2. Սալահ թաճը նէ՞ զէման հազըրլանըր: «Սալահ թաճը հազըր աըր»:

3. Սալահ թաճընը քի՞մ վերիր: Սալահ թաճընը պիզզաթ բապա վերիր:

4. Սալահ թաճը ինայէթաէն տէյի՞լ մի: Աֆկլըգ, խէլաս, հայաթ իման էտէնէ ինայէթաէն վէրիլիր, լաքին սալահ թաճընը «օլ ատիլ Հաքիմ բապա» տօղրու հիւք վէրէրէք, ատալէթինէ կէօրէ բայըդ ուանլարա վերիր:

5. Սալահ թաճը նէ՞ զէման վէրիլիր: «Օլ կիւնտէ» եանի Բապալն ճէլիլ զուս հուրընտա, եախօտ Քրիստոսըն մահքէմէտինտէ: Բ Կորն. 5. 10: Ա Կորն. 3. 15:

6. Սալահ թաճը քիմէրէ՞ վէրիլիր: «Պանա (Պողոսա) վէ եալընըզ պանա տէյիլ, անճատ զուհուրըն սէվէնլէրին ճիւմէւսինէ տախի վէրէճէք տիր»:

7. Սալահ թաճընը ալաճազընը պիլմէք միւմքի՞ն մի: «Արթըգ պէնիմ իչիւն սալահ

թաճը հազըր աըր... Պանա վէրէճէք տիր»: Իմտի հէր միւմին պու տիւնեատա իքէն պիւմէլի տիր վի հանկը թաճը ալաճագ:

Սալահ բանընը շարլարը

Շիւփհէսիդ թաճ էօմրիւնիւ մէշգ էտէն միւմին թաճա նախի օլմագ իսթէր: Իմտի սալահ թաճընա նախի օլմագ իչիւն անըն շարթլարընը շու այէթէրտէ մէշգ էտէրէք իթմամ էտէլիմ: Բ Տիմ. 3. 17: 4. 1-8:

1. Սալահ բանը իչիւն հազըրլրգ լազըմ: «Թաքի Ալլահ ատէմի քեամիլ վէ հէր էյի իշիւն հազըրլանմըշ պուլունա»: 3. 17: (ա) Ալլահ ատէմի օլմագ, (բ) Քեամիլ օլմագ, (գ) Ճէր էյի իշիւն հազըր օլմագ լազըմ. Սալթ խէլաս վէ բուհանի հայաթ եաշամագ տէյիլ իւլա իւ, հեր էյի իւ չիւն հազըրլւգ լազըմ:

2. Սալահ բանը իչիւն ուր իխրարլարա սատըգ օլմագ լազըմ:

(ա) «Քէլամը վազ էյլէ»: Քէլամը անլամագ, ինանմագ, եաշամագ էյի, լաքին վազ էթմէք լազըմ:

(բ) «Վագթիւ վագթուզզ իգտամ էյլէ»: Ճէր զէման զայրէթի, չալըշգտն վէ Բապալըն իշիյէ մէշզոււ օլմագ լազըմ:

(գ) «Քէմալ ը թէճնիփ վէ թալիմէ թազիր վէ թէքտիր վէ նասիհաթ էյլէ»: Քիւսիչտէ տախմա թալիմ լազըմ. տիգդաթ-

“ԸՆԴԱՐԾ Թազիր, իթամթօղղլարը թէքստիր, ճահիլլէրէ նասիհաթ լազըմ, պունուտա թէմալ ը թէէննի իլէ էթմէք լազըմ: Զիրա վազթ վազթ եանլը թալիմլէր զուհուր ետէր վէ պազըլար (ա) Սահին թալիմէ թէհամմրւ էթմէյիպ սափարալար: (բ) Գուլագլարը կիճիչիր, կէյօյա եէննի հազիգաթլար իշխայօր կիպի Քէլամտան խարիճ թասագվուրլար տինլէրւէր: (գ) Քէնտի չէհվէթլէրինէ կէօրէ քէնտիլէրի իշիւն մուալիմէր ճէմէտէրլէր: Խօշարընա կէէն թալիմ վէ մուալիմէր թօփիլարլար: (դ) Գուլագլարընը հազիգաթտան չէվիրիպ մասալլարա տէննէրլէր: Իհամը պրագըպ պաթըլ իլմէ սափարլար, Հազիգաթ պէնիմ տէյէն Քրիստոստան սափըպ տիւնեա ֆէլսէքէսինէ տէննէրլէր: Պէյոլէլէր տէյիլ թաճ ալմագ, իլլա հայաթլարընը տա զաիպ էտէրլէր: Պէյոլէլէր թազիր, թէֆտիր օլունմալը:

(է) «Ամմա սէն հէր շէյտէ ույանըգտուր»: Ալլահ ատէմի՝ քիւիսէյէ կիրէն եանլը թալիմ վէ մուալիմի թազիր վէ թարտ էտէպիլմէլի, զէլալէթի եա իզլալ օլունանլարը սէչիպ փաքէյէպիլմէլի:

(ի) «Մէշագգաթա թէհամմրւ էթ»: Պէյոյէ վազ, իգտամ վէ ինրաաթտա պունան իշճի քիւիսէտէն վէ խարիճտէն

մութլագա մէշագգաթլարա օղբայանագ, լաքին մէմուլ վէ թէհամմիւլ իլէ մէշագգաթլար համմալը օլապիլմէլի:

(շ) «Միւպէշար իշինի ինրա էյլէ»: Խարիճի կիւճլիւթէր, զէլալէթ թալիմլէրի վէ մուալիմլէրի իլէ օղբաշըր իքէն պէշարէթի իհմալ էթմէ: Միւպէշար իսմինի տէյիլ, մաաշընը տէյիլ, իլլա միւպէշար իշինի ինրա էյլէ:

(է) «Խըտմէթինի իթմամ էյլէ»: Սալթպիր վազիփէ եա մէմուրիյէթ իսմի ալմագ տէյիլ, թային թախսիս օլունմագ տէյիլ, իլլա կոչում, մէփհիպէ վէ խըտմէթինի (պաշտօնդ) իթմամ վէ իքմալ էյլէ:

Պօղոս Ռէսուլ պու մուկիմմ իխթարլարը Ալլահըն հուզուրընտա, վէ Քէնտի զուհուրընտա վէ մէկէթիւթիւնտէ տիրիւէրի վէ էօլիւէրի հիւքմ էտէճէք օլան Ռապպ Յիսուս Քրիստոսըն հուզուրընտա թէնպիհ էտիյօր: Իմտի նէ գատար տագիգ վէ սատըգ օլմագ լազըմ, զիրա սաւահ թաճը օլ հուզուրտա վէրիլէճէք տիր:

3. Սալահ քանը իշին զուրպան հօմրի լազըմ տր: Պու թէնպիհ եա իխթարլարը էթտիթտէն սօնրա տէյօր: «Զիրա պէն արթըգ գուրպան կիպի թագտիմ օլունմագ իւզրէ օլուպ՝ ինթիգալմըն վազթը կէլմիջ տիր», եանի պէն պու գանունլարա

Կէօրէ եաշայըպ իւլէտիմ վէ շիմտի պու էօմր. պու խւտմէթ, պու թալիմ վէ ան- լէրին թապա ուղրունա գուրպան օլու- յըըմ, պաշըմ քէսիլէճէթ, լաթին գան- չարա պօյանմըշ պաշըմա սալահ թանը հազըր տըր: Իմտի է՛ Ալլահ ատէմի, պէն ինթիգալ էտիյօրըմ, պէնիմ եէրիմէ սէն կէչ, պու իշի պու դանունլար իլէ տէվամ էյէ քի պէնիմէ պէրապէր սա- լահ թաճընը ալասըն:

4. Սալահ թաճը իշիւն եյի նիհատը պի- թիմէֆ լազրմ: «Էյի ճիհատը պիթիրտիմ»: ա) Կիւնահա գ սրչը ճիհատ, քի գան- տէօրմէթ տէրէճէսինտէ մուգավէմէթ թա- լէպ էտէր, (Խպր. 12. 4) պիթիրտիմ: Կիւ- նահա ասչա մէյտան վէրմէտիմ: Գաբահմ- տէ, ազամտա ճէնկլէշիպ մաղլուպ էթտիմ: Բօմ. 7. 15-8. 2: (բ) Իմանըն էյի ճիհա- տը, քի սալահ, թագվա, իման, մու- հապէթ, սապր վէ հրմէ սայ էտէրէթ, էյի իգրարը իգրար վէ եպէտի հայտիմ թութմագ թալէպ էտէր, (Ա. Տիմ. 6. 11- 13) պիթիրտիմ: Յիսուս Քրիստոսը միւ- լէթիէր վէ մէլիթէր հուզուրընտա իգրար (դաւանել) էթտիմ, հայտի գանունլարը- նա կէօրէ եաշատըմ: (գ) էյի ճիհատ, քի Քէլամըն թէնպիհ վէ թագսիլէրիյլէ իդ- տամ էտիպ, իմանը վէ խալիս զամիրի

Հըֆդ էթմէթ թալէպ էտէր, (Ա. Տիմ. 1. 18, 19) պիթիրտիմ: Ալլահըն հուզուրըն- տա քիւլլիյէն խալիս զամիրիէ հարէքէթ էթտիմ: Ա. Տալ. 23. 1: (դ) հշդիլիք ճիհա- տը, քի հազիգաթ քէլամընը տօղրու թափսիլ էտէրէթ, Ալլահա մագպուլ, խէ- ճիլ օլմազ պիր իշճի տէյու իհզար էթմէթ թալէպ էտէր, (Բ. Տիմ. 2. 15) պիթիրտիմ: Թապպ պէնինէ իշիւն թութտու իսէ անը թութմաղա սայ էթտիմ: Փիլ. 3. 12: Թապպ Յիսուստան ալտըղըմ խըտմէթի մէսէրրէթլէ իթմամ էյլէտիմ: Ա. Տալ. 20. 24: Իմտի էյ Ալլահ ատէմի, սէն տէ պէօյ- լէ եափ. զիրա պազըրար էյի ճիհատը պաշլայօրլար, լաքին պիթիրմէյօրլար:

5. Սալահ թաճը իշիւն սէների թէմամ երմէֆ լազրմ ըր: «Սէֆէրի թէմամ էթ- տիմ»: Թապպըն պէնիմ իշիւն չըզտըզը խարիթա վէ փրոզրամ թէմամ օլտու: Կէօնտէրտիյի հէր եէրէ կիթտիմ: Աչտըզը իզէրտէ եիւրիւյէրէթ եօլու տիւքէթտիմ: Պէնտէր վէ մուզայագալար պէնի պէքլէր իքէն, հիչ պիրինի սայմայարագ, ճանըմը տախի թէնտիմէ գըյմէթլի թութմայա- րագ, սէֆէրիմի վէ Ալլահըն ինայէթինին պէշարէթինէ չէհատէթ էթմէթ իշիւն Թապպ Յիսուստան ալտըղըմ խըտմէթի մէսէրրէթլէ իթմամ էթտիմ: Ա. Տալ. 20.

23, 24: Զօգլար վար քի Ռապալն չըզտը-
ղը խարիթա, եոլ վէ փրօղրամը եարը
գոյօրլար: Եյ Ալլահ ատէմի, սէնին էքսի-
յին գալմասըն քի սալահ թաճընը ալասըն:

6. Սալահ բանը իշխն իմանը հրթզ եր-
միք լազրմ տր: «Իմանը հըֆզ էթտիմ»:
(ա) Աէլաս իմանը, քի ինայէթլէ պիրէ-
շիր, (Եփես. 2. 8) հըֆզ էթտիմ: (բ) Եա-
շամագ, եախօտ զիյատէ հայաթ իմանը,
քի Քրիստոսըն գալպտէ սաքին օլմասը
տըր, (Եփես. 3. 17: Գաղ. 2. 20) հըֆզ
էթտիմ: (գ) Մէկհիպէ իմանը, քի Ռուհ
իւլ Գուտստան տըր, (Ա Կորն. 12. 9: Բ
Կորն. 12. 12) հըֆզ էթտիմ: (դ) Սէօյէւ-
մէք իմանը, քի Ռուհիէ օլմալը. (Բ Կորն.
4. 13: Մատթ. 10. 20) հըֆզ էթտիմ:
(ե) Աճիպ իշէր իշէմէք իմանը, քի Քրիս-
տոս իլէ միւմքին տիր. (Յովկ. 14. 12:
Բօմ. 15. 17, 18) հըֆզ էթտիմ: Զօգլար
վար քի, չօգ խուսուսլարատա իման էտէր-
լէր, լաքին սօնա գատար հըֆզ էտէմէ-
յիպ վազ կէչէրլէր: Եյ Ալլահ ատէմի,
սէն տախի իմանը պաշլայան վէ թէքմիւ
էտէն Յիսուսա նազար էտէրէք, (Իպր.
12. 1) իմանը հըֆզ էյլէ քի սալահ թա-
ճընը ալասըն:

7. Սալահ բանը իշխն Քրիստոսըն զու-
հուրընը սէվմիք լազրմ տր: «Պէնիմ իշխն

սալահ թաճը հազըր տըր ... պանա վէ
զուհուրընը սէվէնէրին ճիւմլէսինէ տա-
խի գէրէճէք տիր»: Յիսուսը սէվմէք,
(Մատթ. 10. 37) Յիսուսըն քիլէրի սէվմէք,
(Յովկ. 13. 35) Քէլամընը, իշխնի վէ զայ-
րի սէվմէք լազըր տըր. լաքին սալահ
թաճընը ալմագ իշխն Անըն զուհուրընը
սէվմէք խուսուսի զիքը օլունմըշ տըր:
Զօգլար վար քի «Պէն խէլաս պուլայըմ,
եաշայրպ իշէյէյիմ տէ Յիսուսըն զուհու-
րը նա'սը օլուրսա օլսուն» տէրէր:

Պու մէշգլէրտէն անլաշըւըր քի սալահ
թաճը՝ (ա) Հայաթա նախի օլուպ սալահ
մէյվէլէրիլէ եաշայան տիրի շահիտին
թաճը, (բ) Քեամիէ պէշարէթին, եանի
Քրիստոսըն պիրիննի կէլիշինի վազ վէ
Քիլիսէյի տօղըու թալիմտէ սազլայան
իշնինին թաճը, (գ) Քրիստոսըն իքիննի
զուհուրընա հազըր, միւնթազըր, հաս-
ուէթլի օւան կէլինին թաճը տըր:

Իմտի Եյ Ալլահ ատէմի, Քրիստոսըն
Քէնտի Քիլիսէսինի ալմագ իշխն ճէլալ
իլէ կէլիշինի եյի մէշգ էյլէ, Անըն զու-
հուրընը սէվ վէ հազըրլան, քի օլ կիւնտէ
սալահ թաճընը ալասըն:

ՄԵՍԵՐԻՔԹ ԵԱ ԻՖԹԻԽԱՐ ԹԱՅԸ



«Ե սէվկիւլիւ վէ բաղ-
պէթւու պիտատէրէրիմ,
մէսէրըէթիմ վէ թաճըմ.
պու վէճն իւզրէ բապպ-
տա սապիթ գալընըդ,
Ե սէվկիւլիւ էր»։ Փիլ. 4. 1.

Շիմտիյէ գատար սէմատա ալընաճագ
թաճլարտան իքիսինի, եանի հայաթ թա-
ճը վէ սալահ թաճընը մէշգ էթտիք։ Շիմ-
տի մէսէրըէթ եա իֆթիխար թաճը հագ-
գընտա մէշգ էտէճէյիզ։

Իֆթիխար թաճը տէնիլիր իսէ գուլա-
ղա պիր աղ զարիպ կէլիյօր, պազէնտէ
իֆթիխարը թէքէպպիւր իլէ գարըշտըրըպ
տէնիլիր քի միւմինլէր իֆթիխար եա թէ-
քէպպիւր էտէրլէրմի, Միւմինլէր՝ «Պա-
թը իֆթիխար մաիլ ոլմամալը»։ Գաղ.
5.26. «Սիւահընը գուշանան ատէմ, անը
չէօլէն կիպի իֆթիխար էթմէսին»։ Գ Միւլ.
20.11. «Ղայրիլէրին էմէքլէրի հագգըն-
տա էօլչիւտէն խարիճ չչյլէրլէ իֆթիխար
էթմէթոէ օլմայըպ» (Բ Կորն. 10. 15) իլլա
«Գանունըն էօլչիւտնէ կէօրէ իֆթիխար
էտէճէյիզ»։ Բ Կորն. 10. 13. «Րապպըմը զ
Ցիսուս Քրիստոսըն խաչըլէ իֆթիխար է-
տէճէյիզ»։ Գաղ. 6. 14. «Իֆթիխար էտէն

Րապպը իֆթիխար էթոին։ Բ Կորն. 10.
17, 18. Ըսուռ տէյօր. «Պիր քիմսէ իֆ-
թիխարըմը իպթալ էթմէքտէն իսէ, էօլ-
մէք պէնիմ իչիւն էվլա աըը»։ Ա Կորն.
9. 15. Իմտի միւմինլէր զէմինտէ մուհազ-
գար վէ նամալիւմ իսէլէր տէ, սէմատա
մէսէրըէթ վէ իֆթիխար թաճըլէ թաճլա-
նաճագ տըրլար։ Իմտի պու թաճ հազ-
գընտա մէշգ էտէլիմ։

Ա. Խսիմ. Իւժիտ, մէսէրըէթ, իֆթիխար
թաճը. «Զիրա իւմիտիմիզ, եախօտ մէ-
սէրէթիմիզ, եախօտ իֆթիխար թաճըմըզ
քիմ տիր»։ Ա Սէլ. 2. 19.:

Բ. Տիկէր քանիարտան ֆարզը. Հայաթ
թաճը վէ սալահ թաճը՝ միւմինլին շախսի
հայաթ եախօտ թէճըլիպէ ի շախսիյէսինտէ
կէօնթէրտիյի լիյագաթ իչիւն վէրիլիր։
Իֆթիխար թաճը իսէ իշ, մէյվէ վէ մահ-
սուլ իչիւն վէրիլիր։ Միւմին հայաթ գա-
նունլարընա կէօրէ եաշայըպ հայաթ թա-
ճընը ալմըշ, քէզա ու հայաթ իզհար ոլու-
նարագ քէնտի շախսընտա սալահ մէպտէ-
լիրի, սիյրէթ ու թապիհաթ, ամէլ ու հա-
րէթէթէր, սատագաթ ու սէպաթ հասըլ
էթմիշ վէ սալահ թաճընը ալմըշ տըր։
Շիմտի իսէ իւլէտիյի իշ, մէյվէ, մահսուլ
վէ գազանտըզը ծանլար իչիւն մէսէրըէթ
եա իֆթիխար թաճը վէրիլիր։

Գ. Մէսէրրէք եա իմբիխար քանը նկ՞
տիր: Պու խուսուստաքի այէթլէքի ինմալ
էտէրէք անլարզգ քի, խէլաս պուլան
միւմինլէք՝ քէնտիլէքին խէլասընա վէ
պէսլէնմէլէքինէ վասըթա օլան իշնիէքէ
մէսէրրէք վէ իֆթիխար թաճը օլանազ-
լար: իմտի միւմին ճանլարտան իպարէթ
թաճլար տըրլար, եանի միւլէշշիրլէք՝
քէնտի վասըթալարըյլէ խէլաս պուլան
միւմինլէք իչիւն,

1. Իւմիտ էտէրլէք քի անլէք իլէ սէմա-
տա կէօրիւշիւպ գավուշաճագլար. «Սիզ
իւմտիմիզ ոինիզ»:

2. Սէմատա գավուշըգլարընտա, ան-
լէք իլէ վէ անլէրտէն տօլայը մէսրուր օ-
ւաճագլար. «Մէսէրրէթիմիզ»:

3. Անլէքին խէլասընա վէ սէմայա եէ-
թիշմէլէքինէ վասըթա օլարգլարը իչիւն
իֆթիխար էտէճճէքլէք. «Իֆթիխարըմըզ»:

4. Միւքեափաթ վագթը անլէք սէպէ-
պինտէն իզգէթ, միւքեափաթ վէ թաճ
ալաճագլար. «Իզգէթիմիզ սիզ սինիզ»:
Փիլ. 4. 1. Ա. Սէլ. 2. 19, 20:

Դ. Մէսէրրէք եա իմբիխար քանը նկ՞
տիման վէրիլիիր: Սալահ թաճը կիպի,
«Բապպըմըզ Յիսուս Քրիստոս զուհուր
էթայիինտէ» վէրիլէճէք: Ա. Սէլ. 2. 19:
Քրիստոսըն ճէլալ իլէ կէլիշինտէ, «Հէր

քէսին մէտնի Ալլահտան օլաճագ»: Ա.
Կորն. 4. 5: Քիլիսէսինի հուզուրընա ալ-
տըլլընտա, իւճրէթ, միւքեափաթ վէ
թաճլար վէրիլմէսի կիւնիւ օլաճագ: Ա.
Սէլ. 4. 16: Ա. Կորն. 3. 15: «Սալի՛լէքին
գըյամընտա միւքեափաթ վէրիլէճէք»:
Ղուկ. 14. 14:

Ե. Մէսէրրէք վէ իմբիխար քանը նկ՞րէ-
տի վէրիլինեք: «Անըն հուզուրընտա»: Ա
Սէլ. 2. 19: Օլ կիւնտէ իշի վէ անըն ի-
շի հուզուրա չըգաճագ: Հէր քէսին իշի
իմթիկան էտիլէճէք: Օթ, գամըշ, աղան
կիպի շէյլէք օլ հուզուրտա հիչէ չըգըպ
եանաճագ: Լաքին աթէշտէն կէչիպ տէ
ալթուն, կիւմիւշ վէ զիդլյմէթ թաշլար
կիպի պագի գալան իշլէք օլ հուզուրտա
իւճրէթ, միւքեափաթ վէ թաճլար վէրի-
լէճէք տիր: Ա. Կորն. 3. 5—15:

Զ. Մէսէրրէք վէ իմբիխար քանը ֆիմ-
լէրէ վէրիլինեք: Իշպու մէշգլէրտէն ան-
լարըւր քի, մէսէրրէթ վէ իֆթիխար թա-
ճը հէր միւմինէ վէրիլմէզ, սալթ սէմա-
յա եիթիշպիլէճէք գատար թէգպէ էտիպ
խէլաս պուլանա վէրիլմէզ, իլլա Ռապպ
իչիւն իշլէքն վէ պաշգա ճանլարըն խէ-
լասընա վէ պէսլէնմէսինէ վասըթա օլան-
լարա վէրիլիր: Փիլ. 4. 1. Ա. Սէլ. 2. 19. 20:

Է. Մէսէրրէք վէ իմբիխար քանընըն

շարքարը նելիք տիր, եախօտ ոլ թաճը
ալմագ իշխան նէլէ՞ր լազըմ:

1. Մէսէրրէթ վէ իֆթիխար թաճընըն
իլի շարքը պկառիք տիր: Պու թաճ միւ-
պէշշիրւէթ թաճը տըր: Պապպ թարափըն-
տան պէշարէթէ ինթիխապէ չաղըւմըշ,
թային թախսիսէ իրսալ օլունմըշ օլմագ
լազըմ տըր: «Պէն սիզի ինթիխապ էթ-
ալմ, վէ կիտիպ մէյվէ հուսուլէ կէթիր-
մէնիզ ... իշխան սիզի թային էթափիմ»:
Յիշ. 15. 16: «Քէնտիսի մուգատատէսլէրին
իքմալը մագսէտիյլէ խըտմէթին իփասը
վէ Քրիստոսըն ճէսէտի մամուրիյէթի ի
չիւն պազըսընը ... միւպկէտիր... թային
էյլէտի»: Եփես. 4. 11, 12: Մարկ. 16. 15:

Պազըւար վար քի Ռապպ թային էթ-
մէթիչ իքէն, քէնտիլիքլէրինտէն եա տա
ինսան թարափընտան փէյլամպէր, իշնի
եա միւպէշշիր օլուրլար: Պէօյլէլէր տէյիլ
թաճ ալմագ, իլլա թէթափիր օլունաճագ-
լար: «Շէրիբէ Ալլահ տէր քի ահքեամըմը
հիքեայէ էթմէթ վէ ահտըմը աղզընա ալ-
ժագ նէ՞ վազիփէն տիր»: Մէզ. 50. 16:
«Պէն անլէրի իրսալ էթմէտիմ վէ անլէրէ
էմր էթմէտիմ, վէ անլէր պու գավմա
առլա քափտէ էթմէզլէր տէյիլ Ռապպ
պույուրըր»: Երեմ. 23. 32:

2. Իֆիննի շարք՝ պկառիք զանունըլիկ

իւլիմկ տիր: Պու գանունլարտան պիր
գաչը Ա. Սէլ. 1. 5 տէ եազըմըշ տըր:

(ա) Կեօնէտրիլէն եերի կիրմէկ: «Պէ-
շարէթիմիզ սիզէ կէլտի»: Ա. Սէլ. 1. 4:
«Քրիստոսըն պէշարէթինտէ սիզէ գատար
պիլէ վասլ օլտուգ»: Բ Կորն. 10. 14:
Մարկ. 16. 15: Ամալ. 1. 8:

(բ) Քէլամիկ պկառիք: «Քէլամը վազ
էյլէ»: Բ Տիմ. 4. 2: «Պէշարէթիմիզ սիզէ
... քէլամլէ կէլտի»: Ա. Սէլ. 1. 5: 2. 13:
Նիշէլէր խարինի իլմ, թալիմ, հաթթա
քէնտիր քէնտիրինի վազ ու թէպչիր է-
տէրլէր, լաքին հազիզի միւպէշշիր տէյօր.
«Քէնտիմիզի տէյիլ, անճագ Ռապպ Յի-
սուս Քրիստոսը վազ էտէրիզ»: Բ Կորն.
4. 5: «Անճագ պէշարէթի թէպչիր... ոալպ
օլունմըշ Քրիստոսը վազ էտէրիզ»: Ա
Կորն. 1. 17—23:

(գ) Գուվկիրլէ պկառիք: «Պէշարէթի-
միզ սիզէ եալընըզ քէլամլէ տէյիլ, ան-
ճագ գուվկիրլէ կէլտի»: Ա. Սէլ. 1. 5: Քէ-
լամտա գուվկէթ լազըմ տըր: «Ճէնկիմի-
զին սիլահւարը ճիսմանի օլմայը՝ հիսար-
լար երգմագ իշխան Ալլահըն ավնըլէ
գուվկիրլի տիր»: Բ Կորն. 10. 4: «Քրիս-
տոսըն պէնտէ սէօյլէմէսինին պիր պիւր-
հանընը արայօրսընըզ, ո տախի սիզին
իշխան զափ օլմայըպ, անճագ արանըզ-

տա գուվվերլի տիր»: Բ Կոր. 13. 3: «Թէս
լամըմ վէ վազըմ ինսան հիքմէթինին իգ-
նա էտիճի սէօզիէրիյլէ տէյիլ, անճագ
Ռուհըն վէ գուտրէրին պիւրհանըլէ իտի,
թա քի իմանընըզ ինսան հիքմէթիյլէ տէ-
յիլ, անճագ Ալլահըն գուտրէրիյլէ օլա»:
Ա Կորն. 2. 4, 5:

(դ) Բուհ իւլ Գուտսլի պիշարէր: «Պէ-
շարէթիմիզ սիզէ... Բուհ իւլ Գուտսլի կէլ-
տի»: Ա Սէլ. 1. 5: Պէշարէթ քէլամ վէ
գուվվէթլէ օլտուղը կիպի, Ռուհ իւլ
Գուտսլէ օլմալը: Նիչէլէր ինսանի կէր-
միյէթ վէ պէշաղաթ վէ գուվվէթլէ սէօյ-
լէրլէր: Լաքին Ռուհէ օլմատըլը իչիւն
ֆարտէ էթմէզ: Տօղրու պէշարէթ, «Ռու-
հըն քէնտիէրինի նութգ էթափիտիյինէ
կէօրէ» օլուր: Ամալ. 2. 4: «Իւզէրինիզէ
Ռուհ իւլ Գուտս կէլտիյինտէ... պանա-
շահիտ օլաճագսընըզ»: Ամալ. 1. 8. Յովհ.
15. 26, 27:

(ե) Քեամիլ իրիգատլի պիշարէր: Պէշա-
րէթիմիզ սիզէ... Քեամիլ իրիգատլի կէլ-
տի»: Ա Սէլ. 1. 5: Նիչէլէր սէօյլէր ի-
քէն քէնտիէր ինանմազ քի իւխտէնլէր
թէպտիլ օլաճագ: Աէօյլէյն՝ քէլամա
ի-
թիգատլէ միւթէկսսիր օլմատըգճա, տին-
լէյն թէկսիրլէնիպ իթիգատ էտէմէզ:
«Պունըն իչիւն պէն տախի տէրունիմտէ

գուվվէթլէ իւլյէյն անըն թէեսիրինէ կէօ-
րէ ճէհո էտէրէք չալըշըըմն: Կող. 1.
28, 29: Պունլարը եղիանըն թէճրիպէ ի
շախսոյիէսիյլէ րուպար էտէր իսէք, Քէ-
լամ րիւզկեար կիպի գայալարը գըրըր,
Պուվվէր՝ զէլզէլէ կիպի սարսար, Բուհ
իւլ Գուտս աթէշ կիպի եագար, Իրիգատ
իսէ տինլէյնի Ալլահա գավուշորըպ
Անըն լաթիք սէտասընը իշիթտիրիր:
Գ Միւլ. 19. 11—13:

3. Խւչիւննիւ շարք, ճանլար գազանմագ
տր: «Զօգլարը սալահա իրշատ էտէնլէր
եւլարզլար կիպի էպէտ իւլ ապատ զիյա-
տար օլաճագլար տըր»: Դան. 12. 4: Մէ-
մուրիյէթ, խըտմէթ, ճէհո ու զայրէթ
զէմինէ արտ տիր, լաքին պունլարըն նէ-
թինէ եա մահսուլը տըր քի սէմայա եէ-
թիւնէրէք մէսէրէթ վէ լիթիլսար թաճը
օլուրլար: Ա Սէլ. 2. 19: Ճանլար գա-
զանմագ՝ սալթ չօդ ճէմատթա վազ էթմէք
տէյիլ, սալթ բէսմի քիլիսէլէրէ ազա է-
տէպիլմէք տէյիլ, իլլա ճանլարը սէմայա
հազըրլայըպ եէթիշտիրմէք տիր: Պունըն
իչիւն կէրէք տիր քի ճանլարա,

(ա) «Ալլահըն հայյ վէ իլէլէպէտ պազի
օլան քէլամը վասըթասըլէ եէնիտէն աօղ-
տունըզ» տէնիլէպիլսին: Ա Պետ. 1. 23:
Ա Կորն. 4. 15:

(թ) Բապարմզգ Յիսուս Քրիստոս զուհուը էթտիքտէ անըն հուզուրընաա (մէսէրրէթիմիկ եախօտ իֆթիխար թաճըմզգ) հէման սիզ տէյիլմիսինիզ : Ա. Սէլ . 2. 19 : Բէսուլ օլ ճանլարը սէմատա կէօրէճյինի պիլիյօր : Խթէ սահին պէշաբէթ վէ ճանլար գաղանմագ պու տըր :

4. Տէօրփիննիւ շարք՝ նանլարը պէսլեմէ տիր : «Իմտի հէնուզ տօղմըշ մասումւար կիպի խալիս րուհանի սիւտէ արզուքէ օլունըզ, թաքի... պէօյիւյէսինիզ» : Ա. Պետ . 2. 2 , 3 : Բէսուլ՝ Ա. Սէլ . 1. 4-10 տա անլէրին խէլաս վէ ինթիխապընը պէյան էտիպ 2. 11-13 տէ անլէրի պէսլէմէքտէ նէ տէրէճէ զայրէթ չէքտիյինի զիքը էտիյօր . «Փէտէր քէնտի էվլատընա էթտիյի միսիլիւ, նասիհաթ վէ թէսէլի վէրիպ թէնպիհ էթտիյիմիզի պիլիրսինիզ» . Չօգ ճանլար տօղույօր, լաքին պէսլէնմէտիյինտէն դայպ օլույօր քի օլ վազթինիյէ մէսէրրէթտէն զիյատէ քէտէրէ մուճիպ օլուր : Խպր . 13. 17 :

5. Պէտիննի շարք՝ նանլարը սապիրլէսիրմէ տիր : Բէսուլ՝ Ա. Սէլ . 3. 1-5 տէ այնի միւմինլէրի սապիթլէշտիրմէյէ ճէստէտիյօր : «Քրիստոսըն պէշաբէթինտէ էմէքտաշըմզգ օլան պիրատէրիմիզ Տիմոթէսուը կէօնտէրտիք . թաքի սիզի սապիթ

էթմէսիյլէ ... քիմսէ սարսըլմասըն ... պուսէպէպտէն պէն տախի արթըգ թէկամմիւլ էտէմէյէրէք իղվա էտիճի սիզի իղվա էթմէսիյլէ էմէյիմիզ պիհուտէ չլզմասըն սէցիւ իմանընըզ խուսուսւրնտա խապէր աւմագ իչիւն կէօնտէրտիմ» : Բէսուլ՝ Քրիստոսըն զուհուրընտա քէնաբնէ մէսէրրէթթաճը օլաճագ օլանլար իչիւն տօղուչ աղբըսը չէքիպ, լազըմ օլան նէր վասլթա իւլէ պէսլէտիքտէն սօնրա, սապիթ գալմաւարը իչիւնտէ զայրէթ էտիյօր քի էմէյի պիհուտէյէ չլզմասըն : «Եէօյէքի պէնիմ տախի պօշնա օայ էթմէտիյիմէ վէ պիհուտէ նէրէ էմէք չէքմէտիյիմէ Քրիստոսըն կիւնիւնտէ իֆթիխաբըմ օլա» : Փիլ . 2. 16 : Պունըն իչիւն տրչարրտան կիրի գսիւրիւյիւ էսիրկէմէյէն ազզըն զուրթիւնտան վէ իչինիտէն զուհուր էտիպ շացիրտէրի շաշրըն մի . Գ. Իտէրէրտէն սագընարըրը : Ա. Մալ . 20. 29-32 Զօգլար րուհանի էօմրէ տօղըու պաշլամըշ վէ էյի սէյիրտիք իւեն, պիրտէ եանլըշ թալիմ վէ մուածլիմէրին զէլալէթիյլէ շաշըրը խարապ օլուրըր վէ էթմէրէր պօշա տիւշէր : Բ Կորն . 11. 2-4 : Գաղ . 5. 7-12 :

6. Ալրըննը շարք, մէյվիննի պազի գալմասը տրը : «Կիւրիպ մէյզէ հուսուլէ կէթիրմէնիզ վէ մէյվինիզ պազի զալմասը

իշխն սիզի թային էթտիմու: Յովհ. 15. 16. Եյէր խէլաս պուլան ճանլար, պէսլէնիպ սապիթ գալարագ հազըրլանըպ թապպըն հուզուրընտա տուրապիլիրլէր իսէ, մէս մէրրէթ վէ իփթիխար թաճը օլուրըար: Ա. Սէլ. 2. 19-20: Լաքին եյէր անլէր կէրի կիւնահաս սափմըշլար իսէ, ոչ իշնինին մէսէրրէթի, իփթիխարը վէ թաճը զայդ օլուր: Անլէր Նոյեմի կիպի «Տօլու կիթտիմ, պօշ տէօնտիւմ» տէյէճէթէր: Անլէր իշխն մէսէրրէթ թաճը ալամազլար:

7. Եկեղենի շարք, իշնինին սապիթ գալմասը եր: Պողոս Բէսուլ քէնտիսի իշխն տէյօր: «Թաքի սահրէրէ վազ էթտիթտէն սօնրա քէնտիմ մէրտուտ օլմայալմ»: Ա. Կորն. 9. 27: Պու այէթ իքի մանատա անլաշլըը, պիրի թաճտան մահրում գալմագ, տիկէրի շախսէն մերուտ օլմագ: Պունջն իքիսի տէ միւմքին տիր: Մէյվէսի պազի գալմայան թաճտան մահրում օլուր, լաքին այէթտէ մահրումիյէթ տէյիլ, իլլա մէրտուտ օլմագ զիքը օլուսնույօր: Մատթ. 24, 25 պապլարտան անլաշըըը քի թապպա գուլ օլմըշ, իփէնտիսի թարաֆընտան գապիլիյէթինէ հէօրէ թալանթլար վէրիլիպ իշէ թային օլունմըշ, լաքին պիրի թէնպէլ օլմըշ, տիկէրի իսէ պիր միւտտէթ սատըզ վէ ագիլնէ հա-

րէթէթտէն սօնրա ոլ սատագաթը պօզուա իշինի պրագմըշ: իփէնտիլէրի կէլտիյինտէ պիրինի պազլայըպ, տիկէրինիտէ իքիշագդ էտէրէթ աղլացը վէ տիշ գրճրատամասը մահալլընա աթմուշ տըր: Զիւնքի սատըզ վէ սապիթ գալմամըշլար:

Թէքրար սիւալ օլունտապիլիր քի պիր միւպէշլէր չօգ ճանլարըն խէլասընտ վասըթա օլուապտա քէնտիսի Քրիստոստան այրուըպ ինայէթտէն տիւշէր իսէ, (Փազ. 5. 4) անըն գազանտրզըն ճանլար քիմի՞ն մէյվէսի սայըլըը: Պունըն նէվապը Խուր. 21. 1-6 այէթէրտէ պուլունըը: Պիր գուլ էթէնտիսինի պրազըր իսէ, օրտա էտինտիյի զէվագ վէ էվլատայըրը էթէնտիյէ գալըը, քէնտիսի ետրնըզ չըզըպ կիտէր: Ասըւ մէյվէ, ճանլար թապպըն ոըր, իշնուէր իսէ խատէմէ օլուապ էմէքլէրինէ կէօրէ էնթէրինի ալբրար: Ա. Կորն. 3. 5-8:

Ա՞հ, ոչ կիւն նէ խօշ օլաճագ: Պողոս թապպըն հուզուրընտա տուրուր իքէն, Պողոսըն էմէքլէրիյլէ սէմայա նէթիշէնլէր էթրաֆընա թօփլանըրլար իսէ, հազիգաթէն Պողոսս մէսէրրէթ վէ իփթիխար սէպէսիր օլուապ անը թաճլայաճագլար: Անին վասըթանլէ խէլաս պուլար վա՞ր մըւ

Զ. ԱԼԹՈՒՆ ԵԱԽՕՏ ՄԻԿԼԻՒԹԵԱՆՔ ԹԱՅ



ՅՅԼ Թախմթար իւզէրին-
տէ տախի դէյաշ էլպիսէ
կիշմիշ վէ պաշլաքնտա-
ալթուն թանլարը օքան
երմի տէօրթ իխթիյար ո-
թուրմը կէօրտիւմ։ Վահ. 4. 4.

Եիմտիյէ գատար միւմինլէրին սէմա-
ռա ալտճագլարը թանլարտան իւչիւնիւ
մէշգ էթտիք, եանի հայաթ թանը, սալահ
թանը վէ մէսէրրէթ եա իֆթիխար թանը,
պունլար Փանի օլմայան թանլար ողը։
Հէմտէ միւմինին կէմիշտէքի շախսի հա-
յաթը, սալահը վէ Փաալիյէթի իչիւն վէ-
րիլիր։ Եիմտի իսէ ալթուն եախօտ մրւ-
միւթեանէ թանհագլընտա մէշգ էտէնէյիզ։

Պու թաճ տէյիլ անճագ կէմիշտէքի
էօմր վէ ամէլլէրէ միւթեաֆաթէն վէրի-
լիր, իլլա պու թանը ալանլար՝ Քրիստո-
ուն իքիննի զուուրծնտա պին ելլըզ է-
րամտա վէ եէնի զէմինտէ Անըն իւէ պէ-
րապէր սալթանաթ էթմէթ իւզրէ մէլիք-
էթ վէ քեաչինլէր օլանագլար։ Ալթուն
թաճ կիյէն եիրմի տէօրթ իխթիյարլար
թէրէնիւմ էտիպ տէյօրլար։ «Պիզի Ալա-
հմեզըն հուզուրընտա մէլիքլէթ վէ քեա-
չինլէր էյլէտին, պիզ տախի զէմին իւզե-

րինտէ սալթանաթ էտէնէյիզ։ Վահ. 5.
10. «Վէ հիւքմտարլը սէլահիէթինի ա-
ւըպ ավտէթ էթտիյինտէ . . . ոն չէկր . . .
պէտ չէկր իւզէրինէ հիւքիւմէթին ուսուն
տէտի։ Ղուկ. 19. 15—19։

Ա. Ալրուն եախօտ միւլիւնանէ թանը
իսմի վէ իզմիր։

1. Ալթուն թաճ. «Պաշլարընտա ալթուն
թաճլարը օլան եիրմի տէօրթ իխթիյար»։
Վահ. 4. 4. Տիկէր հայաթ թաճը, սալահ
թանը վէ մէսէրրէթ եա իֆթիխար թա-
ճընըն քէրէսաթէսի եախօտ նէտէն եափլը-
մըշ իտիյի պէյան օլաննմամըշ, լաքին
միւլիւգեանէ թաճըն ալթուն թաճ օլտու-
ղը պէյան էտիւմիլ տիր. չիւնքի։

(ա) Ալթուն գըյմէթլի տիր. «Ալթուն-
տան վէ խտսս ալթունտան մէլզուպ։
Մէզ. 19. 10. Երեմիա՝ Ալիօնն ազիզ օ-
զուուրընը ալա ալթունա միւսափի վէ
միւշապին սայօր։ Մէրս. 4. 1. 2. Ալթուն
թաճ կէյէնլէր էօյէ գըյմէթլի տիրլէր։

(բ) Ալթուն սազլամ տըր. Թապութ իւէ
ահո իշտէն վէ տըշտան ալթունլէ զափ-
լանմըշ իտի գի տէկրլէրնէ պօզուլմայըպ
պագի գալար։ Խուր. 25. 10—16. Բ Թէզ.
5. 10. Ալթուն թաճ կիյէնլէր տախի էօմր-
տէ էէր թէերիպէ վէ տարպէլէրտէ սազ-
լամ վէ սատիթ գալանլար տըրլար։

(գ) Ալթուն՝ խալիս վէ փաք օլուպ գուլայնա միքրոպ ալմազ: «Անլէրի ալթուն կիպի փաքէյէճէք»: Մաղ. 3. 3: Ալթուն թաճ կիյէնլէր էօրիբւն հէր ահվալընտա փաք վէ մուգատատէս եաշայանդար տըր:

(դ) Ալթուն փարլագ տըր. «Եէֆֆաֆ սորչայա պէնզէր խալիս ալթուն»: Վահ. 21. 21: Ալթուն թաճ կիյէնլէր տախի տէսրունէն վէ խարիճէն մուգատատէս, րուհանի, իլահի վէ շէֆֆաֆ էօմր եաշայանւար տըր քի անլէրտէ Ալլահն ճէլալը, Քրիստոն նուրը փարլար:

(ե) Ալթուն թէզեինաթի իշիւն գուլասնուըն. «Քէնտինի ալթուն զիյնէթիէրէտ թէզեին էթուն»: Երեմ. 4. 30: Ալթուն թաճ կիյէնլէր հէ թէնտիլէր թէզեին օլունագ, հէմտէ Ռապպա իզզէթ վէ զիյնէթ օլաճագւտը: «Բապպըն էլինտէ իզզէթ թաճը վէ Ալլահըյն ավունդնտա մրկիւքեանէ պիր թաճ օլաճագսըն»: Ես. 62. 3:

(զ) Ալթուն՝ եէնի երուսաղէմէտ ափատիր. Եէնի երուսաղէմին պինալարը, մէյտանը հաթթա պիւթիւն շէր խալիս ալթունտան տըր: Վահ. 21. 18. 21: Ալթուն թաճ կիյէնլէրին փարթախթը զաթէն եէնի երուսաղէմ տիր: Վահ. 21. 9-27:

(է) Ալթուն՝ Ուլուկիյէթէ թէշպիհ օլունըը տըր: Ցիսունըն Ուլուկիյէթինի կէոսու

թէրմէք իւզրէ եազըւմըշ տըր քի պաշը խասս ալթուն տըր: Աղն. 5. 11: Ալթուն թաճ կիյէնլէր Ուլուկիյէթէ փէք եազըն մէզգիտէ օլաճազլար: Վահ. 4. 4, 10:

Իմտի նէ՛ միւպարէք տիր մրւմին օլուրգտան սօնրա ալթուն թաճ կիյէճէք մէրթէպէյէ եւթիշմէք: Անէպա անըն չարէսի եա չարթը նէ՛ տիր, մէշգ էտէլիմ:

1. Միւլիւեանէ քան. Եսա. 62. 3: Հէր թաճ հէր քեսէ վէրիլմէզ, չօցլար պաշւարընա միւթէնէպիի թաճլար գօյապիիրէլէր, լաքին միւլիւքեանէ թաճ անճագ մէլիքէլէրին պաշընա գօնուլմալը: Դաւիթ մէլիք օլարագ պէօյլէ տէյօր. «Եա՛ Ռապպ, Սէնին գուզէթիւնէ մէլիք սէվինէճէք... գալպինին արզուսընը իհուան էթտին... պաշընա խասս ալթուն թաճ կիրտիրտին»: Մէզ. 21. 1-3: Քէզա Դաւիթ զաւէպէ իլէ սահիր մէլիքէրին թաճընը պիրէ ալտը: Ավէ մէլիքէրինին թաճընը պաշընատան ալտը, անըն վէզնի տախի պիր թալանթ ալթուն օլուպ՝ անտէ զի զըրմէթ թաշլար տախի վար իտի, վէ Դաւիթին պաշընա գօնուլտը»: Բ Միւլ. 12. 30:

Եսթերին պաշընա միւլիւքեանէ թաճ գօնուլտը: «Մէլիք թաճը միւլիւքեանէի անըն պաշընա գազ էտիպ՝ անը Վաշթինին եէրինէ մէլիքէ նատպ էյլետի»: Եսթ-

2. 17: Մուրթքէնին պաշընա միւլիւքեանէ թաճ գօնուլաը: Խոթ. 6. 8. 8. 15: Քէղա երմի տէօրթ իխթիյարլարա ալթուն, եանի միւլիւքեանէ թաճ գօնուլաը: Վահ. 4. 4. 5—10: Իմարի միւլինէր էօմրտէ էօլէտ երէ եէթիչէնէքէր քի միւլիւքեանէ թաճա նաիլ օլուաց մէլիքէր կէ քեահնւէր օլանագլար:

2. Գեհանիկ բահը. Խուրճ. 28. 36: Տիւնեա իթի պէօյրւք զուվզէթէր իլէ իտարէ օլունըյօր. պիրի սիյատէթ, հիւթիւմէթէր կէ մէլիքէրէին իտարէսի, տիւկէրի իսէ տիյաննէթ, մէզնէպ կէ քիլիսէ իտարէսի: Պազէն մէլիքէր, մէզնէպ կէ քիլիսէյէ մուսալլաթ օլուաց մուրխալէթէթ էտէոլէր. Պազէն տէ րուհապաննար հրէքիւմէթ իւզէրինէ մուսալլաթ օլուրւար, ւաքին հազիգտաթտա իքիսի պէրապէր իշլէմէլի: Ալզահ՝ զավմը Խորայէլի Մովսէս իլէ իտարէ էտէր իքէն, Անարոնը տա քեահն նասապ էյլէտի, կէ գանուն գօյտու քի քեահնլէր մէլիքէրի մէսնէտիպ թաճնայալար: Նէրիտթ կէ զանունւար քեահնէրէ տախի ալթուն թաճ գօնոււուր իտի քի թաճտա «Թօսէ լա նիովլա» եանի թապպա թագտիս օլունմըց տէյիւ եազըւ իտի: Խուրճ. 28. 36: Քէղա օլ

թաճա «Մուկատտէս թաճ» տէնիլիր իտի: Խուր. 29. 6. Ղեւ. 8. 9: Հէմտէ մէսն եազընըն թաճը տէնիլիր իտի: Ղեւ. 21. 12: Իմարի միւլինէր թապպա թագտիս օլունմըց, մուգատտէս կէ Բուհէ մէսն օլունարարգ մէլիքէր կէ քեահնլէր օլապիլիրէր: Թապպ Յիսուս Քրիստոս Մէլիքիւլ Միւլիւք կէ թապպ իւլ էրպապ օլուուզը կիպի, (Վահ. 19. 16) սէմազմաթօ կէչմիշ պէօյրւք քեահն ի ազամըմզգ որրատիսի: Խոր. 4. 16: Հէմտէ քէնտի միւնթէնսապ քիւլիսինէ այնի սէլահիյէթի վէրմիշ տիր քի միւլիւքեանէ կէ ալթուն թաճ կիյինիպ մէլիքէր կէ քեահնլէր հալինտէ պէրապէր սալթանաթ էտէլէր: Բ Տիր. 2. 10—12: Վահ. 1. 6. 5. 10:

Բ. Ալրուն եա միւլիմեանէ բանք շարթարը: Հէր մրւքեսֆաթ կէ թաճըն շարթւարը օլուուզը կիպի, մրւլիւքեանէ թաճ եախօս ալթուն թաճնն տախի շարթւարը վար տրր: Շէոյլէնէ.—

1. Հազիգի թէպատ օլմագ լազըմ: Հէր միլիթ կէ մէլէքէթին մէլիյի մութլագա քէնտի թէպատարընտան ինթիխապ օլունըր: Ալլահ Խորայէլէ գանուն գօյտու քի «Հէր գէճնէլէ Ալլահըն թապպըն ինթիխապ էթտիյինի իւզէրինէ մէլիք նասապ էտէսին, իւզէրինէ պիրատէրլէրին արասընտան մէ-

Միթ նասակ էտէսին, սէնին իւզէրինէ պի-
րատէրին օլմայան պիր էճնէպիրի թային
էտէմէյէճնէ զօխն»: Թէս. 17.15: Իմտի մրւ-
լիւքեանէ եախօտ ալթուն թաճ կիյէճէք
օլանլար, կէրէք տիր քի էվզէլա մէլէքիւթ
Ուլլահա հագիրգի թէպաա օլմալը: Յի-
սուս պիրէ զէմինէ մէլիք օլապիրմէք ի-
շիւն թէն ալբա զէմինի թէպաալլզա կիր-
տի: Ղուկ. 2. 1-6: Մէլէքիւթ Ուլլահա
հագիրգի թէպաա օլմագ անճագ եէնիտէն
վէ Ռուհատան տողմագ, էվլատ Ուլլահ օլ-
մագ իլէ միւմքին տիր: Յովկ. 3.3.5:
Կող. 1. 13: Պու տախի Յիսուսըն գանրըլէ
միւմքին տիր: Ալթուն թաճ կիյէն իխթի-
յարլար պէօյլէ տէյօրլար: «Պիզի գանընլէ
սաթըն ալտըն վէ մէլիքլէր էյլէտին»:

2. Ալլահա մագպուլ էօմը լազըմ ալը:
Հէր թէպաա մէլիք օլամագ, իլլա օլ մէ-
լէքիւթիւն լիսան, գանուն վէ ուղու-
թիւնընա կէօրէ չէք ալմը միւսթաիտ
քիմուլէր օլմալը: Մէլիքլէր խուսուսա
քեակնլէրին թաճընա մուգատտէս թաճ
տէնիլիր, իւզէրինէ Գօսէ լա նիովա եա-
զըլը իտի: Իմտի թէվպէյէ լայրգ մէյզէ,
թէպաալլզա եագըշը էօմը: Ալլահա մագ-
պուլ վէ մուգատտէս հայրթ լազըմ ալը:
«Մուգատտէսէլէր տիւնեայը հիւքմ էտէ-
ճէքլէրինի պիւմէ զմիսինիզ»: Ա. Կոր. 6.2:

Իմտի սալթ քէնտի խէլասը եա մէնֆատ-
թը իշիւն տէյիլ, իլլա Ալլահ իշիւն վէ
Անըն մէլէքիւթիւ իշիւն եաշայըպ իլակի
լիսան, սիյրէթ թապիտաթ: իլհամի գա-
նուն հայրթ վէ Փաալիյէթտէ մագպուլ
էօմը իզհար էյլէմէլի: «Զիրա մէլէքիւթ
Ուլլահ եէյէճնէթ իշէճէթ տէյիլ, անճագ
սալահ վէ սէլամէթ պէ Ռուհ իւլ Գուտալէ
մէսէրրէթ տիր»: Բօմ. 14. 17:

3. Էյի ասքէր օլմագ լազըմ: «Ամմա
սէն Յիսուս Քրիստոսըն էյի ասքէրի կի-
պի մէշագգաթա թէհամիւլ էյլէ: Բ Տիմ.
2. 3: Ասքէրլիք էթմէյէն պիր թէպաա օ-
լապիր, լաքին թէճրիպէքեար մէլիք
օլամագ: Ալլահ Դաւիթի մէլիք օլմագ
իւզու մէսէ էթտիրտի, լաքին էվզէլա էն
շարշարանիլը ասքէրլիյէ ալրչաքրտը:
Ալլահէրլիք էտէն պիր քիմսէ սէրասօքէրի-
նի խօշնուտ էթմէթ իշիւն պու էօմրիւն
ումուրընա գարըշմազ»: Բ Տիմ. 2. 4:
Իմտի միւլիւքեանէ թաճա նաիլ օլմագ
իշիւն Ռագպա կէօնիւլլիւ ասքէր օլմագ
լազըմ: Ռագպըն պայրաղը ալթընտա Անըն
քէլսմընա կէօրէ թալիմ ալմը, պու էօմ-
րիւն ումուրընա գարըշմայան, եախօտ
տիւնեանըն կիտիշինէ ույժմայարագ Անըն
եռունիփօրմասընը կիյմիլ, մէշագգաթա
թէհամիւլ էտէն վէ մէլէքիւթէ սատա-
գաթ իպրագ էտէն օլմագ լազըմ ալը:

4. Գանուն իւզրէ կիւրէշմէք լազըմ
աըր, «Հեմ տախի էյէր պիր քիմսէ կիւ-
րէշիր իսէ, գանուն իւզրէ կիւրէշմէյիննէ
թաճա նաիլ օլմազ»: Բ Տիմ. 2. 5: Ասւլ
մէսէլէ սալթ ասքէր օլմագ տէյիլ, իլլա
կիւրէշմէք տիր: Զօզլար սալթ գա-
րավանա եէյիպ հարպա կիրմէք իսթէմէ-
յէն ասքէր կիպի անճագ եաշամագ իս-
թէրէր: էյի ասքէրլիք տիւշմէն գարշը-
սընտա ճէնկլէշմէք տիր: Հէմտէ գանուն
իւզրէ կիւրէշմէք տիր, թա քի Քրիստոսըն
ասքէրի գաչմայրագ, գօնուլտըղը ճէպ-
հէտէ, սէրասոքէրինին էմրինէ կէօրէ Ալ-
լահըն սիլահիառնը գուլլանարագ, տիւշ-
մէն օլան Շէյթանա, տիւնեայա վէ կիւ-
նահա գարշը ճիհատ էտէրէք գան տէօք-
մէք տէրէճէսինէ գատար մուգավէմէթլէ
(Բար. 12. 1—4) սէմագի Մէլիյի վէ Անըն
մէլէքիւթիւ իշիւն ֆէտա օլունըպ, սէ-
մատա միւլիւ քեանէ թաճա նաիլ օլա:

5. Լիյագաթ կէօսթէրմէք լազըմ: «Ամէյ-
տանտա սէյիրտէնլէրին ճիւմլէսի սէյիր-
տիր իսէ տէ, միւսապագաթ նիշանընը
պիր քիմսէ ալըր, պէօյլէ սէյիրտինիդ քի
նաիլ օլասընըզ...: Անլէր պիր ֆանիթաճ
ալմագ իշիւն, պիզ իսէ ֆանի օլմայան
պիր թաճ իշիւն էտէրիզ»: Ա Կոր. 9. 24. 25:
Փարաւոնընըն բիւյասընը թապիր իշիւն

չօգլար կէլտիլէր, լաքին անճագ Յովսէփ
լիյագաթ կէօսթէրիպ հիւքմտար օլտու-
թէք. 41. 1—44. Յիսուս թալանթլար
(Մատթ. 25. 14—30) վէ մընալար (Ղուկ-
19. 12—27) թէմսիլիյէթ, իզթիտար, թիճարէթ
վէ լիյագաթընա կէօրէ օն շէնր, պէշ շէնր
իւզէրինէ կիւքիւմէթ վէրիլէճէք, իմտի
սէմտատա միւլիւքեանէ ալթուն թաճ ա-
լաճագ օլանըպ, զէմինտէ իքէն Բաղպա-
խրամէթ էտիպ թիճարէթ, քեար կէթի-
րէն օլմաըը, տէ օլ թաճա լայզգ օլալաբ-

6. Ղալէպէ լազըմ աըր: Յիսուս տէտի:
«Ղալիպ օլանա... հիւքիւմէթ վէրէճէյիմ»
Վահ. 2. 26: «Ղալիպ օլանա պէնիմ իլէ
թախթըմտա օթուրմազը իհօան էտէճէ-
յիմ»: Վահ. 3. 21: Հազիզի թաճ վէ մէ-
տէքիւթ զալէպէ հիէ էլտէ էտիլիր: իմտի
միւլիւքեանէ ալթուն թաճա նաիլ օլմագ
իսթէյէն սալթ կիւրէշմէք, ճէնկլէշմէք
տէյիլ, իլլա էօմրիւն հէր ահգալընաա
Շէյթան, տիւնեա վէ կիւնահա դալիպ
օլմագ կէրէք տիր:

7. Սօնտտէք սատագաթ լազըմ աըր:
Նիշէլէր Ալլահա թէպատ օլույօր, պիր
միւտտէթ մագպուլ էօմր եաշայըպ՝ կիւ-
րէշէրէք լիյագաթ վէ զալէպէ իզհար է-
տիյօր, լաքին սօնտտէք սատըգ գալմա-

յօրլար։ Պազըւար Բապպը ինքեար էտի-
յօրլար, պազըւարտա՝ էֆէնտիմ կէլմէ-
սինի կէճճիքտիբիյօր՝ տէյէլէք վազիփէսի-
նի թէրքէ եանլըշ հարէքէթէլէրտէ պուլու-
նույօր։ Էնճամ էֆէնտի կէլիպ էօլլէլէրի
ինքեարլէ թաճտան մահրում էթտիքտէն
մատա, իցի շագգ էտիպ աղլայըշ վէ տիշ
դըճըրտամասը մահալընա աթաճագ։ Բ
Տիմ. 2. 12. Բ Պետ. 2. 1. Մաթ. 24. 48-51։
ահմտի էֆէնտիսի թարաֆընտան նասպ օ-
լունան զօլ սատըզ վէ ազիլ գուլ քի՞մ տիր։
Նէ՛ միւպարէք տիր օլ գուլ քի էֆէնտիսի
կիլտիյինեկ, անը պու հարէքէթտէ պու-
լուր։ Ֆիլէազիգէ սիզէ տէրիմ քի անը
պիւթիւն էմվալի իւզէրինէ նազըր նասպ
էտէճէք տիր։ Մաթ. 24. 45-47. «Եյէր
թէհամմիւլ էտէր իսէք, պէրապէր տախի
սալթանաթ էտէճէլիզ»։ Բ Տիմ. 2. 12.
մինճամ անլարըզ քի ալթուն եա միւ-
լիւթեանէ թաճա նախի օլմագ իչիւն էվ-
զէլքի թաճլարըն շարթլարընը իթմամ
էթմէքլէ պէրապէր միւլիւթեանէ մէրթէ-
պէյէ լիյագաթ կէսոթէրմէք լազըմ տըր։

Գ. Ալրուն եա միւլիւթեանէ քանըն վէ-
րիկնեյի զէման վէ մահալ։ Տիկէր թաճ-
ւար կիպի պու թաճ տախի Յիսուսըն ի-
քիննի զուհուրընտա քիլիսէ սէմայա ըէֆ
օլունտուղընտա գէրիլէճէք տիր։ Վահ։

4 վէ 5 պապլարտա պու անլաշըլըր։ Օ
եիրմի տէօրթ իխթիյարլար քի քիլիսէյի
կէսոթէրիր, պու շարթլարը իթմամ էթմիշ
օլարտագ թախթլարա օթուրմըշ վէ ալթուն
եանի միւլիւթեանէ թաճ կիյմիշ տիրլէր։
օթուզունըն հուզուրընտա եէրէ գափան-
արլար վէ պիր եէնի թէսպիհ թէրէնիւմ
էտէրէք գէպի օլունալըն վէ գանընլէ
պիզի Ալլահա... սաթըն ալտըն վէ պիզի
Ալլահէմըզըն հուզուրընտա մէլիքէր վէ
քեահինլէր էյլէտին, պիզ տախի զէմին
իւզէրինտէ սալթանաթ էտէճէյիզ՝ տէրլէր
իտիր։ Վահ. 5. 8-10.

Պու այէթ անլատըր քի սէմայա ոլը-
նան միւմինլէր թէքրար զէմինէ էնէճէք-
լէր, վէ մէիթքէր օլուպ սալթանաթ էտէ-
ճէքլէր։ Պիր վազթ զէմինտէ նամալիւմ
օլան միւմինլէր՝ մալիւմ հէժ մէվզի սա-
հպի օլաճագլար։ Պիր վազթ ատէմլէր-
տէն իսթիհզա իլէ թահզիր օլունանլար
իզզէթլի հէժ միւթէպէր օլաճագլար։
Մէտտ ու թարտ օլունանլար՝ թախթ ու
թաճա նախի օլաճագլար։ Էնճամ հալիմլէր
զէմինի միրաս ալաճագլար։ Իմտի ճէհա-
էյլէ քի սէն տախի պու սընֆ արտարնտա
օլասըն։



Ե. — ՃԵԼԱԼ ԹԱՅԲ
«Վէ պաշ Զօպան, զուհուը
էթտիյի գէման ճէլալին սոլ-
մազ թաճընա նախի օլա-
ճագունըզ»: Ա. Պետ. 5. 4:

Ճելալ թաճընըն իսմի վի թարիֆի:

Երմտիյէ գատար ճիւմլէ խաչլար վէ
թաճլար հագգընտա մէջ էտէրէք էնճամ
սօն ճէլալ թաճընա եէթիշտիք: Պու թաճա
1. Ճէլալ թաճը տէսիլմիշ տիր: Ա. Պետ.

5. 4: Զիրա ճէլալան իպարէթ տիր,
ճէլալ իւէ գափլը օլաճագլար:

2. Իզզէթ թաճը: «Անը ճէլալ ու իզ-
զէթլէ թաճլանաըրտըն»: Մէզ. 8. 5: Յի-
սուս աէտի: «Պանա վէրտիյին իզզէթի
անլէրէ վէրտիմ»: Յովհ. 17. 22: Պու
թաճա նախի օլանլար իզզէթի որնի Փ աըր:

3. Զիյնէթ թաճը: «Օլ կիւնտէ Շապպ
իւլ ճիւնուտ... իզզէթ թաճը վէ զիյնէթ
թաճը օլաճագ աըր»: Եսա. 28. 5: Իմտի
ճէլալ թաճընա նախի օլանլար Շապպը
զիյնէթ կիպի կէսնէնէճէքլէր:

4. Ճէմալ թաճը: «Աէսի ճէմալ թաճըլէ
թաճլանաըրտաճագ»: իմա. 4. 9: «Շապպըն
էլինտէ իզզէթ (վայելչուրեան) թաճը օ-
լաճագըն»: Եսա. 62. 3: Շապպ Յիսուս
ճէմալ ճիւնէթիյլէ պէնի ատէմէ Փարիզ օլ-

տուղը կիպի, պու թաճա նախի օլանլարը
տախի ճէմալընա միւշապիհ էտէճէք տիր:

Ճելալ թաճը նա՞սըլ պիր թաճ եր:

1. «Սօլմազ թաճ»: «Ճէլալին սօլմազ
թաճընա նախի օլաճագըլնըզ»: Ա. Պետ.

5. 4: Պու անըն բէնկինի կէսութէրիր, էտ-
տէ Փանի օլան, սօլան թաճլարտան թէֆ-
րիդ էտէր: Տիքէն թաճ վէ ալթուն թաճը
անլամագ գօլայ տըր, զիրա քէրէսթէսի
մալիւմ տիր: Լաքին ճէլալ թաճընը նա-
ուլ թարիփ էտէճէյիզ, շու կէօրտիւյիւ-
միւզ նուրը պիլէ թարիփ էտէճէզ իքէն,
ճէլալ թաճընը կէօրմէտիթնէ քի՞մ անլա-
յապիիր: Խորայէլ գավմը՝ քեահինլէր,
փէյզամպէրլէր, րէսուլլար պազէն Շապ-
պըն ճէլալընը կէօրիւպ տայանամայօրլար
իտի: Եա պու թաճ նա՞սըլ օլաճագ:

2. «Օլ կիւնտէ Շապպ իւլ ճիւնուտ...
իզզէթ թաճը վէ զիյնէթ թաճը օլաճագ
աըր»: Եսա. 28. 5: «Գալգ, միւնէվկէր օլ,
զիրա նուրըն ճէլալի, վէ Շապպըն ճէլալը
ոէնին իւզէրինէ փարլատը»: Եսա. 60. 1:
Շապպ Գէնստիսի ճէլալ թաճը օլաճագ:
Ճէլալ թաճընա նախի օլանլար տիկէր
ոընֆլարտան չօգ զիյատէ Շապպը կիյի-
նիպ կէսնէնէճէքլէր տիր: «Ճէրէֆ ճիւն-
թիլէ երլարզ երլարզգտան Փարգլը աըր,
էօլիւլէրին գըյամը տախի պէօյլէ տիր»:

Ա. Կորն. 15.41, 42: «Բապպղն թուհը թառափրնան հէման ոլ սուրեթէ ճէլալուն ճէլալէ թէպտիլ օլունըըզ: Բ Կորն. 3.18:

Ճելալ քանը նե՞ զեման վերիիր:

«Պաշ Զօպան զուհուը էթալիյի զէման ճէլալին սօլմազ թաճընա նաիլ օլաճագսընըզ»: Ա. Պետ. 5. 4: Ֆանի օլմայան թաճւարըն ճիւմէկսի ճէլալ թաճըլէ պէրապէր Բապպ Յիսուս Քրիստոսն իքիննի զուհուընա վէրիիր: Օ քի (ա) Պաշ Զօպան արը, չօպսնլարըն չօպանը, իշճիւրին բէխսի: (բ) Քիլիսէնին սէ Բագի կիւլէրիսի, (գ) Եէհաւտիլէրին Մէլիյի, (դ) Միւլէրին Հաքիմը էնճամ կիւնէք վէ Թէնտի միւմին հէ Բ Տուգառուէլէրինի մրւքեա ֆաթլայըպ թաճւայաճագ, սաիրա լէրի իսէ միւճսպաթիէ հրւթմ էտէնէք:

Ճելալ քանը իմիւրե՞ն աիս եիր: Ճէլալ թաճընըն շարթլարընը Ա. Պետ. 5. 1-4 տէ պուլուրըզ քի քիլսէ իխթիյարլարընա եազըլմըշ տըր: Իմտի ճէլալ թաճը,

1. «Իխթիյարլարա» (երէց) աիտ տիր: Քիլիսէտէ (ա) Ազալար վար, (բ) Ազալար արաօընտան մէգհապէ սահիպլէրի մէյտանա կիւլիր, (գ) Անլէր արաօընտան իտարէլէր (դ) Սօնրա չէմմաս, (ե) Անտէն սօնրա իխթիյարլար (երէց) իխթիյսապ օլունըր: (զ) Պատէհու իշճիւր, միւպէշիր,

մուալիմ վէ փէյդամպէրլէր, (է) Սօնրա ըէսուլլարա սըրա կէլիր: Կիթափնէն եիւքուէլէն սընֆլար պունլար տըր: Պետրոս բէսուլ քէնտինի տէ իխթիյարլարտան ատա էտէրէք տէյոր: Ալքանըզտա պուլունան իխթիյարլարա, պէն քի անլէր կիպի իխթիյար իմը (այէթ 1): Իմտի ճէլալ թաճըլը իխթիյար վէ իշճիւրին թաճը տըր:

2. «Քրիստոսըն էլէմլէրինին ջահիտի»: օլանլարա աիտ թաճ տըր: Հէր քէս տիւնաեա էլէմլէրինի պիլիր, չօգլար շախսի էօմրեա ֆամիլեա էլէմլէրինի պիլիր, պազըլար բէսմի քիլիսէ եա բուհանի իշ իշիւն էլէմ չէքմիշ, լաքին պու թաճ պունլարա տէյիլ, իլլա տօղրուտան Քրիստոսըն էլէմլէրինէ շահիտ օլանլարա տըր: Թէքրար Քրիստոսըն էլէմլէրինի օգույյուպ պիւնին, եա վախիլ օլան տէյիլ, իլլա Անըն շահիտի, եանի Քրիստոս իշիւն Քրիստոս կիպի էլէմ չէքմիշ, իշինտէն կէչմիշ օլարադ շէհատէթ էտէնլէրէ աիտ պիր թաճ տըր: «Զիւնքի եալընըզ Քրիստոսա իման էթմէթ տէյիլ, անըն իշիւն էլէմ չէքմէթ տախսի սիզէ իհօսան օլունտըր: Փիլ. 1. 29:

3. «Զահիր օլաճագ ճէլալին կիսուկտարը» օլանլարա աիտ թաճ տըր, Պունտան էվզէլ չօդ տէֆա Ալլահէն ճէլալը զահիր օլմըշ տըր, լաքին տախմի գալմամըշ: Պիր

ճեւալ վար քի հայտ գահիր օլմամըշ, ամմա զահիր օլանագ գէ տախմի տիր: Կետրոս կիպի Պօղոս բէսուլ տախի տէյօր. «Ճիսապ էտէրիմ թի շիմտիքի զէմանլն եւէմէրի, պիզիմ իշիւն քէշփ օլունանագ ճէլալէ գրյանէն պիր չէյ տէյիլ տիր»: Թօմ. 8. 17: «Ճիրա պիզիմ պիր ան իշիւն օլան խաֆիֆ մուզայագ ամուզ պիզէ զայէթ իւն զայէ ազիմ գէ էպէտի պիր ճէլալ հուսուլէ կէթիրիր»: ԲԿորն. 4. 17: Իշթէ օ ճէլալին հիսոէ տարբարնըն թաճը աըը:

4. «Ալլահըն սիւրիւսիւնիւ կիւտէնլէրէ» արտ թաճ աըը: Նիշէլէր Շէյթան սիւրիւսիւ, Նիշէլէր բէսմի գէ խմէն օլան քիշիւսիէր սիւրիւսիւ կիւտիւյօրլար: Պազըւար միւմին վէ միւմին օլմայան գարըւըգ սիւրիւ կիւտիւյօրլար: Պու թաճ պէօյւէրէ տէյիլ տիր: «Ալլահըն սիզին արանցատ պուլունան սիւրիւսիւ»: Սիզ տէսիյի Ալլահըն հայր վէ իշէլէպէտ պազի օլան Քէլամը վասըթասըյլէ եէնիտէն տողառունը» տէտիյի քիմսէլէր տիր: Ա Պետ. 1. 23: 2. 2-6: Իշթէ պու սիւրիւյիւ կիւտէնլէրին թաճը աըը: Նիշէ չօպանւար վար քի քէնտի քէնտիլէրինի եախօտ սիւրիւ քէնտիլէրի կիւտիւյօր: Զօպանըն մատընը, իհթիյանընը, բահաթընը տիրւանը շէւնիյօրլար: Զօպան տախի եազը եէր

եիւնիւ կիյէր, սէմիզի պօղտղլար, լային սիւրիւյիւ կիւթմէզ: Եզեկ. 34. 1-3: Պէօյւէլէրէ թաճ տէյիլ, ճէզա վէրիւիր: Լաքին սիւրիւյիւ կիւտէն, եանի զախթէրի զուվէթլէնտիրէն, խասթալարա շլֆա վէրէն, գըրըզը սարան, եօլընը շաըլբանը կէրի կէթիրէն, զահա օլանը արայանլարա ճէլալ թաճը վէրիւիր: Եզեկ. 34. 4-6 15:

5. «Սիւրիւյէ նէզարէթ էտէնլէրէ» արտ թաճ աըը: Սիւրիւ կիւթմէք պաշգա, նէզարէթ էթմէք պաշգա արը: Քէզա նէզարէթ էտէնլէրի տախի իթի օրնֆա թէֆրիդ էտէրէք աէյօր. (ա) «Մէճպուլիյէթաէն տէյիլ», տէմէթքի պազրլար մէճապուլիյէթաէն, կէշիմ խսթըլ իշիւն, պաշգա իշ պուլամատըլը իշիւն, պիր քէրը իսմի քիլիսէ մէմուրը տէյիլ թանըւուզը իշիւն, իսթէր իսթէմէզ քիլիւնին իրզմէթ եա իշէրինէ պազըյօր պէօլէլէրէ թաճ եօդ: «Անճագ հիւսնի իրատէթիւն եանի սէվէրէք, խօշ խսթըլէ, ազատ իրասէթէ պու իշէ վազֆ օլունըպ մէխուլիյէթ գէ խրտմէթ րունը իւէ Ալլահըն սիւրիւսիւնէ նէզարէթ էտէնլէրէ ճէլալ թաճը վէրիւնձէք տիր: (բ) «Ճէմ գապին գազանն իշիւն աէյիլ»: Տէմէթքի նիշէլէր անճագ գազանն իշիւն օտա գապին գազանն իշիւն քիլիւէ մէժուրլարը օլուրլար իմիշ: Պաշգա եէրաց

գաղանճ ազ, վախզլիքտէ չօդ օլուր տէ-
յերէք, պաշգա եկրտէ էմէք վէ զահմէթ,
շապա վէ եօրզունւըգ չօդ, բուհպանլըգ-
տա իսէ ազ էմէք, թէլաշըզ էքմէք,
թէրսիզ թիճարէթ, բահաթ կէչիմ չըգար
տէրէք: Պաշգա իշլէր էնկին, էտնա օլան
սէնաաթ եա թիճարէթ տիր, բուհպանլըգ-
իսէ իթիպարլը, բէսմի, պիր թագըմ եիւք-
սէք իւնվանլըար իշէ մէտհիյէլի մէգգի տիր
տէյէրէք, Ալլահն սիւրիւսիւնէ նազըր
օլմազ իսթէյէնլէր գապին գաղանճ իշիւն
օլմուշ օլուր: Պէօյլէլէր հալա ասըւ իւի
անլայտամըշ, իլլա մէնֆատաթ ը շախսի-
յէլէրինի տիւշիւնէնլէր տիրէք: Սիւրիւ-
յիւ պիլմէյէն Ալլահն սիւրիւսիւ իւզերի-
նէ Ալլահատան թային օլունմայան նազլը-
լար աւրլար քի պու թաճ անլէրէ տէյիւ
տիր: «Թագաթ ճան ու տիլտէն (յօժառու-
թեամբ) նէզարէթ էտինիզ»: Մէգգի, մէտ-
հիյէ վէ բահաթլըզա յօժարել ինապ էթ-
մէզ, զաթէն ատէմ իսթէր, լաքին թէատ-
աի, հագարէթ, բէտու օլունմազ, զահ-
մէթլէր, սէֆալէթ, գաղանճ եէրինէ գուր-
պանլար, մէտհիյէ եէրինէ իֆթիրալար,
խարիճտէն վէ տախիւտէն պիզգաթ օլ
սիւրիւ իշինաէն միւշչիւտաթ վէ մուխա-
լէֆէթ օլտուղնտա պիլէ հէր շէյէ բազի
օլարագ (յօժարութեամբ) ճան ու տիլտէն

Ալլահն իշի, Ալլահն սիւրիւսիւ տէյիւ
պիլիպ, Ալլահ թարափընտան թային օ-
լունտըլը իշիւն սատլզանէ նէզարէթ է-
տէնլէրէ ճէլալ թաճը վէրիլէճէք տիր:

6. «Սիւրիւյէ էօրնէք օլանլարա» ախա-
թաճ տըր: Պազըւար ճէմատթլարա մու-
սալլաթ օլուրլար իմիշ. սէօյլէր ամմա-
նաշամազ, քէնտիսի ինրա էթմէզ ամմա-
ինպար էտէր: Սիւրիւյէ ամիր, հացիմ,
անլէի սըզրպ օլզգըշըրան, ինպար վէ
թազերկ էտէն նէփտէն իտարէ էտէնլէրէ
թաճ եօգ, իլլա «Պէն Քրիստոսա մուզ-
թէտի օլտրզըմ միւլլիիւ, սիզ տախի պա-
նա մուզթէտի օլունըզ» տէյէն, (Բ Կորն.
11. 1), «Պիր քիմսէնին էքմէյինի մէճ-
ճանէն եէմէտիք, անճազ ոիզտէն պիրինէ
եիւր օլմամազ իշիւն էմէք վէ զահմէթ
չէքէրէք կէնէ կիւնտիւզ իշ իշլէր իսիթք:
Պու տախի կիւրիւմէթիմիզ օլմատրզըն-
տան տէյիլ, անճազ պիզէ մուզթէտի օ-
լասրնըզ տէյիւ քէնտիմիզի սիզէ էօրնէք
կիսութէրմէմիզ իշիւն օլտու» տէյէն, (Բ
Սէլ. 3. 8—10: Ա. Սէլ. 2. 5—18), «Սիւ-
րինէրէ էօրնէք» օլան սիյրէթ, հայաթ,
ամէլ վէ քէլամէլէ, (Ա Տիմ. 4. 12), էնճամ
էէր չէյտէ պիւթիւն սիւրիւյէ էօրնէք օ-
լանլարա ճէլալ թաճը վէրիւէճէթ տիր:

7. Յիսուս Քրիստոսա ախա թաճ տըր:

մէլալ թաճը առ Յիսուսըն թաճը տըր։
Օ ճիւմիէ շարթւարը իթմամ էթմիչ օլուպ,
չոդ թաճլարա մալիք (Վահ. 19.12) սճէլալ
ու իզզէթիէ թաճլամբը տըրո։ Իպր. 2.9։
Օ Պաշ Զօպան օլուպ՝ Քէնտիսիյլէ պէրա-
պէր Քէնտինին թային էթտիյը վէ սիւ-
րիւյիւ կիւտէն, նէզարէթ էտէն իխթի-
յար (Երէց) վէ չօպանլարա ճէլալ թաճը
վէրէճէք տըր։ Պետրոս քէնտիսի իչիւն
ճէլալ թաճընը մէմուլ էտիյօր, քէզա ա-
նըն շարթւարընը իթմամ էտէն քիւիսէ
իխթիյարլարընըն տախի օլ թաճա նախի
օլաճագլարընը խապէր վէրիյօր։ Ա. Պետ.
5. 1—4. Եէնի ճանլար գաղանան եախօս
պէշարէթիէ քիւիսէյէ ճանլար զամմ էտէն-
լէրէ մէսէրրէթ թաճը վէրիլիր, լաքին քի-
ւիսէտէ ճանլարը պէսլէժէն, տօղրու չէք
վէրիպ կիւտէն, նէզարէթ էտէրէթ էօր-
նէք օլան իխթիյար վէ չօպանլարա ճէ-
լալ թաճը վէրիլիր։

Ծիմտի խաչ վի թան հօմիւնիւ ինժալ
էտէլիմ, Զէմինտէ իքէն պունլար գա-
րըշգ տըր։ Տահա տօղրուսը Ալլահա
թապի օլուպ իմանա իթաաթ էտէնէր ի-
շիւն զէմինտէ խաչ, սէմատա իսէ թաճ
մուհագգագ տըր։ Խաչարը վէ թաճլարը
միւզաղէնէյէ գոր իսէք, իւք բէսմէ պագ։
1. Թէզեինաթ եա բէմիյէթ խաչը,

էնճամ տիքէն թաճը գարչըլամալը ուըր։

2. Թապիի խաչ եա էլէմիլէր, Փանի
թաճլար իլէ միւքեա Փաթլանապիլիր։

3. Կիւնահըն խաչ եա էլէմինի իմանլէ
թաշըրյան՝ հայութ թաճլնա եւթիշիր։

4. Պաշգալարըն խաչընը խօշ խաթրլէ
թաշըրյան սարահ թաճլնա նախւ օլուր։

5. Եէլ ի պէյթատէն խաչ վէ էլէմ չէքէն
անլէրի գաղանարագ, մէսէրրէթ վէ իթ-
թիխար թաճընը ալըր։

6. Նէֆսատէն խաչ եա էլէմ չէքէն՝ ա-
նը փաքլէյէրէթ, Քրիստոս իշիւն ինքեար
եա գագփ էթտիյինտէ էնճամ Քրիստոսըն
չէքէլինի ալըր ալթուն թաճա եւթիշիր։

7. Յիսուսըն խաչը, եախօտ Յիսուս
իշիւն խաչ եա էլէմ չէքէն էնճամ ճէլալ-
տէն ճէլալէ թէպտիլ օլունարագ ճէլալ
թաճըլլէ միւնելլա օլաճագ տըր։

Թէթ Վիձ Կիւնիկ

էնճամ պիր կիւն կէլիյօր, Բապպ Յի-
սուս Քրիստոսըն զուհուրը կիւնիւ, ճէլալ
իլէ կէլիշի կիւնիւ, Քրիլուսինէ կիւվէյի,
գագմընա մէլիք վէ միւլէթիլէ կաքիմ
օլմագ իսզրէ իզհարը կիւնիւ, թէթվին
կիւնիւ կէլիյօր։

«Օլ գագթ Բապպ պիզզաթ պիր նիտակ

Էմրէէ՝ պաշ մէլէյին սէտասը վէ Ալլահէն սուրբյէտ սէմատան նիզուլ էտէնելք տիր Քրիստոսուտա վէֆաթ էթմիշ օլանլար էվա վէլա գլոյամ էտէնելք տիր։ Անտէն պիզ հայտթուտա պազի գալանլար (Քրիստոսուտա օլանլար) (պիր անտէ պիր կէոզ գըրփամացնտաթ թէպէտիւլ էտէնէյիզ), վէ անտէր իլէ պէրապէր Բապպը իսթիգպալ իշխն պուլութլարտա հավայա բէֆ օլուն նաճաղըզ։ Ա. Սէլ. 4. 16. Ա Կոր. 15. 51.

Օլ վագթ զէմին վէ զուլմէթ արգատա դալըր. Գըսգ ու Փէսատ, չէրր ու Շէյթան, մազլուպ օլուր։ Օլ վագթ Փէտէրէ սէվիկիւիւ հէմ Քրիստոսուտա միւնթէխտապ օլանլար վէ Բուհ իւլ Գուտսուն զուտսիւ յէթէէ հազըրլատըզը քիլիսէ էօլիւմ պիրէ կէօրմէյէրէր շու ճէսէտտէն, զէմինի գափէտէն չըգըպ ճէնկ ու ճիհատ մէյտանընտան Բապպընը, սէմավի իիւվէյիսինի իսթիգպալ էտէր։ Ղալէպէ, Փիթիւհաթ վէ զափէրէ սէմավի վէ րուհանի ճէլիլ ալէմէ թէյրան էտիպ Բապպընա գավուշարագ Անտ սէնտէ իլէ քէնտի քէնտինի թագտիմ էտէր։

Օլ վագթ Բապպ Յիսուս Քրիստոս իւտահի հուզուր վէ սէմավի ճէլալէ անը գարշըւյըպ զունազլայարագ գապուշտէտէր։ Պատէնու Փէտէրին վէ մէլէքլէրի-

նին հուզուրընա չըգարմագ իւզրէ, միւշէրէֆ վէ Քէնտի սուրէթինէ միւշապին ճէսէտլէ կէլինինի (քիլիսէյի) տօնտըպ պէյազ էլպիսէ կիյտիրիր, վէ սէմա մէնզարէլէրի արասրնտան խոշ ահէնկլի թէրէնինիւմէր իլէ Փէրրահանտըրբարագ մուգատտէս, լէքսուզ վէ զուսուրալզ քիլիսէունի իզզէթլէ հուզուրընտա ինզար էտէր։ Եփես. 5. 26։ Պատէնու անը միւշբեափաթլայըպ թամլամագ իւզրէ մէտակրյէտ պաշլար։ Ա. Կորն. 4. 5. Շէօյլէն։ —

1. Զէմինտէ իքէն միւթիւփազզ, միւմին վէ միւթի շայիրտ օլուպ հազիգաթ Քէլամընը աօլորու թահսիլ վէ թափսիլ էտէրէք, իմանըն էսասի թալիմաթընտա սապիթ օլուուզը իշխն մէտհ էտիպ միւշբեափաթլար։

2. Էօյրէնիպ ինանտըզը թալիմաթա կէօրէ, սատէ, ճիտտի, փաք վէ մուգատտէս հայաթ եաշայարագ հալիմ վէ գալպէն միւթէվազզ օլուպ, Բապպըն Բուհը թարտիլնտան քէնտի սուրէթինէ թէպէտտիւլ էտէն հայաթը իչիւն մէտհ էտիպ միւշբեափաթլար։

3. Պատէնու օլ սազլամ թալիմ վէ ափրի հայաթլէ ամիլ վէ ֆաիլ օլարագ իւըտմէթ էտիպ մէյվէ վէ մահսուր վէրէրէք, աօլու էլլէր իլէ վէ չօգ ճէհիզլէ հուզու-

բընա չըգտըզը իչիւն անը մէտհ էտիպ
միւքեաֆաթլար:

Եկոյէքի պիր գատէհ սօղուգ սու ի-
չիւն, Բապպընա սարփ էթափյի վազթ,
նազթ վէ հայաթը իչիւն Բապպընընիսմի
վէ պէշարէթինէ թէրք էթափյի խանէ,
թարլա, սէրզէթ եախօտ արգտառշլց,
աօթլըգ, խըսմ ու ագրապալըգտան վազ
կէչափյի իչիւն մէտհէ միւքեաֆաթլար:

4. Բապպընըն ուղրունա չէքտիյի սի-
թէմ վէ հազարէթ, ֆէնա սէօզ վէ թէ-
ատտի իչիւն, էնճամ Բապպընը շէհատէթ
վէ իլան էթմէք իւզրէ հէր շէյէ հաթթա
շէհատլիյէ բազի օլտուզը իչիւն անը մէտհ
էտիպ հէր պիրիսի իչիւն այըը այըը մէտ-
հիէ իլէ միւքեաֆաթլար վէրէթէ անը
տօնաթըգ ալգըշլար:

5. Իշպու թալիմաթ, հայաթ, Փաւլի-
յէթ վէ սատագաթլէ պէրապէր իզհար էյ-
լէտիյի ղալէպէ վէ ֆիթիւհաթ իչիւն տախի
մէտհ էտիպ չէօյլէնէ միւքեաֆաթլար:
Վահ. 2 վէ 3 պապլարա կէօրէ.

(ա) Մուհապպէթ ղալէպէսինէ հայաթ
ազանընտան եէմէք,

(բ) Սատագաթ ղալէպէսինէ հայաթ
թանը,

(գ) Ծէկիտլիք ղալէպէսինէ՝ մահփուզ
մէն վէ եէնի պիր խսմ: Վահ. 2. 12—17:

(դ) Թալիմաթ ղալէպէսինէ՝ հիւքիւմէթ
վէ սապահ եըլտըզը: Վահ. 2. 18—29:

(ե) Գուտոսիյէթ ղալէպէսինէ՝ պէյազ
էլպիսէ: Վահ. 3.1—6:

(զ) Քէլամ ղալէպէսինէ՝ հէյքէլտէ տի-
րէք օլմագ վէ իւչ խմէր: Վահ. 3. 7-13:

(է) Միւլագաթ ղալէպէսինէ՝ թախթըն-
տա օթուրմագ: Վահ. 3.14—22:

6. Իշպու մէտհիյէ վէ միւքեաֆաթլար-
տան սօնրա սըրա թանլարա կէլիր:

(ա) Մատէմ քի էօլիւմէ վէ էօլտիւրիւլ-
մէյէ, շէնիտլիյէ բազի օլարագ հայաթ
թանընըն շարթլարընը իթմամ էթմիշ, իմ-
տի հայաթ թանընը վէրիր:

(բ) Մատէմ քի շէրիր վէ ֆասիտ տիւն-
եատա սալիհ եաշայարագ սալահ թանը-
նըն շարթլարընը իթմամ էթմիշ, սալահ
թանընը վէրիր:

(գ) Մատէմ քի քէնտինի հազըրլատըգ-
տան մատա սալիր հանլար տախի գազան-
մըշ տըր, իմտի մէսէրըթէթ վէ իֆթիխար
թանընը տախի վէրիր:

(դ) Մատէմ քի հազիզի թէպատ վէ էյի
ասքէր օլուագ գանուն իւզրէ կիւրէշէրէք
ղալէպէ, ֆիթիւհաթ վէ լիյազաթ կէսու-

Թէրէրէք միւլիւթեանէ թաճըն շարթլաւընը իթմամ էյլէմիշ, իմտի միւլիւթեանէ ալթուն թաճ վէրիր:

5. Մատէմ քի շախսի հայաթ վէ խաւընի ֆաւլիյէթտէն մատա թիլիսէտէ Ռապպ թարաֆընտան թային օլունմըշ իխթիյար, չօպան վազիթէլէրիյլ քիւլիսէյի կիւտէն, նէզարէթ էտէն, էօրնէք օլան մէվգիտէ պուլունարագ նէլալ թաճընըն շարթլարընը իթմամ էթմիշ, իմտի նէլալ թաճը ատխի վէրիր:

7. Պէոյլէնէ Ռապպ Յիսուս Քրիստոսըն միւնթէխապ նիշանլընը ճիւմլէտ մէտհիյէ, միւթեաֆաթ վէ թաճլար իլէ թէնէիլ էտիլիր վէ փաք վէ փարլագ զարիֆ լիպաս կիյէրէք հազըրլանըպ Գուզունըն գէվճէսի տէյիւ իւան օլունըր վէ պէրապէր թախթընտա օթուրաբագ տիւյթւնէ պաշտյըպ ալգըշլար, թէրէննիւմլէր վէ հալէլուհալար իլէ էպէտէն Ռապպընը կէոնէնմէյէ տէվամ էտէր: «Նատ ու մէսրուր օլուպ Անա համտ էտէլիմ, զիրա Գուզունըն տիւյթւնիւ կէլտի, Անըն գէվճէսի ատխի հազըրլանտը»:

Միւլիսին գիւթիին էօմրիինիին հձՄԱԼԲ
(Ձեմինէ իմէն)

1. Էվկէլա չօնուց, ճահիլ վէ կիւնահանքեար օլմըշ, Թօմ. 3. 9—12, 23:

2. Սօնրա թէվպէ, աֆգլըգ խէւասլէնինի էօմր պուլմըշ: Եփես. 2. 1—8:

3. Ոօնրա Ռապպտան նուր, թալիմ, սիրուր վէ պէրէքէթլէր: Տիտ. 2. 1—8:

4. Պիրտէ թէճրիպէլէր, Շեյթան, Կիւնահ վէ տիւնեա իլէ օղրաշըպ նէնկ ունիհատա պազէն մաղլուպ պազէն զալիպ: Ա. Պետ. 5. 8—11:

5. Էնճամ սալլամհայաթ, սոլմազ ըէնի ու րաբինա վէ զալէպէ մէյվէլէրիյէ գէմրնէ էօմրիւնէ խիթամ: Ա. Կոր. 15. 55—58:

(Եօլիւմէն սօնրա)

1. Թէնտէն զահպ Ռապպըն եանընտա հազըր: Բ. Կորն. 5. 8:

2. Տէրհալ ճէննէթ վէ ստատէթէ վասէ օլուր: Ղուկ. 16. 22, 23, 43:

3. Ռապպա վէ Ռապպընքիլէրէ գավուշը: Փիլպ. 1. 23:

4. Թէսէլի, ստատէթ վէ րահաթընանիլ օլուր: Ղուկ. 16. 25:

5. Ռապպըն կէլիշինէ, վատ ու միւլիսիթաթլարա, թաճ ու թախթա Միւնթազըը օլուր: Իպր. 11. 39:

(Սիսուլին կելիօննետ)

1. Գըյամլէ եա թէպէտիւլէ թապպը իսթիգպալ: Ա. Սէլ. 4. 16. 17.
2. Հայաթ, թալիմաթ վէ ամէլլէր հրապը: Ա. Կորն. 3. 15.
3. Մէտէ, միւքետաֆաթ վէ թաճլարա նալի: Ա. Կորն. 4. 5. Բ. Տիմ. 4. 8.
4. Դուզունըն զէվճէսի զէմինտէ Քրիստոսլէ սալթանաթ: Վահ. 19. 7.
5. Ենի սէմա եէնի զէմինտէ իլէլպէտ Երրորդութիւնը կէօնէնմէք: Վահ. 21. 1.

Եյ օգույան, սէն տախի շախսի էօմբիւնտէ պու սըրա իլէ տօղրու եօլտա տէվամ էտիպ՝ նասիպինտէ տուրմաղա ճէնա եյլէ քի սէնինլէ ոլ ճէլալ ալէմինտէ կէօրիւշելիմ: Իմտի Յիսուս տէյօր.

«Մաչընը եիւ քլէնիպ արտըմ սըրա կէլ»: Մատթ. 16. 24.

«Իմանըն եյի ճիհատընտա ճահիտ ոլ... տավէթ օլունտըլըն էպէտի հայաթը Թութի: Ա. Տիմ. 6. 12.:

«Արգատա գալտն շէյլէրի ունուտըպ, իլէրիտէ օլան շէյլէրէ ուզանարագ, Ալլահըն Յիսուս Քրիստոստա օլան ալի տավէթինին միւսապագաթ նիշանը իշիւն մէնզիլէ տօղրու սէյիրտիրիմ»: Փիլ. 3. 13, 14.

«Ենտէ պուլունանը գավի թութ, ոլ-մայա քի պիրի թաճընը ալտո»: Վահ. 3. 11.:

ԽԱԶԱՆ ՍՈՆՐԱ ԹԱՅ

Փէք չօդ ճանլար խաչ եօլունտա, իսմէն բէսմէն թաղի թապպա, խաչը եափար զիյնէթ, մօտա, եօդ պիր մանա սիւստէն մատա: Պիր կիւն Ալլահ պադար ճանա, Քէլամ սէյօյէր քէօր վիճուանա, Միւս վէ զիյնէթ, զէլդ ու սէ ֆա, Թէպտիլ օլուր տիքէն թաճա:

Խոսան քի նիսատան տօղմօւչ, էօմբիւ գըսսա տէրտլէ տօյմօւչ, էօլիւմ, զահմէթ միրաս ասլէն, Թազիի խաչ կէիր էօնտէն:

Փէտէր Ալլահ շէֆդաթփէրգէր, Զիշէքէրտէն պիր թաճ էօրէր. Տէրս վէ քէտէր մահզուն ճանտա, Թէպտիլ օլուր Փանի թաճա:

Կիւնահ խաչը կիրսէ ճանա, Հայաթ, բահաթ գալմաղ ասլա. Էօլիւմ, նէլաք էնճամ ճօշսա, Քի՞մ տայանըը պու նէլ խաչա:

Լաքին Յիսուս նիզուլ էտիպ, Կիւնահարը հէմ եիւ քլէնիպ, Գալուրրմըը տոր կիւնահ խաչըն, Կէմիրմիշ տիր հայաթ թաճըն:

Պաշգալարըն խաչը աղրր, Թաշրմասը միւշըլ հէմ զօր. Լաքին չօգւար մէճպուր մութլադ, Հէմիրնօխնէ պէտէլ օլմագ:


Եյէր միւմին փաք վիճուանլէ, Խըտմէթ իշիւն ախէրինէ, Թաշըր իւէ ֆազլա խաչը, Էնճամ ալըր սալահ թաճը:

ԵՇԼ ի պէյթտէն մէմուլ խաչլար,
 Զիւն հէր քէսէ տօլու ֆարզ վար.
 Հուպպա պէտէլ խախն հալլար,
 Աէվէն դաւաէ խաչլար եափար:
 Լաքին ԵՇԼ ի պէյթին հուպպը,
 Թախփիթ էտէր աղըը խաչը.
 Գաղանըրուա հէր պիր հանը,
 Էնճամ ալըը ոիրուը թաճը:

Նէֆոխն խաչը էն աղբըը,
 Զիւն նէփս չըգմազ հէմ գաչըլմազ.
 Ֆառը, խախն, բէնկլի նէֆոտէն
 Ատէմ զահմէթ չէքեր էէր տէմ,
 Լաքին նէփսի վէրիպ Բապպա,
 Միւմին փաքլէր աղիդ գանտա,
 Թէպտիլ օլուր սալիհ հալա,
 Հէմ տէ լայըդ ալթուն թաճա:

Ցիսուս իչիւն խաչ թաշըմազ,
 Փաք նէփսէ տիր միւմքին անճազ.
 Ցիսուս իչիւն էլէմ, էօլիւմ,
 Սալիհ նէփսէ տայմի իլամ:
 Էնճամ Ցիսուս զունուրընտա,
 Սապիթ, սատըզ, զալիպ ճանա,
 Մէտհ ու մէվիթ վէրիպ թախթտա,
 Նախլ գըլար ճէլալ թաճա:

Ճիւմէն խաչլար Գողգոթատա,
 Եիւքլէտիլտի Բապպ Ցիսուսա,
 Մաօլուպ Ցիսուս օլուպ գուրպան,
 Ճէլիլ թաճլար էթտի իհնան:
 Իմտի պէն տէ ալրպ խաչլար,
 Թապի օլամ Բապպա հէր պար.
 Զիւն կիտէրսէմ պէն արտընճա,
 Հէր խաչ թէպտիլ օլուր թաճա:



Միհկէմիթին Տեսէր էՍէՌԼէՌԻ

Բագպըն Հուղուըրնտա պիը էօմը :
Դրիստու Հագգընտա Օլան Մէպաէ ի Քէլամ :

S b S P U Կ L U P

Վագփթիգ :

Աստուծոյ Կազմանէ Ազաշանք :
Խմանըն Խոման վէ Խաթիմալը :
Գէնտէկասթէ վէ Ծուհ իւլ Գուստաա Նախ օլմազ :
Ան որ լաելու ականջ ունի թող լսէ :
Աստուածաիրութիւն և Ազգասիրութիւն :
Հոգեւոր Արթնութիւն և Միջոցները :
Բահանի Մէքթուազլոր :

Եւրա — Թիւրքէկէրին էրժէնիչէկէրի աէ զար :

bərku .—

M A R A N A T H A

P. O. Box 303,

A L E P P O, S Y R I A.